



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

491.99-8
U-23



491.542-83 | 1543 PT. 84
U - 24 | 45-901
F. SURF 1904pr

47^ր ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԴԱՄԲԵԱՆ ԳՈՐԾՎԱԿԱԽԹԵԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Ֆ. ՏԱՐԵՆ

معارف نظارات جلیله سنک فی ۲۷ مارت سنه ۱۹۰۰ ماریخی و
نو مروی رخصتامه سیله و سپا بط داویدان معرفتیله طبع او الخشندر



491.542-83
5-24

1904

Խօսառանական խան. Աթոռակ

Կ. ԳՈՒՐԱՍ



1005-10
800.80.40

8985

24.06.2013

47րդ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ԴԱԿԹԵԱՆ ԳՈՐԾՎԱԿԱԼՈՒԹԵԱՆ

491.99 - 8

Ա-23

Ա. Վ.

ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ

Փ. ՏԱՐԵՎԱ



معارف نظارت جلیه سنك في ٢٧ مارت سنه ٣٢٠ تاریخی و ٦٥٧
نوسولي رخصتامه سیله و سپاٹ داوديان معرفتیله طبع او لنشدر

1868
35473



1904
Խօրասանձեան խան, Սիրքեան
Կ. ՊՈՂԻՄ

Անցեալ տարի ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒԻ Ա. Մասը հրա-
տարակելնուս առթիւ, ուրիշ նմանօրինակ դասագրքե-
րու վրայ անոր ունեցած բազմաթիւ առաւելութիւննե-
րը թուելով՝ յոյս յայտնած էինք թէ մեր այս նոր
գործը պիտի ունենար մեծ օգտակարութիւն՝ հայ մա-
նուկներուն ուսցնելու համար իրենց մայրենի լեզուն։
Ուրախ ենք այսօր՝ տեսնելով որ մեր յոյսը կատարելա-
պէս իրականացած է, զի այդ գիրքին մէկ տարուան
ժամանակամիջոցի մէջ մեծաքանակ սպառումն յայտնի
ապացոյց է իր գտած լաւ ընդունելութեան։

Ուրեմն՝ քաջալերուելով մեր գտած յաջողութենէն՝
այս տարի ալ փութացինք պատրաստել Երկրորդ Տա-
րին, զոր այսօր հրապարակ հանելու հաճոյքն ունինք։
Աւելորդ է կարծեմ ըսել թէ բնաւ հոգ և խնամք չենք
խնայած այս երկրորդ մասն ալ առաջինին չափ օգտա-
կար ընելու։ Այս դասագիրքը ո՞չ միայն պիտի դիւրա-
ցնէ մայրենի լեզուի ուսուցումը, այլ՝ իր պարունա-
կած բարոյալից հասուածներով և պիտանի դիտելիք-
ներով մեծապէս պիտի սատարէ փոքրիկ տղոց ներշնչե-
լու բարոյական լաւագոյն սկզբունքներ եւ անոնց միտ-
քը զարգացնելու։

Վստահ ենք, ուրեմն, որ պատուարժան ուսուցիչ-
ներ պիտի բարեհաձին գնահատել մեր այս գործն ալ
և ասով կրկնապէս քաջալերել զմեզ մեր օգտակար
ձեռնարկին մէջ։



ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՈՒ ԴԱԻԹԵԱՆ

Բ. ՍԱՍ

1. ՆՈՐ ԳԻՐՔՍ Է ԱՅ

Այսօր շատ ուրախ եմ: Բոլոր ընկերներս ալ
ուրախ են: Սկսանք նոր գիրք կարդալ:

Անցած շաբթու աւարտեցի միւս գիրքաւ Ա-
նոր մէջէն լաւ բաներ սորվեցայ: Կարդալու ատեն,
ա՛ւ չեմ կմկմար: Աս գիրքն ալ ազուոր կ'երևայ:
Մէջը պիրուն պատմութիւններ կան, զուարճալի-
կտորներ: Պիտի կարդանք խնդալով և պիտի խըն-
դանք կարդալով:

Չհասկցած բառերս պիտի սորվիմ գասա-
տուիս հարցնելով և պղտիկ տետրակի մը մէջ
պիտի գրեմ, որպէս զի չմոռնամ:

Եռուտ մը կարդալ անցնիլը, թերթ դարձնելը
օգուտ չունի: Պէտք է ամէն մէկ բառ հասկնամ,
խօսքերուն իմաստը միաքս պահեմ:

Պէտք է բարձր ձայնով, յատակ ու սահուն
կերպով կարդամ. ասանկ կ'ուզէ վարժապետու:

1. Հ Բ Ս. Հ Ս. Ն Գ.

Որոշեցէք անձ, կենդանի եւ առարկայ:

Դպրոցական, ժամացոյց, գիրք, շուն, գայլ, տետ-
րակ, քոյր, ձի, մատիս, գրիչ, հայր, մայր, տուն, հաւ,
սեղան, սեեւ, կին, մելան, եղ, սոխակ, հովիս, ա-
թոռ, ուղտ, թուղթ, դրացի, փայտ, ֆէս, փիղ, կօ-
չիկ, գաւալթ, գրագիր, նաւապետ, ուկի, արծալթ:

2. ԵՍ Ի՞ՆՉ Կ'ԸՆԵՄ . . .

Առոտուն կանուխ կ'եղեմ, կը բարեւեմ հայրս,
մայրս և պղտիկ քոյրս, կը լուամ դէմքս, վիզս և
մարմինս: Սանտրով կը շտկեմ մաղերս: կը մաք-
րեմ ձեռքերս և եղունգներս: կը նախաճաշեմ և
դասերուս փրայէն կ'անցնիմ: Դարրոց կ'երթամ և
ժամանակէն առաջ հօն կը հասնիմ: Դասիս մէջ
վարժուհիս բոլոր ըսածներուն մտիկ կ'ընեմ: Աղ-
տոտ չեն գիրքս ու տետրակներս: Զբոսանքի ատեն
ընկերներուս հետ կը խաղամ: Երբ դասս լմննայ,
առանց փողոցը կենալու՝ տուն կ'երթամ: Ծոյլ
չեմ, բայց զբոսանքն ալ շատ կը սիրեմ, խաղի
ատեն խաղ, դասի ատեն դաս. — ո՞վ կ'ըսէ թէ
միշտ դաս սորվելու հնք: Աշխատողը հանդիստ ալ
կ'ընէ, խաղ ալ կը խաղայ, կ'երգէ, կը պարէ, կը
ցատքէ: Զուարթ եղողը լաւ կը սորվի դասերը:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչ կ'ընես առուանց, երբ կ'ար-
քըննաս: — Ինչո՞ւ կը լուացուիս: — Ժամը յանիի՞ն դրա-
ց կ'երքաս: — Զբոսանք ընելո՞ւ է, ինչո՞ւ, եւ երբ: —
Աշխատակրը ի՞նչ կ'ընէ: — Ծո՞յլը ինչ կ'ընէ:

2. Հ Ր Ա Հ Ո Ւ Գ

Որոշեցէք յատուկ եւ հասարակ անոնները.

Կարապետ, քար, գաւաթ, Մարիամ, գրիչ, ձի, էշ,
աղջիկ, թակոր, Աստուած, Յիսուս, եկեղեցի, երկնք,
աշխարհ, տուն, ահնեակ, Վարդուհի, փողոց, պատու-
հան, Յովհաննէս, Խոկուհի, Ագապի, Միհրան, ձմնա,
թռչուն, հայելի, Խաչիկ, Մատիք, Մաղաքիս:

3. ՄԱՔՈՒՐ ՏՂԱՆ

Մաքուր տղու մը չափ հաճելի բան չի կայ:
Անոր երեսը թարմ է և ճերմակ, և մարմինն ալ
առողջ: Ամէն մարդ կ'ախորժի անկէ՝ անոր մաք-
րութեանը համար:

Աղտոտ տղան, ընդհակառակը, ամէնուն զըզ-
ուանք կ'ազդէ: Ո՞վ պիտի ուզէ համբուրել անոր
անմաքուր այտերը: Ամէն մարդ երես կը դարձնէ
անկէ: Անիկա շատ անգամ քիթը իսկ չի սրբեր:
Մէկը չուզեր դպչիլ անոր մատներուն որոնք միշտ
աղտոտ են:

Սակայն մաքուր ըլլալը դժուար բան չէ: Քիչ
մը ջուր բաւական է ասոր համար: Եւ ի՞նչ բան
կայ ջուրէն շատ՝ աշխարհի վրայ: Մաքուր մարդը
միշտ առողջ կ'ըլլայ:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչպէս կ'ըլլայ մայուր տղայ մը. —
Անիկա ի՞նչպէս կ'երեւայ ամենուն. — Աղտու տղայ
ի՞նչպէս է. — Անիկա ի՞նչ բան կ'ազդէ մարդոց. — Մա-
յուր ըլլալու համար ի՞նչ ընելու է. — Մայուր եղող
մարդը ի՞նչպէս կ'ըլլայ:

3. Հ Ր Ա Հ Ո Ւ Գ

Հետեւեալ բառերը յորնակի ըրե՛ք, միավամկներուն
ծայրը եր, իսկ բազմավանկներուն ծայրը ներ կցելով:

Տուն, աշխարհ, ծառ, պատրակ, դպրոց, քաղաք,
տանձ, քանակ, քարետավայտակ, պատառաքաղ, բած-
կոն, տափառ, անձեռոց, պատ, իւղ, քար, հող, ձի,
կին, մարգագետին, խոհանոց, աքաղաղ, եղ, կատու,
ոչխար, ասեղ, հաւ, սեղան, նուշ, բալ, առիւծ, ձեռք,
մուկ, տանիք, փողոց, եկեղեցի, խաղող:

4. ԼՈՒՑԿԻՒՆ ՄԻՇ ԴՊՁԻՔ

Հերմինէ՛, ձայնդ չե՛մ լսեր, ո՞ւր ես:
— Մա՛յրիկ, խոհանո՛ցն եմ:
— Ուրեմն լուցկիին տուփին մի՛ դպձիր:
— Չէ՛, մա՛յրիկ, խօ՛սք կուտամ:

Այդ օրը Հերմինէ հնազանդ եղաւ: Բայց հետեւեալ օրը՝ այնպէս չեղաւ դժբաղդաբար: Տեսէ՛ք ի՞նչ պատահեցաւ: Պատիկ աղջիկը, մօրը պէս ընելու համար, տուփին վրայ լուցկի մը քսեց: Լուցկին աղմուկ հանեց ու վառեցաւ: Հերմինէ վախցաւ և շուտով նետեց. բայց կայծ մը ինկաւ իր բարակ շրջաղդեստին վրայ որ բռնկեցաւ:

Սկսաւ պոռալ: Մայրը վագեց եկաւ, իր անխոհեմ աղջիկը հոն գտնուող հին դորդի մը մէջ փաթթեց և հազիւ հաղ կրցաւ բոցերը մարել: Հերմինէն անկողին փոխադրեց: Հէք աղջիկը ցաւակի վիճակի մէջ էր:

Զեռքերն ու երեսը այրած էին: Գմնդակ ցաւեր կ'զդար: Վէրքերը շատ ուշ աղէկցան, բայց իր երեսին վրայ կարմիր ու տգեղ սպի մը պիտի մնայ: Անխոհեմ ու անհնազանդ տղոց միշտ աղէտներ կը պատահին:

4. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ բառերը եգակի ըրեկը.
Աչքեր, կենդանիներ, պալատներ, թռչուններ, տուներ, այգիներ, ոչխաններ, հայրեր, մայրեր, գլուխներ, շուներ, գաւազաններ, ձիեր, էշեր, կատուններ, գամեր, մուձակներ, խաղալիքներ, հաւեր, կառքեր, սեղաններ, բանալիններ, մանչեր, աղջիկներ, պարտէզներ, աքաղաղներ, ծիծենալիններ, գիրքեր, թռչողներ, գրիչներ, արտօյաններ, ծովեր, հողեր, տանիքներ:

5. Ս Տ Ա Խ Օ Ս Տ Ղ Ա Ն

Գրիգոր՝ աղուոր պղտիկ տղայ մըն է: Բայց մեծ թերութիւն մը ունի: Միշտ սուտ կը խօսի: Անոր հայրը և մայրը շատ դժգոհ են այս բանէն: Եաւ անդամներ կը խրատեն, կը պատժեն իր յոռի բնաւորութեանը համար, բայց ան նորէն ճշմարիտը չըսեր: Այս պատճառաւ, հիմա մէկը չի հաւտար անոր խօսին: Երբ բերանը բանայ՝ բան մը պատմելու համար, իր ընկերները զինքը մտիկ ընել չեն ուզեր, և «սո՞ւտ ես, սո՞ւտ ես» կը պոռան երեսին:

Ի՞նչ գէշ բան է ստախօսութիւնը:

ՀԱՐՅԱՐԱՆ. — Գրիգոր ի՞նչպէս տղայ է. — Անիկա ի՞նչ թերութիւն ունի. — Անոր հայրն ու մայրը ի՞նչ կ'ընեն. — Իր ընկերները ի՞նչ կ'ընեն երբոր ան խօսի ուզեք. — Աղեկ բան է սուս խօսիլը. — Ուրեմն դուն աղ սուս պիտի խօսիս:

5. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ բառերուն եգակիները զատ՝ յոքնակիները զատ սինակի մէջ գրեցէք:

Երկիր, հագուստ, վարդենիներ, թռչուն, ջուր, գաւազաններ, ընկոյզներ, ծաղիկներ, պտուղ, նարինջ, անիւններ, կառքեր, ամպ, ցորեն, խաղող, հրացաններ, պատկեր, գորգ, անտառներ, կարկանդակ, ծով, գաղաններ, աշտանակներ, մուշտակ, քաղաք, գիւղեր, լեռներ, ձորեր, ծակ, ջերմոց, շղթայ, լուսին, քիթ, բերաններ:

6. ՔԱՂԱՔԱՎԱՐ ՏՂԱՆ

Փոքրիկ Կարապետ, իրիկուն մը երբ գպրոցէն տուն կը վերադառնար ուրախ և զուարթ, ճամբուն վրայ հանդիպեցաւ ծեր մարդու մը որ ձի հեծած՝ կ'երթար: Կարապետ՝ անմիջապէս յարդանքով գլխարկը հանեց և բարեւեց ծեր մարդը: Ճամբորդը, այն ատեն, դառնալով ըստ անոր. «Ճղա՞ս, ես քեզ չեմ ճանչնար, բայց քու քաշաքավարութիւնդ ցոյց կուտայ որ դուն բարի դպրոցական մըն ես, եւ երբոր մեծնաս պարկեցու ու աղնիւ մարդ մը պիտի ըլլաս:»

ՀԱՐՑԱՐԾՈՒ. — Փոյրիկ Կարապետ ի՞նչ տեսակ տղայ է. — Ի՞նչ պատահեցաւ օր մը անոր. — Ծերունին ի՞նչ ըստ իրեն:

7. ԱՐՈՒ ԵՒ ԷԳ

Զիլն էգը կը կոչուի զամբիկ:
Ոչխարին էգը կը կոչուի մաֆի:
Եղին էգը կը կոչուի կով:
Շունին էգը կը կոչուի բած:
Աքաղաղին էգը կը կոչուի հաւ:
Նոխաղին էգը կը կոչուի այծ:
Առիւծին էգը կը կոչուի մատակ առիւծ:
Վարուժան՝ արու թռչուն ըսել է:
Էգ թռչունը կը կոչուի մարի:

8. ԻՆՔՆԱՇԱՒԱՆ ՏՂԱՆ

Խաչատուր՝ անմիտ տղայ մըն է: Ինքզինքը շատ խելացի և շատ գիտուն կը կարծէ: Հպարտութեամբ՝ ամէն մարդու կը պատմէ գպրոցին մէջ իր առած գովիմստները: Բոլոր ծանօթները վրան կը խնդան: Ինքզինքէն զատ ուրիշ մէկուն չի հաւնիր. և ա'յնչափ կարեւորութիւն կուտայ իր անձին, որ մարդ չի կրնար խնդալը զսպել: Այս պատճառաւ բնաւ բարեկամ չունի:

ՀԱՐՑԱՐԾՈՒ. — Պատմեցէ՞ք թէ ի՞նչ տեսակ տղայ է Խաչատուր. — Աղե՞կ բան է ինքնահաւան ըլլալը:

6. Հ Ր Ա Հ Ա Շ Գ

Բակ'ը թէ ո՞ւր կը գտնուին

Սեղան, արեւ, ձուկ, կաթսայ, խնձորենի, զրամեղան, խորան, վայրի խող, ծաղիկ, վասարան, ձի, գպրոցական, չոգենաւ, թռչուն, կառք, ագարակ, հաւ, պատուհան, հրեշտակ, սատանայ, տերեւ, մեղան, եղջիւր, կղմինտր, կասու, բանտարկեալ, ջուր, խոտ, Աստուած, ստամոքս, օձ, կոկորդիլոս, մեղր, նոպարեղէն, միս, վայրի հաւ, պտղառու ծառ, մետաղ, ուղեղ, եղունգ, բաղմոց, վանական, դաստար, նաւապետ, տիրացու, քահանայ, հիւանդներ, զինուորներ, պատառաքաղ, աղ, յիմարներ, շանթարգել:

9. ՄԵԾ ՄԱՅՐՈ

Մեծ մայրս ձմեռը կրակին քով կը նստի, ա-
մառն ալ պատուհանի մը առջեւ կամ ծառի մը
շուքին տակ:

Ակնոցը քիթին վրայ՝ բուրդ կ'ողորէ կամ գուշ-
պայ կը հիւսէ: Երբ քովը կ'երթամ, կ'ուզէ ճակատու
կամ երեսս պաղնել: Բայց ես շուտ մը կը փախ-
չմէ: Երբ շատ աղմուկ հանենք, կը սրդողին ջու-
զեր որ իր հանգիստը խանդարենք:

Շատ անդամ իր գիրկը նստած՝ մտիկ կ'ընենք
իր պատմած հետեարներուն: Աղուոր բաներ կը
պատմէ, իր պղտիկութիւնը կը յիշէ, և անուշ երդ
մը կ'երգէ:

10. ՀԱՆԵԼՈՒԿ

(ԱՐԵՒ)

Գիտէ՞ք անունն այն կանթեղին
Զեւով կրլոր, գոյնով գեղին,
Որ կը վառի ցորեկ ատեն:
Եւ բուերը զանի կ'ատեն:

7. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Գիծերուն տեղ մեկ մեկ ճայնաւոր դնելով՝ բառեր
կազմել են նշանակութիւնը զրացել.

Լ-ր, մ-ս, մ-տ, հ-զ, ձ-թ, ք-թ, թ-ւ,
մ-զ, ս-ր, մ-մ, լ-ձ, ք-ր, գ-ու, պ-տ, դ-ր,
դ-ր, գ-մ, ս-դ, հ-ց, ձ-դ, հ-ւ, ձ-շ, ս-իւ,
լ-թ, ս-ւ, կ-ր, բ-ց, խ-տ, խ-չ:

11.— ԳՈՂՑՈՒԱԾ ԽՆՁՈՐՆԵՐ

Գէորգ՝ պղտիկ բարի տղայ մըն էր, բայց կը
կարծէր թէ ամէն բան ներելի է: Օր մը դրացի-
ին պարտէզին մէջ տեսաւ կարմիր աղուոր խըն-
ձորներ, և խկոյն պատին վրայ գտնուած ծակէ
մը պարտէզ մտնելով՝ գրապանները խնձորներով
լցուց: Յանկարծ դրացին վրայ հասաւ: Գէորգ
զայն տեսնելով՝ անմիջապէս ծակին քով վազեց որ
հօնկէ փախչի: Բայց գրապանները այնչափ ուռե-
ցած էին որ չկրցաւ անցնիլ: Դրացին հասաւ,
պարպել տուաւ գրապանները և աղուոր ծեծ մը
տուաւ անոր:

Մի՛ գողնաք ուրիշին ստացուածքը:

ՃԱՐՅՅԱՐՍՆ.—Գեռզգ ի՞նչ տեսակ սղայ հր.—ի՞նչ
պատահեցաւ օր մը անոր.—Դրացին ի՞նչ յրաւ իրեն.—
Գեռզգին յրածը լաւ բան հր:—Այս պատմութիւնը ի՞նչ
կը սորվեցնէ:

8. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ո՞ր կենդանիները ունին

Երկայն ականջ, թաթ, եղջիւր, խայթոց, մաղ,
բուրդ, կուզ (կուտիէն), խեցի, պատիճ, ճամկ, սըմ-
բակ, բբուկ, բաշ, թոյն, պոչ, փուշ, թեւ, լողակ:

ԾԱՆՈԹ.—Դաստուն պէտ կ վերոյիշեալ բառե-
րուն նշանակութիւնը սորվեցնէ աշակերտներուն:

12. ԽՆԱՅՈՂՆ ՈՒ ՇՐԱՅԸԸԸ

Յակոր՝ ձեռքը անցած ստակը անմիջապէս կը ժախսէ։ Զարուհի, իր քոյրը, ընդհակառակը կը պահէ իր ստակը որ պէտք եղած ատենը գործածէ զայն։ Օր մը, երբ քոյր ու եղբայր միասին կը պտտէին փողոցին մէջ, հանդիպեցան խեղճ կնոջ մը որ իր երեք փոքրիկ տղաքներուն հետ հաց կը մուրար։ Զարուհի անմիջապէս քսակը հանեց և դրամ տուաւ աղքատ կնիկին։

Յակոր ալ տալ ուղեց, բայց ունեցած դրամովը առտուն պտուղ և խաղալիքներ գնած էր և քովը բնաւ դրամ չէր մնացած։ Այս պատճառաւ չկրցաւ դրամ տալ, և մեծ ամօթ զգաց։

Աշխատող և խնայող մարդը կրնայ իր ամէն պէտքերը հոգալ և քիչ մըն ալ ուրիշն տալ։

ՃՍ. ՔՑ. Մ. Վ. Ն. — Խնայող որո՞ւ կ'ըսեն. — Շուայլ որու կ'ըսեն. — Յակորին եւ Զարուհին պատհածը կրնա՞մ պատմել. — Այս պատմութեան բարոյականը ի՞նչ է։

Թ. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ վանկերուն սկիզբը մեկ մեկ բաղաձայն առելցնելով՝ բառեր զինել եւ տալ նշանակութիւնը։

ար — առ — ալ — աց — իս — իզ — էր — որ — ոչ — ոց — այր — ուն — որ — այլ — արձ — իւղ — ոյր։

13. ՎԱՐԺՈՒԹԻՒՆՆԵՐ

Ականջը կը լոէ . աչքը կը տեսնէ . ձեռքը կը բռնէ . մեղուն կը խայլթէ . ձուկը կը լողայ . թռչունը կը թռչի . գորար կը ցատքէ . օձը կը սպայ . մարդը կը քալէ . արեւը կը լուսաւորէ . հովը կը փէ . ամսը կը յառաջանայ . կայծակը կը փայլի . անձրեւը կը տեղայ . գետը կը յորդէ։

14. ՄԱՔՈՒՐ ԸԼԼԱԼՈՒ ԵՆՔ

Առողջ ըլլալու համար մաքուր ըլլալու ենք, կ'ըսէ հայրս։ Առատուն կանուխ արթննալուս պէս՝ աղբիւրը կ'երթամ, պաղ պաղ ջուրով կը լուամ գլուխս, ականջներս, երեսներս, բերանս, թեւերս, կուրծքս ինչ հաճոյք, ինչ զովութիւն կ'զգամ՝ այսպէս լուացուելով ամառ ձմեռ։

Զուրը մարդուս փաս չըներ, ջուրը մեզի շատ կարեւոր է. թէ՛ կը մաքրէ, թէ՛ ոյժ կուտայ մեր ջիղերուն։

Կարմիր թռչ, ուժեղ բաղուկ, և առողջ կուրծք ունենալու համար պաղ ջուրով լուացուելու է։

Սիրենք պաղ ջուրը, եթէ կը սիրենք մեր աւողջութիւնը, պաղ ջուրն ու մաքուր օդը երկու ձարսար բժիշկներ են։

Թ. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ բառերուն մէջ ճայնաւոր զիրերը փոխեւնով՝ ուրիշ բառեր զինել եւ տալ անոնց նշանակութիւնը։

Մաս — կեր — սեխ — լաձ — բառ — գիր — գամ — մոմ — համ — նոր — դառ — պետ — վար — իւռո — սէր — թիւ — մատ։

15. ՄԱՐԴ ԵՒ 0 2

Օչ մը երբեմն քարին տակը մնացեր՝ երբոր կը ճղմուէր, տեսաւ որ անկէ մարդ մը կ'անցնի, աշաղակեց որ քարը վրայէն վերցնելով զինքն աշատէ եւ իրեն շատ մեծ պարգևներ խոստացաւ:

Մարդն ալ վերցուց վրայէն քարը՝ աղատեց օձը: Իսկ օձը խօսքէն դարձաւ, ու բան մը չէր ուղեր տալ անոր, մինչեւ սկսան բարկանալով հակածառութիւն ընել: Այն ատեն դիպուածով անկէ կապիկը կ'անցնէր. կանչեցին զայն, իրենց մէջ դատաւոր դրին որ այս վճիռը կարէ:

Պատասխան տուաւ կապիկը. «Ես լաւ դատաստան չեմ կրնար կարել մինչեւ որ չտեսնեմ թէ ինչպէս քարին տակը սեղմուեր էր օձը:» Այս խօսքով պարտաւորեց օձը որ կենայ, և մարդը դըրաւ քարը վրան: Դարձաւ կապիկն ըստ. «Ահա այս է ուղիղ դատաստան որ դուն քարին տակը այսպէս մնալով սատկիս:»

Ապերախտութիւնը շատ անդամ մարդը տառապանքի մէջ կը ձգէ և անօդնական կը թողու:

16. Հ Յ Ս Հ Ա Ն Գ

Ի՞նչ կ'ընեն նետեսեալ գործիքներով.

Ասեղ, վրձին, դանակ, գրիչ, սուլիչ, կշիռ, ծխափայտ, աւել, մուրճ, բանալի, մկրատ, կամնդուն, մըղոց, ածելի, խարազան, խարտոց, դոյլ, ունելի, աքծան, մանգաղ, մարտու, հերիւն:

ՕՐԻՆԱԿ. — Ասեղով կար կը կարեն:

16. ԱՂՔԱՏՆԵՐՆ ՈՒ ՀԻՒԱՆԴՆԵՐԸ

Պէտք չէ գէշ աչքով նայիլ աղքատներուն, և ոչ ալ գանիլ հիւանդներէն: Աղքատութիւնը և հիւանդութիւնը այնպիսի բաներ են, որ կընան օր մըն ալ մեզի պատահիլ: Ուստի պէտք է վարժուինք անոնց, ինչպէս մեր գործերուն և պարտքերուն: Երբ վարժուինք այս գժբախտութիւններուն և բարեսրտութեամբ վարուինք գժբախտ մարդոց հետ, մեր տառապանքը պակաս կ'ըլլայ, երբ մենք ալ օր մը այդ վիճակներուն մէջ իյնանք: Դժբաղդները սիրելու զդացումը լաւագոյն զգացումն է աշխարհի վրայ:

Հ Ա Ր Ց Ս Ր Ա Ն. — Հսկ թէ որո՞ւ կ'ըսեն աղյատ եւ որո՞ւ՝ հիւանդ: Անոնց հետ ինչպիս վարուելու ենք եւ ինչո՞ւ համար:

17. Հ Յ Ս Հ Ա Ն Գ

Ի՞նչ գոյն ունին նետեսեալները:

Կաթ, արիւն, ածուխ, ոսկի, աղ, շրթունք, յարդ, արծաթ, մելան, հասունցած ցորեն, կաւիճ, կարագ, ձիւն, ալիւր, հասուն ելակ, տերեւ, կեռաս, երկինք, ջուր, վարդ, լվան, խոտ, բոց, մուխ, մնդիկ, ապակի, քարետախտակ, մանիշակ:

ՕՐԻՆԱԿ. — Կարը ձերմակ է. արիւնը կարմիր է. ածուխը սեւ է, և այլն:

17. ԶԱՐԱՍԻՐՏ ՏՂԱՆ

Անձրեւոտ օր մը կարապետ, դասագիրքերը
թեւին տակ և սակառն ալ ձեռքը բռնած, դպրոց
կ'երթարչ Գետինները թրջած էին: Խեղճ տղուն
սպը սահելով ինկաւ, և դէքը բոլորովին աղտո-
տեցաւ: Թովմաս, օր հոնկէ կ'անցնէր, փոխա-
նակ անոր օգնելու՝ սկսաւ վրան ինդալ. «Օ՛ պա-
ըն, այդ ինչ աղուոր ես, պեխերդ ու մօրուքդ
շատ շուտ բուսեր են» պուայ ծաղրելով: Այս
խօսքերը ըսած ատեն, յանկարծ իր ոտքն ալ սա-
հեցաւ և այնպէս ուժով մը ինկաւ որ քիթը բե-
րանը արիսնելով, իր չարութեան արժանի պատի-
ժը գտաւ:

ՀԱՐՑԱՐԾԱՆ. — Կարապետ ո՞ւր կ'երբար կոր: Ինչո՞ւ
ինկաւ: Թովմաս այն ատեն ո՞ւր եր եւ ի՞նչ ըրաւ: Թովմասին ի՞նչ պատահեցաւ: Ասուած ի՞նչ կ'ընէ չա-
րերը: Աղէ՞կ բան է չարութիւն ընելը:

18. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

Հակ'ը նետենեալ պտուղները տուող ծառերովն ա-
նունները:

Կեռաս, սալոր, դեղձ, նուշ, նուռ, սերկեւիլ,
տամն, խնձոր, արմաւ, ընկոյզ, կաղին, շաղանակ,
բալ, թուզ, նարինջ, խաղող, թութ, ծիրան, ձէթ:

ՕՐԻՆԱԿԻ. — Կեռասենին կուտայ կեռաս: — Սալորե-
ախն կուտայ սալոր, ևայն:

18. Մ Ո Յ Լ Ը

Եղյլ տղայ մը կ'ըսէր օր մը բժիշկին. «Բնաւ
չեմ աշխատիր, վասն զի միշտ հիւանդ եմ:» — Բը-
ժիշկն անոր պատասխանեց. «Աւելի ճշմարիտ բան
մը խօսած պիտի ըլլայիր եթէ ըսէիր. «Միշտ հի-
ւանդ եմ վասն զի չեմ աշխատիր:»

19. Գ Ո Ր Ծ Ւ Ք Ն Ե Ր

Արհեստաւորներն իրենց արհեստին համեմատ
գործիքներ ունին:

1. Դերձակը ունի՝ մկրաս, եռանկիւն, խանոն,
չափ, կանգուն, ասեղ, մատնոց . . . :

2. Կոշկակարն ունի՝ բակիկ, մուրն, կաղա-
պար, ներիւն (թրղ), խարտոց, սալ, դանակ . . . :

3. Հիւմնը կը գործածէ՝ ուրագ, ձեւոց, քեցոց,
կաղապար, կանգուն, աֆծան, սեպ, յեսան:

14. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

Ո՞վ կը շինէ կամ կը ծախէ նետենեալ առարկաները:

Գլխարկ, կօշիկ, հաց, դանակ, կերպաս, ժամացոյց,
գիրք, ծաղիկ, հանդերձ, զէնք, գամ, պատող, դեղ,
կարասիներ, ձուկ, միս:

ՕՐԻՆԱԿԻ. — Գլխարկավաճառը կը ծախէ զլխարկ. —
Կոշկակարը կը շինէ եւ կը ծախէ կօշիկ, և այլն:

20. ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Կէս օր եղաւ։ Ճաշը պատրա՞ստ է։ Այս՝ սեղանատո՛ւն իջնենք։ Եկո՛ւր քովս նստէ՛։ Անձեռոցդ վրադ ա՛ռ։ Ի՞նչ կ'ուզես որ տամ քեզի։ Ապուր կ'ուզէ՞ս։ Այս՝, չորհակալ եմ։ Դդալ մոռցեր էք դնելու։ Խորովածէն ալ կ'ուզէ՞ք։ Իւզոտ կողմէն չեմ ուզեր։ Այս կերակուրը շատ անփի է։ Ի՞նչ գինի կը խմէք. սե՞ւ թէ ճերմակ։ Գինի չեմ ուզեր, բժիշկը արդիլած է։ Քիչ մը ջուր պիտի խըմեմ։ Անուշեղէն կը սիրէ՞ք։ Ա՛լ չպիտի ուտեմ, լաւ մը կշտացայ։ Հիմա սո՛ւրճ մը խմենք։

21. ԲԱՐԻ ՏՂԱՆ

Փոքրիկ արդայ մըն եմ բարի,
Կը խելօքնամ ամէն տարի։
Դիրքերուս հետ կ'ապրիմ մինակ,
Անոնք եղան համոյքս հիմակ։

Միրգ, կարկանդակ, սեր ու շաքար
Հրապոյր չունի՛ն ալ ինձ համար։
Դըրիչ, կարկին, թուղթ ու տետրակ
Խաղալիքներս եղան հիմակ։

ՊԱՏՇՈՒԷԾ. — Վերի ուսանաւորը զոյ սորվեցէ՛, եւ պատմեցէ՛ քէ ի՞նչ ըսել կ'ուզել։

22. ԵՐԵՍԸ ԿԱԽ ՏՂԱՆ

Տե՛ս, Գրիգոր նորէն անկիւն մը քաշուեր նըստեր է։ Գլուխը կախած է և մէկուն չի նայիր։ Մայրը քանի մը անգամ կը կանչէ և Գրիգոր չ'երթար. մատուցներով աչքերը կը չվէ. շրթունքները կախած է, արցունքը երեսէն կը վազէ։

Մայրը ձեռքը վար առնել կ'ուզէ։ Գրիգոր կը հրէ իր մօրը ձեռքը, և նորէն երեսը անդին կը դարձնէ։ Գրիգորին ընկերները զինքը բնաւ չեն սիրեր, ինչու որ անիկա ամէն խաղի մէջ կը գժտի, կուր կը հանէ և ետքը անկիւն մը կը քաշուի ու երեսը կը կախէ։

Մարդ չի սիրեր այն տղան որ երեսը կը կախէ ու կուլայ. Ի՞նչ դէշ և զզուելի բան է ատիկա։

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Գրիգոր ի՞նչ տեսակ տղայ է։ Մօրը խօսիլ մտիկ կ'ընէ։ Գրիգորին ընկերները ինչո՞ւ չեն սիրեր զանիկա։ Երեսը կախ տղաժները սիրելի կ'ըլլան։

15. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ կ'ընեն սա արիեստաւորները։

Ժամագործ, դարբին, ատաղձագործ, երկաթագործ, հացագործ, մսավաճառ, գերձակ, տիրացու, նաւալվար, կառապան, պարաիզպան, հիւմն, որմնադիր, ճարտարապետ, կահագործ, հնակարկատ, դեղագործ, խոհարար, նպարավաճառ, կօշկակար, գրածախ, տպագրիչ, բժիշկ, ատամնաբոյժ։

ՕՐԻՆԱԿԻ. — Ժամագործը աւրուած ժամացոյցներ կը չիմէ։

23. Ա Ն Զ Ե Ր

Եղբայր. քոյր. եղբօրորդի. քեռորդի. հօրաքոյր. մօրաքոյր. հօրեղբայր. մօրեղբայր. հայր. մայր. մօրեղբօրդի. հօրեղբօրորդի. քեռի. քենեկալ. զոքանչ. կեսրայր. տղայ. աղջիկ. ծառայ. աղախին. աներձագ. կնքահայր. կնքամայր. հարս. կեսուր. փեսայ. տանտիկին. այր. օրիորդ. մօրու. հօրու. պապ. մամ. տագր. քեռայր. ներ:

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Այրերու եւ կիներու անունները ուղեցէի: Զամուսնացող մարդ մը ինչ ազգականներ կրնայ ունենալ: Ամուսնացած մարդ մը ինչ ազգականներ կրնայ ունենալ:

24. Գ Ո Ր Ծ Ւ Ք Ն Ե Ր

4^o Դարբինն ունի՝ մամուլ, փեղ, սալ, մուրն, խարսնց, ծակիչ, ունելի . . . :

5^o Երկրադորձն ունի՝ սայլ, մանգադ, տմուխ, երկծանի, արօր, բահ, բրիչ, լուծ, տափան . . . :

6^o Լպուտն ունի՝ թակ, արեղ, մկրաս:

16. Հ Ր Ա. Հ Ր Ա. Կ

Ի՞նչ կը դնեմ.

Գաւաթին մէջ. շիշին, կաղամարին, քսակին, պայտակին, պնակին, կանթեղին, դարանին, կողովին, ախոռին, բանտին, աղամանին, ինկատուփին, վահդակին, իւղաբանին, դոյլին, դրամարկղին, պահարանին, հաւառոցին:

ՕՐԻՆԱԿ. — Գաւարին մէջ կը դնեն շուր, զինի, ելն:

25. Մ Ա Ն Ս Ո Ւ Շ Ա Կ

Այ մանուշակ
իմ անուշակ,
Խնչ աղուոր դաս
ինձի կուտաս:

Կակաչին պէս
Ցուցամոլ չես.
Բուրմանդ. համար
Չես պարծենար:

Թուփերուն տակ
Պահուած մինակ,
Խոնարհ, անտես,
Բոյր կ'արձակես:

Կ'ուզեմ ես ալ
Քեզ պէս ըլլալ
Այ մանուշակ
իմ անուշակ:

ՊԱՏՈՒՔԻԾ. — Վերի ուսանաւորը զոց սորվեցէի եւ բարձրածայն արտասանեցէի:

17. Հ Ր Ա. Հ Ր Ա. Կ

Ի՞նչ բան շինուած է

Կարագը, հացը, ալիւրը, պանիրը, թուղթը, կըղմինսրը, կաթսան, թաղարը, գրիչը, գիրքը, կօչիկը, հաղուստը, դրամը, աթուռը, կասկարան, զմելին, սովնձը, պայտը, ձեթը, քացախը, կերպարը:

ՕՐԻՆԱԿ. — Կարազը շինուած է կարեն:

26. ԱԳԱՐԱԿ

Ինչ գեղեցիկ է գիւղի ընդարձակ տուն մը, ուր լայնկեկ դռներէն կ'ելքեն ու կը մտնեն սայշակներ, գաշտերուն բերքերով լեցուն։ Կաղնիի խոշոր ծառերէ կազմուած սիւներ՝ շնչին չորս կողմը կը պատեն, լայնկեկ ախոռներու մէջ բազմաթիւ եղաներ ու կովեր՝ իրենց հորժուկներուն հետ՝ մէկ կողմը կեր կ'ուտեն. ուրիշ կողմ մը զամբիկներ՝ իրենց մորուկներուն հետ։ Մէջ տեղն է կալը ուր ցորեն կը կասեն։ Բոլոր կենդանիները իրենց տեղը ունին աս մեծ շնչին մէջ, և պատրաստ ունին իրենց մնունդին համար պէտք եղած խոտը, վարակը, և այլն։ Ուրիշ կողմ մը կը նշմարես հաւանոյը, գոմը, փարախը՝ իրենց բնակիշներով։ Դէպի հիւսիս՝ կայ հնձանը, սալքը, մառանը։ Քիչ մը վերը կը տեսնես ագարակապանին ու իր ծառաներուն բնակարանը, անդին կը տարածուի ընդարձակ մարդագետինը, զոր այս կենդանիները, մարդուն աշխատակիցները, կը պարարեն։

Եւ աւելի հեռուն ընդարձակ անտառ մը ուր բիւրաւոր թռչուններ. կը ճլուրլան՝ երջանիկ ու դուարթ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Գիւղական տուն մը ի՞նչպէս կ'ըլլայ, եւ ի՞նչ տարբերաւիւն կ'ունենայ բաղայի տուներէն։ — Բանի մասերէ կը բաղկանայ գեղական տուն մը։ — Ի՞նչ կենդանիներ անհրաժեշտ են գեղացիին։

27. ԲԱՐԻ ՊԶՏԻԿ ՏՂԱՅ ՄԸ

Առառու մը շատ կանուխ հանդիպեցայ պղտիկ տղու մը որ գիւղէն կը գտունար, իր պղտիկ բազուկները բեռնաւորած չոր փայտերով։

Հարցուցի անոր՝ «Ո՞ւրկէ կուգաս, պղտիկ, այսքան կանուխ։»

— Անտառէն, պարո՞ն, ուր փայտ ժողվեցի մայրիկիս համար։

— Դուն շատ յոգնած ըլլալու ես։

— Ո՞հ, ո՞չ պարոն, ես արդէն զօրաւոր եմ, վեց տարու եմ, և յետոյ մայրիկս շատ կը նեղուի իմ պղտիկ եղբայրս ու քոյրս խնամելով, և ես անոր կ'օգնեմ։

Դրկեցի զայն և ըսի. «Ո՞հա՛ ազնիւ տղայ մը որ կը սիրէ իր մայրը, ասիկա պարկեշտ մարդ մը պիտի ըլլայ։»

Տղաքները պէտք է օգնեն իրենց ծնողքին, անոնց աշխատութիւններուն մէջ։

ՀԱՐՑՈՒՄՆԵՐ. — Պատիկ տղան ո՞ւրկէ կուգար։ Ուրո՞ւ համար փայտ ժողված էր։ Սյս բեռը զինքը չէր յոգնեցուցած։ Պատիկ տղաները ի՞նչ պէտք է լնեն իրենց ծնողին։

18. Հ Ր Ա Հ Ո Ն Գ

Կետերուն տեղ հայնաւոր զիրեր դնելով՝ բառեր կազմել են տալ նշանակութիւնը.

պ · ը	բ · դ	պ · ի	փ · դ	ս · ը	ք · ր	գ · ր	ս · ի
գ · ծ	բ · ւ	ի · ս	չ · ի	զ · չ	չ · ր	գ · տ	ժ · ր
ծ · ծ	կ · ր	չ · ս	չ · ր	զ · տ	տ · ր	փ · դ	լ · ս

28. ԴՊՐՈՑԱԿԱՆ ՏՂՈՑ ԼԱԻ ԵՒ ՅՈՌԻ

ՅԱՏԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ամէն դպրոցի մէջ երկու տեսակ աշակերտներ կը գտնուին։ Անսնցմէ ոմանք կ'ըլլան հլու, բարի, քաղցր, ուշադիր։ Անսնք իրենց ուսուցիչներուն հետմեծ յարգանքով կը վարուին և ընկերներուն հետմարդասիրութեամբ։ Անսնք միշտ գոհ կ'ըլլան և ուրախ։ Բայց կան նաև այն տեսակ տղաքներ ուրոնք անփոյթ, չար, կեղծաւոր, ծոյլ, անկիրթ, անհնազանդ, հպարտ են և իրենց ընկերներուն հետ խիստ կոշտութեամբ կը վարուին։ Խնչ գէշ յատկութիւններ են ասոնք։ Բարի տղաքները պէտք է որ հեռու կենան այս տեսակ չար և յոռի ընկերներէ։

ՃԱՐՅԱՐՄԱՆ. — Դպրոցականի մը յաւ յատկութիւնները որոնեն են։ Գէշ յատկութիւնները որոնեն են։ Բարի սղափները ինչ ընելու են։

19. Հ Ր Ա Տ Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերուն մէջ զիր մը փոխելով նոր բառեր զինել եւ տալ նշանակութիւնը։

Հաց, սոխ, ջուր, մայր, փայտ, փուռ, լիու, խաղ, տոռն, լոյս, ձուկ, ծառ, ծեր, սագ, հով, մոլթ, գոյն, նոր, մոժ, բարի, մարդ, դաշտ, նուշ, սեր, մորթ, մաս, քանակ, հոր, քայլ, ոսկոր, թեւ, լուր։

ՕՐԻՆԱԿ. — Հաց — հաւ. Սոխ — սէխ. Ջուր — մուր։

29. ՄԱՅՐԻԿԻՍ ՆԱՄԱԿ ԿԸ ԳՐԵՄ...

Անո՞ւ մայրիկս,

Քու բարիներդ յեւ մոռնաւ. օր մը ե՞ս աչ թեզ պիտի ինաւեւ ու հոգամ։ Հիւս դպրոց կ'երթամ, դասեւ աղեկ կը սորվիմ, մայուր եւ յաշավար եմ։ Բայց, գո՞հ ես ինձմէ։

Քու սիրականդ
ԴԵՐՄԻՆԵ ԻՄԿՈՒՀԻ

30. Ի Ր Ա Տ

Խնդրէ Աստուծմէ
Շընորհք ու պատիւ,
Եւ քեզ կրթելու
Խելք ու սիրա ազնիւ։

Երբեք մի՛ պարծիր
Թէ շատ գիտուն ես.
Ո՛րքան բան սորվիս,
Այն օգուտ է քեզ։

30. Հ Ր Ա Տ Հ Ա Ն Գ

Ի՞նչ բանի կը գործածեն (պատասխանեցէ՛ք ամբողջ նախադասութիւններ կազմելով)։

Դրիչը, թուղթը, գաւաթը, պնակը, աթուրը, սանուրը, կօշիկը, ձին, եղը, շունը, արօրը, սայլը, ածուխը, փայտը, պատառաքաղը, դգալը, ասեղը, շոգենաւը, թին, բամպակը, երկաթը, սոկին, արծաթը, գերձանը, ուղար, ուրագը, աճառը, գորգը, կղմինորը, խնկամանը, ծխափայտը։

ՕՐԻՆԱԿ. — Գրիչը կը գործածեն զիր գրելու համար։

31. ԱՆՀԱՍՏԱՆԴ ՏՂՈՒՆ ՊԱՏԻԺԸ

Պաղտիկ ամէն օր դպրոց երթալու ատեն քաշըն կամուրջէ մը կ'անցնէր։ Մայրիկն անոր կ'ըսէր միշտ. «Տղա՛ս, կամուրջին պատէն վար մի ծռիր, գետը կ'ինասա» Բայց Պաղտիկ շատ կը փափաքէր պատին վրայէն գետը նայիլ, և կ'ըսէր. «Կարելի է գետին մէջ ձուկեր կը տեսնեմ»։

Օր մը Պաղտիկ ելաւ քարակոյտի մը վրայ, երկնցաւ և սկսաւ նայիլ։ Բան մը չտեսաւ, այլ ոտքը սահելով՝ գետին մէջ ինկաւ։

Քանի մը մարդիկ շուտ մը վազեցին և գետէն համեցին Պաղտիկը, մարած և կիսամեռ վիճակի մէջ ծակատը քարի մը զարնուելով ծակած էր։

Այսպէս խեղճ Պաղտիկ իր պատիժը դտաւ և այնուհետեւ միտքը դրաւ մօրը պատուէրը պահել։
ԽՐԱ. — Պիսէ և որ տղավոր իրենց ծնողին պատուերելու պահնեն եւ հնազահդ լլան անոնց։

ՀԱՐՑԱՔԱՆ. — Մայրիկը Պաղտիկն ինչ կը պատուիրէ. Պաղտիկի պատուերը պահեց։ Ի՞նչ պատահեցաւնոր. Այս բանը Պաղտիկն իւրաք եղաւ։

21. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Գրեցէր երեք անոն

Ծառի, հագուստի, խաղալիքի, սպառողի, ծաղիկի, թռչունի, ընտանի կենդանիի, վայրի կենդանիի, ձռւի, նուազարանի, կարասիի, ըմբկելիքի, ուտելիքի, չեռքի, մարդու, կնիկի, սողունի, միջատի, արհեստաւորի։

ՕՐԻՆԱԿ. — Կաղնի, բայի, բրենի. — Թիկնոց, տափաս, բանկոն։

32. ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

(Պարտէզին մէջ)

Թէ որ կ'ուզէք, քիչ մը պարտէզ իջնենք։ Շատ հաճելի է ինծի՝ երբ ժամանակս կ'անցընեմ ծառերուն ու ծաղիկներուն մէջ։ Մեր բուրաստանին մէջ զանազան ծաղիկներ կան, սակայն շատ մասեր չունի ան։ Շատ և զանազան գոյներով վարդեր ու նինք։ Ինչ անուշ կը հոտին։ Վարդերուն անուշահոտութիւնը ինծի զլիսու ցաւ կը պատճառէ, սակայն մանուշակներու և շուշաններու հոտը շատ հաճելի է ինծի։ Քիչ մը առաջ եկէ՛ք և տեսէ՛ք սա մեխակները, յակինթները, շուշանները, կակաչները և արեւածաղիկները։ Նայեցէք ո՞քան բարձրացան թանթրուենիները։ Հոս ծաղիկները խոտերուն մէջ խեղդուած են։ Պարտիզպանը ուշադրութիւն չէ ըրած։ Կարծեմ թէ այս ծաղիկը անթառամ է, սակայն միւսները սկսան թառամիլ։

Վ.Ա.Բ.Փ. — Ծաղիկներու անունները գրեցի՛ հայերեն եւ տաճկերեն։

22. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Ըսէ՛ք թէ հետեւալնելն ինչո՞վ իրարու կը նմանին։

Զիւնն ու կաթը։ Մեղրն ու շաքարը։ Արեւն ու ոսկին, Բանոն ու գիշերը։ Շոգենաւն ու շողեկառը։ Շողենաւն ու նաւակը։ Փետուրն ու տերեւը։ Քարն ու փայտը։

ՕՐԻՆԱԿ. — Զիւնն ու կարը գոյնով իւրառու կը նըմանին. երկուովն ալ մերմակ են։

33. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԽՐԱՏՆԵՐ

Երբ առառուանց քոնեղ եղես, անմիջապէս սենեակիդ պատուհանները բաց, որպէս զի օդը մաքրուի. որովհետեւ սենեակիդ օդը գիշերը շունչէդ աղականած է։ Մեր շունչը վնասակար է մեզի, կը հիւանդացնէ։ Սնկողնիդ մէջ գիշերը դլուխը վերմակէն դուրս պահէ՝ մաքրու օդ շնչելու համար։

Ամէն առառու պաղ ջուրով լուա՛ երեսդ, վիզդ, ականջներդ, կուրծքդ և բազուկներդ։ Երբ այսպէս լուացուիս, զուարթութիւն և աշխոյժ կուգայ վրադ, ջիղերդ կը զօրանան, ախորժակդ կը բացուի։ Յետոյ նախաճաշդ ըրէ՛ և գնա՛ գործիդ։

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ինչո՞ւ առուրանց պատուհանները քանալ պէտք է։ Ի՞նչ կ'ընէ մեզի ապականած օդը։ Ի՞նչ օգուտ ունի պաղ ջուրով լուացուիլը։

23. Հ Բ Ա. Հ Ա Ն Գ

Հետեւեալ խօսքերը ամբողջացուցի՛ք՝ կետերուն տեղ յարձար բառեր դնելով։

Հացագործը . . . կը խմորէ։ Կօշկակարը . . . կը կարէ։ Շունը . . . կը պահպանէ։ Գայլը . . . կ'ուտէ։ Կատուն . . . կը բռնէ։ Արեւը . . . կը լուսաւորէ։ Բըժիշկը . . . կը դարմանէ։ Եկեղեցին . . . տունն է։ Մեղաները . . . կը շինեն։ Տարուան չորս եղանակներն են . . . եւ . . . իսականը . . . պատուղն է։ Ճագարը երկայն . . . ունի։ Քացախը . . . (ինչէ՞ն) կը պատրաստեն։ Տարին . . . օր ունի։

34. Ա Ռ Տ Ո Ւ

Դիշերն անցաւ։ Արշալոյան եկաւ. կը լուսնայ։ Ա.քաղաղներն առտուան գալուստն արդէն աւետած են, և քոնէ արթնցող թռչունները պատուհաններուն առջեւ կը ճռուղին։ Գիւղայիններն անկողիններէն կ'ելլեն, արջառներուն կեր կուտան, եղերը կամ ձիերը կը լծեն ու իրենց դաշտային աշխատութեան կ'երթան։

Այս միջոցին, արեւ լեռներուն ետեւէն բարձրացած է, անոր ճառագայթները տակաւին քնացող կենդանիները կ'արթնցնեն։ Մեղուները ծաղիկներուն մէջ մեզր կը վնտուեն։ Աղաւնիները արաերը կ'երթան իրենց նախաճաշիկ վնտուելու։ Երէկ ինչ որ չոր էր, այսօր կրկին թարմացած է։ Մարդիկ աշխոյժով կ'երթան իրենց գործին։ Կենդանիներն ալ ուրախ են։ Ամէն չնչաւոր արթնցած է, կը շարժի, կ'աշխատի։

Ո՞րքան հաճելի է առտուան զով օդը։

ՀԱՐՑԱՐԱՆ. — Ըսէ՛ֆ, ի՞նչ կ'լլայ արեւը ամեն առու։ — Ո՞ր կողմէն կը ծագի։ — Արեւելքը դպրոցին ո՞ր կողմէն է։ — Որոշեցէ միւս կողմերն ալ։ Ամեն առու ի՞նչ կ'ընեն զեղացիները։ — Իսկ բոշունները. մեղուները. աղաւնիները։

24. Հ Բ Ա. Հ Ա Ն Գ

Ըսէ՛ֆ եւ զրեցէ՛ք։

Օրուան ժամերը, շաբթուան օրերը, տարուան ամիսները և եղանակները, գլխաւոր տօները։

35. ՄԱՆԻՇԱԿ

Դեռ ո՞ւր է ծիծառ, դեռ ո՞ւր է սոխակ,
Քարնան կարապետ եկաւ մանուշակ.
Երկնային խունկը չորս կողմը բուրեց,
Նորածին աշխարհ նախ ան համբուրեց:

Երկինքն է անամպ, շողշողուն՝ անձրև,
Տա՛նք Մանուշակին ո՛վ տրղաք, բարեւ,
Որ մեր գաշտերուն բերաւ նոր գարուն,
Նախշուն հաւերով, ծաղկով զարդարուն:

36. ԻՐԻԿՈՒՆ

Իրիկուն կ'ըլլայ: Արեւը մարը կը մտնէ: Աւ
րեւմուտքի կողմը գտնուող ամպերը վարդի պէս
կը կարմրին արեւին վերջին ճառագայթներէն:
Այս գեղեցիկ տեսարանը վերջալրյու կը կոչուի:
Ծրուան տաքութիւնը անցած է: Հիմայ զովիկ հով
մը կը փէ: Ջուրին վրայ մէգ կը գոյանայ: Խո-

25. ՀՐԱՄԱՆԱԳՐ

Ըսէք քէ ի՞նչ գործիքներ կը գործածեն նետեւեալ
արհեստաւարները.

Դերձակ, որսորդ, լուացարար, հովիւ, երկաթա-
գործ, արդուկող, գծագրիչ, մասլածառ, պարտիզպան,
որմնագիր, հիւան, նուագածու, ձինորս, կառապան,
սղոցող, փայտահար, հնձող:

ՕՐԻՆԱԿ. — Դերձակը կը գործածէ ասեղ, մկրատ,
մասնուց, յանակ, չափ, եւալլն:

տերը շաղէն կը թրջուին: Մժղուկներ անհամար
խումբերով օդին մէջ կը խաղան: Թուչնիկներ մա-
ցառներուն մէջէն իրենց վերջին երգը կ'երգեն:
Մեղուներն իրենց փեթակը կը վերադառնան: Մը-
շակները դաշտէն ու հօտերն արօտավայրէն տուն
վերադարձած են: Ամէնքն ալ յոդնած են ու
հանգիստի կը կարօտին: Բայց մարդիկ, ինչպէս
նաև կենդանիներ անօթի են ու կ'սպասեն ի-
րենց ընթրիքին: Տանտիկինը անօթիներուն համար
կերակուր կը պատրաստէ, և խոտով բեռնաւոր-
ուած մշակներ ալ կ'երթան ախոռին բնակիչները
կերակրելու: Քիչ մը վերջը ամէն ոք պիտի քնա-
նայ: Բարին Սատուած ալ պիտի հսկէ ամէնուն
վրայ:

ՀԱՐՑՈՐԾՈՎ. — Նկարագրեցէ՞ իրիկունը:

26. ՀՐԱՄԱՆԱԳՐ

Հետեւեալ բառերուն ծայրը իկ. ակ, ուկ նուազա-
կան մասնիկները աւելցուցէք եւ լսէք քէ ի՞նչ կ'ըլլայ
անոնց իմաստը.

1. Հայր, բարձ, մայր, շուն, քիթ, մանուկ, թըռ-
չուն, ծափ:

2. Գետ, ծով, լեզու, տուն, անտառ, հիւզ, տեսոր,
ձոր:

3. Զագ, էջ, գէր, տաք, մարդ, սեւ, կարմիր:

ԾԱՆՈԹ. — Դաստուն նախ պէտք եղած բացաւու-
րինեները կուտայ նուազականներու մասին, եւ յետոյ
կ'օգնէ աշակերտներուն վերոյիշեալ հրահանզը ընկլու
համար:

37. ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

(Կերպառավաճառին հետ)

Պարո՞ն, ի՞նչ կը փափաքիք:—Քանի մը տեսակ կերպաս գնել կ'ուզեմ, սակայն նախ օրինակները տեսնեմ: Ասոնք չե՛մ ուզեր վասն զի տեսակներ նին ստորին է:—Դուք օրինակներուն մի՛ նայիք, անոնք աղտոտած են, դուք դոյնը ընտրեցէ՛ք և եռ լաւագոյն տեսակէն ապրանք կը հանեմ:—Այս կապոյտ դոյնը հաստատուն չէ:—Եթէ կ'ուզէք, կանաչն առէ՛ք որ երրեք չի գունափր:—Ես բաց դոյներ չեմ ուզեր, մթագոյն բաներ կ'ուզեմ: Սա մախրագոյնը ի՞նչ գին ունի:—Մէթրոյո՞վ կ'ուզէք թէ կանդունով:—Ինչպէս որ սովորաբար կը ծախէք:—Կանդունը եթէ 13 դրշի տամ, բան մը չեմ շահիր:—Եատ սուղ է, այնքան արժէք չունի:—Աւելի վար գինով չեմ կրնար տալ, որովհետեւ կը մնասեմ:—Ասիկա բամպակէ կ'երեւայ և ոչ բրդէ:—Կը սխալիք, անհոգ եղիք, շատ լաւ ապրանք է:—Զեր խօսքին վասահելով կը գնեմ:

ՀԱՐՑԱՐՈՒՆ.—Ի՞նչ կ'ըսուի այն տեղին ուր առու տուր կը նեն:—Ի՞նչ կը կոչուի այն որ խանուր ունի:—Ի՞նչ կը կոչուի առուտուր ընողը:—Ի՞նչ կը վճարենի երբ բան մը գնեն:—Ի՞նչո՞վ կը չափեն կերպար:—Իսկ հեղուկները ինչով կը կշռեն:—Ի՞նչ մասեր ունի կշիռը:

27. ՀՐԱՀԱՅՆ

Հոյովեցէք հետեւեալ բառերը.

Արտ, քաղաք, սրատում, գեղեցկութիւն, լեռ, սեղանատուն,

38. ՑՈՐԵՆԻ ՀԱՍԿԵՐԸ

Օննիկ օր մը հօրը հետ դաշտն ելաւ: Իր հայրը հողագործ էր և կը նայէր թէ ցորենները հասունցե՞ր են: Օննիկ ըստաւ. «Հայրիկ, տե՛ս, ցորենի հասկեր կան որ ծռած են, և կան որ շիփշիտակ՝ բարձր կը կենան, կ'երեւայ թէ այն բուները որ շիտակ չեն, լաւ հասկեր չունին:»

Հայրը շուտ մը երկու հասկ կոտրեց և իր տղուն ցոյց տալով ըստաւ. «Նայէ՛, զաւակն, այս հասկը որ համեստութեամբ գլուխ կը ծռէր, ցորենի հատիկներով լցուն է, և ընդհակառակ՝ ան որ շիտակ կը կենար՝ պարապ է: Մարդիկ ալ այսպէս են. անոնք որ տգէտ են գոռողութեամբ կը պարձին և բարձր կենալ կ'ուզեն, իսկ գիտուն մարդիկ համեստութեամբ կ'զգուշանան պարծենալէ:»

ՀԱՐՑԱՐՈՒՆ.—Օննիկ ի՞նչ կը հարցներ հօրը.—Անիկա ի՞նչ պատասխան տուաւ.—Այս պատմութեան բարոյականը ի՞նչ է:

28. ՀՐԱՀԱՅՆ

Ի՞նչպէս կ'ըլլայ:

Ծովուն ջուրը, լեռը, հորը, կապարը, ասեղը, ձիւնը, շունը, վարդը, բամպակը, ապակին, երկնքը, շաքարը, քարը, գիշերը, ամառը, ձմեռը, քացախը, պղպեղը:

ՕՐԻՆԱԿ.—Ծովուն ջուրը աղի կ'ըլլայ:

39. ՄԱՄՈՒԿՆ ՈՒ ՇԵՐԱՄԸ

Օր մը մամուկը շերամին հետ խօսքի բռնուեցաւ։ Մամուկն ըստ։ «Ի՞նչ է այս իմ քաշածս մարդոց ձեռքէն, իմ տունս աղուոր կը շինեմ, և մարդիկ աւելը կ'առնեն՝ բոլոր շինածս կ'աւրեն, ի՞նչ խենթ ու անդութ են։ Հապա դո՛ւն, Շերա՛մ, որ զգուելի միջատ մըն ես, դո՛ւ միայն սիրելի ես անոնց. քու շինածդ խնամքով կը ժողվեն և կը պահեն, թէկ իմ շինածս աւելի հաստ է։»

Շերամը պատասխանեց. «Կ'աղաշեմ, այդշափ մի՛ բարկանար, ամէն մարդ գիտէ որ շատ ճարպիկ շինող ես, ամէն մարդ կը խոստովանի որ շատ նուրբ թելերով կը հիւսես ոստայնդ, բայց ինձի ըսէ՛՝ ի՞նչ օգուտ ունի, մինչդեռ իմ շինած թելերս ամէն տեղ օգտակար և յարդի են։»

ՀԱՐՑԱՐՍԱՆ. — Ի՞նչպէս կենդանիներ են մամուկն ու շերամը. — Մամուկը իմչո՞ւ կը գանգատէր եւ ի՞նչ կ'ըսէր. — Շերամը ի՞նչ պատասխան տուաւ. — Ո՞վ իրաւունք ունէր. — Ի՞նչ է այս պատմութեան բարոյականը։

29. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

Ի՞նչ բան կրնայ ըլլալ
Ճերմակ, սև, թափանցիկ, սուր, բութ, ծանր,
կակուղ, կանաչ, լեղի, անուշ, փոքր, նեղ, երկայն,
կապոյտ, աղի, տաք, պաղ, կլոր, գեղեցիկ, հեղուկ,
կարծր, թանձր, սահուն, խակ, հասուն, եռանկիւնա-
ձեւ, քառակուսի, ուղիղ, սխալ, լուսաւոր, մութ,
պայծառ, խոր, ընդարձակ, անսահման, անհածոյ, դաշ-
նակաւոր, կաչուն, դիւրավառ, անտեսանելի։

ՕՐԻՆԱԿ. — Զիւնը, կարը, ալիւրը՝ մերմակ են։

40. Խ Ր Ա Տ

Պղախ'կ տղաք, գիտէ՛ք արդեօք թէ ո՛րչափ մտմտուք ու հոգեր կը պատճառէք ձեր ծնողքին։ Ձեր ամէն մէկ պէտքերը անոնց աչքին առջեւ են, և շարունակ կը յոգնին որպէս զի ձեր պէտքերը հոգան։ Յորեկը ձեզի համար կ'աշխատին. գիշերն աւ, ձեր խաղաղ քունին ժամանակ, անոնք անքուն կը մնան, կ'աշխատին, որպէս զի, առտուանց երբ հաց ուզէք, «Զի կայ» շրեն։

Հիմա, ձեր աս տարիքին մէջ, չէք կրնար անոնց աշխատութեան մամնակից ըլլալ. բայց գոնէ ջանացէք որ անոնց շատ բեռ չըլլաք, անոնց օգնէք ձեր կրցածին չափ, հաճելի ըլլաք և սիրէք ձնողքը։

41. Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

(Հաւկիր)

Ճերմակ, պղտիկ մէկ տակառ
Մէջն ուտելիք օգտակար .
Տակառս թէկ դուռ չունի
Բայց տուն մըն է թռչունի։

30. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

Ի՞նչ բաներու մասը կը կազմեն հետեւեալները .
Գլուխ, տանիք, թաղ, ճիւղ, բարձ (գլխու), բա-
նալի, ժամ, մատ, ներբան, օր, սանդուղ, լողակ, էջ,
վայրկեան, արմուկ, զեկ, անիւ, պայտ, կտուց, ձանի։
ՕՐԻՆԱԿ. — Դլուխը մարմինին մեկ մասն է։

42. ՇՆԻԿԸ

Ենիկս իմ պիրուն
Ի՞նչ աղուոր ես դուն,
Ի՞նչ գանգուր վարսեր՝
Գլխէդ են կախուեր։
Երբ ուրախ ըլլամ,
Ու խընդամ խաղամ,
Խնծի հետ դուն ալ
Կը սիրես խաղալ։
Խսկ երբ սաստեն զիս,
Ու ցաւի հոդիս,
Դուն ալ խնծի պէս
Արցոնք կը թափես։

ՊՈՏՈՒԵՐ. — Վերի ուսանաւորը գոց սորվեցէք և
բարձրաձայն արտասանեցիք։

31. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Պատասխանել հետեւեալ հարցումներուն։

Ի՞նչ կը տեսնէք երկինքին վրայ։
Ի՞նչ կը տեսնէք ծովուն վրայ։
Ի՞նչ կը տեսնէք պարտէզներուն մէջ։
Ի՞նչ կը տեսնէք քաղաքին մէջ։
Ի՞նչ կը տեսնէք դիւդին մէջ։
Ի՞նչ կը տեսնէք եկեղեցին մէջ։

ՕՐԻՆԱԿ. — Երկինքին վրայ կը տեսնեմ ամպ, արեգակ, լուսին, ախրարներ, կայծակ, ծիրանի զօտի։

43. Զ Ր Ո Ւ Ց Ա Տ Տ Ր Ո Ւ Թ Ի Ւ Ն

(Պարոց)

Խնչու այսքան կ'աճապարէք։ — Դպրոց կ'երթամք՝
վասն զի հիմայ զանգակը պիտի զարնուի։ — Ժամը
քանիին կ'սկսին դասերը։ Կարծեմ թէ տակաւին
դասատուները եկած չեն։ — Սնոնք մենէ առաջ
կուգան։ — Քանի՞ ուսանող կայ դպրոցին մէջ։ —
Հարիւր՝ արտաքին և ուժուն՝ գիշերօթիկ։ — Դպրոցը քանի՞ կարգ ունի։ — Մեր վարժարանը երկու
նախապատրաստական՝ և չորս բարձրագոյն կար-
գեր ունի։ — Տնօրէնը ո՞վ է։ — Հիմնադիրը տնօրէն
ալ է։ — Տարեկան քննութիւննիդ ե՞րբ է։ Քանի՞
ամիս արձակուրդ ունիք։ Վկայագիրները ե՞րբ կը
տրուին։ Դպրոցը տարին քանի՞ շրջանաւարտ կ'ար-
ձակէ։ Օրը քանի՞ ժամ դաս կ'աւանդուի։ Յա-
ռաջդիմութիւն կը մաղթեմ։

ՀԱՐՑՈՒՐՈՒՆ. — Ի՞նչ մասեր ունի դպրոցը։ — Ի՞նչ
պաշտօնեաներ ունի։ — Ի՞նչ ըսել է զիշերօրիկ. իսկ ար-
տաֆի՞ն։ — Քանի՞ դասընթաց կրնայ ըլլալ զեղի դպրոց-
ներուն մէջ։ — Ի՞նչ ըսել է հիմնադիր։ — Իսկ տնօրէն։

32. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Սորվեցէք հետեւեալ կենդանիներուն ճայները.

Ոչխարը կը մայէ։ Էշը կը զռայ։ Կատուն կը մլաւէ։
Զին կը խրինչէ։ Շունը կը հաչէ։ Խոզը կը խանչէ։
Այծը կը պապաչէ։ Թութակը կը թոթովէ։ Կոլը կը
բառաչէ։ Սորիւծը կը մռնչէ։ Գայլը կ'ոռնայ։ Ճնճղուկը
կը ճռուողէ։ Աղաւանին կը մնչէ։ Սոխակը կը գեղգեղէ։
Օձը կը սուլէ։

44. ԳԱՐՈՒՆ

Գարունը կը յաջորդէ ձմեռին։ Գարնան ատեն արեւը օրէ օր աւելի տաքութիւն կը սփռէ։ Անիկա կանուխ կը ծագի և ուշ մարը կը մտնէ, անոր համար օրերը կ'երկնան և գիշերները կը կարծընան։

Զիսն ու սառոյցը կը հալին։ Արեւուն ճառադայթները մինչև հողին մէջ թափանցելով՝ ձմեռը քնացող բոյսերը կ'արթնցնեն։ Զիսնծաղիկը գարնան դալուստը կը ծանուցանէ։ Զատկածաղիկն ու մանուշակն ալ իրենց սիրուն գլուխները հողէն դուրս կը հանեն։

Մառերն ու թուփերը կ'սկսին բողբոջներ, տերեւներ ու ծաղիկներ երեւան բերել։ Մարգագետինները կանաչով կը ծածկուին։

Մրտոյտը, արագիլը, սոխակը, ծիծեռնակը և ուրիշ գաղթող թուչուններ կը վերադառնան մեզին։ Ողնին իր ձմրան քունէն կ'արթնայ։ Մեղու-

33. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Խնձ կ'ընեն

Խոհանոցին մէջ։ մառանին, սեղանատան, ննջասենեակին, հիւրանոցին, վաճառատան, դպրոցին, եկեղեցիին, հիւանդանոցին, դեղարանին, գրասենեակին, թատրոնին, լուացարանին, ընթերցատան, պարահանգէսին, տպարանին, դատարանին։

ՕՐԻՆԱԿ. — Խոհանոցին մէջ կերակուր կ'եփեն։

Ները կը թոշին մեղը հաւաքելու։ Եւ թիթեռնիկները երենց օդային պարը կը պարեն։

Հովիւն իր հօտը արօտավայրը կ'առաջնորդէ։ Երկրագործն իր արտը կը մշակէ։ Պարտիզանը կը փորէ պարտէզը։ Հոն կը ցանէ, կը տնկէ ծաղիկներ և ուրիշ բոյսեր։ Տղաքներ կը խաղան բաց օշին մէջ։

Տարուան չորս եղանակներուն մէջ ամենագեղեցիկն է գարունը որ երեք ամիս կը տեւէ. այսինքն, Մարտ, Ապրիլ, Մայիս։

ՃՍ. ՐՑԱ. ՔՍ. Ն. — Տարուան մէջ յանի եղանակ կայ։ — Զմեռեն ետքը ո՞ր եղանակը կուզայ։ — Ի՞նչ կ'ըլլայ այն ատեն արեւը։ — Ի՞նչ կ'ըլլան բոյսերը։ — Ի՞նչ կ'ընեն բոյսունները։ — Իսկ հովիչը, երկրագործը, պարտիզանը։ — Տղաքը ինչ կ'ընեն։

ԹՍ. ՆՕԹ. — Գեղեցիկ, գեղեցկագոյն, ամենագեղեցիկ։ Աս ձեւով շինեցիք սա բառերը։ — Դաւ, ցար, շեղ, տկար, ուժեղ, ազնիւ, խոնիւ, երջանիկ, զուարը։

34. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերուն մէկ մէկ հոմանիշ գտնէք.

Մեծ, պղտիկ, մութ, տկար, հանդարտ, աղքատ, փայլիկ, մրրիկ, մակոյիկ, երկչոտ, հաւաքել, թուր, սառյգ, տիղմ, մաքրել, հագուստ, ըմպելիք, վառաբան։

45. ԱՌԱԾՆԵՐ

1. Ծուլութիւնն ու անդորձութիւնը աղքա-
սութեան դուռերն են:
2. Մարդս չգիտցածը հարցնելու համար պէտք
չէ ամաչէ:
3. Ամէն տեսակ վէճ ու կոխւ փաղուան թո՛ղ,
և շահով կ'ազատիս:
4. Տդիտութիւնը ամօթ չէ, տգէտ մնալն է
ամօթ: Գիրք կարդա՛, ուսի՛ր և տգէտ մի՛ մնար:
5. Բարի ընկեր մը մարդուս մեծ գանձ է:
6. Գէշ խօսքերը սուր դանակէն աւելի սիրտ
կը ցաւցնեն:
7. Ո՛վ որ քիչով գոհ կ'ըլլայ, ա՛ն կը համար-
ուի երջանիկ:
8. Զճանչցած մարդուդ հետ ընտանեբար մի՛
վարուիր:
9. Աւելորդ բան ծախու առնողը շուտով կը
վաճառէ պէտք եղածն ալ:
10. Պատիւը ամէն հարստութենէ մեծ է:

ԾԱՆՈԹ. — 1. Դասառուն պէտ եղած բացարու-
թիւնները բող տայ այս առածներուն նկատմամբ:
2. Աշկերտները պէտ է ի բերան ուսանին այս ա-
ռածները:

35. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ բաներով կ'ընեն նետեւեալ զործողութիւնները.
Կնքել, խարազանել, սուլել, աճառել, աղել, ա-
ծիլել, կապել, սահիլ, աւել, քերել, կտրել, հաւա-
քել, արդկել, կարել, գծագրել, կշռել, չափել, վտ-
ռել, ծխել, տաքցնել, թրջել, ներկել, քաղել:
ՕՐԻՆԱԿ. — Կնիքով կը կնիքն:

46. Գ Ա Ր Ն Ա Ն Ե Ր Գ

Հովը կ'ըսէ մեղմօրէն
«Գարո՛ւն եկած է նորէն»:
Թուշուն ծաղիկ և ժիր առու
կ'աւետեն այս լուրն իրարու
«Գարուն եկած է նորէն»:

Տե՛ս, նա ի՞նչպէս դաշտին վրայ
նոր հարսի պէս կ'երերայ.
Դաշտ և անտառ, ձորեր, լեռներ
Ուրախութեան պար են բռներ,
«Գարուն եկած է նորէն»:

Չորէն, սարէն, բրլուրէն
Բիւր ծաղիկներ կը բուրեն:
Օ՛հ, ընկերնե՛ր, մենք ալ երթա՞նք,
Միացընե՞նք երդ ու մաղթանք,
«Գարուն եկած է նորէն»:

ՊԱՏՈՒՔ. — Վերի ուսանաւորը գոց սորվեցէ՛ եւ
բարձրաձայն արտասանեցէ՛:

36. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերը արական են. անոնց իգականները
գրեցէ՛ք.

Հայր, եղբայր, մանչ, հօրեղբայր, կնքահայր, փե-
ռայ, աներ, քեռի, իշխան, պարոն, պապ, ծառայ,
գարժապետ, այր, դրացի, գերձակ, Արշակ, տագր:

ՕՐԻՆԱԿ. .Հայր — մայր: Եղբայր — յոյր, եւայլն:

47. ԳԻՒՂԱՑԻՆ

Գեղացի մարդը պարզ և խաղաղ է հոգիով՝
զուարժ՝ բնութեամբ և առողջ՝ մարմինով։ Նայեացէք այդ գէր՝ կարմիր թշերով՝ այդ հուժկու բազուկներով շինականին։ Նայէ՛ քիչ մը անոր հեղուկայտառ դէմքն, ջինջ ու զուարժ աչքերուն։ Նայէ՛ անոր խաղաղ շարժուածքն ու ամուր կազմութեան։ լսէ՛ անոր առողջ և ուզիղ դատողութիւնը և տե՛ս անոր ջղային անդորր գրութիւնը։ Աշխատութիւնն է իրեն համար միջոց ապրելու՝ և առողջ ապրելու։

48. ՀԱՆԵԼՈՒԿ

(Արու)

Զորս ոտք ունի, մէկ կոնակ,
Բայց ոչ գլուխ, ոչ բերան.
Վըրան նասիլ դուք կրնաք
Թէկ քալել չուզեր ան։

37. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Առաջին բառերը սեռական ընել են նոյն բառերով խօսքեր կազմել։

Նաւ կայմերը .— Տուն ապակիները .— Երկինք լուսաւորները .— Աշակերտ պարտականութիւնները .— Վարժապետ պատուէրները .— Ծով ջուրը .— Օր ժամերը .— Զմեռօղը .— Ամառ օրերը .— Լեռ գագաթը .— Ծառեր ձիւղերը .— Տղաք քունը .— Մարդիկ լճակարանները .— Ծնողքսէր .— Գետեր ջուրը .— Ծուլութիւն վախճանը :

ՕՐԻՆԱԿ. — Նաւուն կայմերը երկայն են:

49. ԸՆԿՈՅՉ ԵՒ ԴԴՈՒՄ

Ամառուան օր մը գիւղացի մը ընկուղենիի մը շուքին տակ կը հանգչէր։ Վեր նայելով՝ տեսաւ որ ծառը ընկոյզներով ծածկուած էր։ Ընկուղենիին քով բուսած էր դգումի բարակ ցօղուն մը, որ ծառն ի վեր մագլցեր էր, և որմէ կախուած էին ահագին դգումներ։ Գիւղացին քիթին տակէն խընդաց ու ըաւաւ . «Նիտակը եթէ աշխարհս ե՛ս ստեղծած ըլլայի, փոխանակ այս մեծ ծառին՝ ասանկ պտուղներ, և այս բարակ ցօղունին՝ ասանկ խոշոր պտուղներ տալու, դգումը ընկուղենիին վրայ կը բուցնէի և ընկոյզը դգումի ցօղունին վրայ։»

Այն միջոցին վերէն ընկոյզ մը իշխալով գեղացիին քիթին դպաւ և արիւնեց։ Այն ատեն դիւղացին գուեց . «Մեղայ, Ա՛ստուած, որ ըրածիդ չի հաւնեցայ։ Եթէ վերէն ինկածը դգում մը ըլլարք գլուխս պիտի ջախջախէր։»

ՃԱՐՅԱՐԱՆ. — Գեղացին ուր հանգչած էր .— Ի՞նչ տեսաւ եւ ի՞նչ դիտողութիւն ըրաւ .— Ի՞նչ պատահեցաւ յետոյ .— Այս պատմութեան բարոյականը ի՞նչ է :

38. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ի՞նչ հոյով են նետեւեալ բառերը .

Ծառերէն, առներուն, գետը, առիւծներ, եղջիւրներէն, կաւիձով, ծիրանիի, բնութեան, Աստուծոյ, միրոյ, քեզի, սրտէ, ծաղիկները, ձեռքով, գլխու, ձմեռ, հարցման, ալիւրի, օրուան, հօր, եղբօր, ուրախութեամբ :

50. Ա Մ Ա Ռ

Գարունէն ետքը կուգայ ամառը։ Արեւը կա-
նուխ կը ծագի և աւելի ուշ մարը կը մտնէ։ Անոր
տաքութիւնը երթալով կը սասականայ, մանաւանդ
կէս օրուան պահուն։

Ամառը մեր սեղանը կը զարդարէ զանազան
պտուղներով։ Անիկա պարտէզին մէջ կը հասուն-
ցընէ կեռասները, սեխն ու ձմերուկը, ևայն։ Ամ-
րան ծաղիկներէն մանաւանդ վարդը, մեխակը մեղի
ուրախութիւն կը պատճառեն։ Թռչունները թըլս-
աելք լմայուցած են, անոնք ժիրաժիր հոս հոս կը
թռչուն իրենց ծաղերուն կեր ճարելու համար։

Խոսք մարդադետնին վրայ օրէ օր կը բարձ-
րանայ։ Մշակն իր մանդաղը կը սրէ, խոտը կը
քաղէ, կը չորցնէ ու մարադը կը կրէ։ Ցորենին ու
գարիին հասկերը կը գեղնին, հատիկները կը հա-
սուննան, երկրագործն իր ծառաներուն հետ կու-
գայ զանոնք կը հնձէ։

Ամառը երեք ամիս կը տեւէ. Յունիս, Յուլիս,
Օգոստոս։

ՀԱՐՑԱՐԾՈՒ. — Նկարագրեցէ՞ ամառը. — Բսէ՞ քէ
ինչէ՞ր կ'ըլլան այս եղանակին մէջ. — Ամառը յանի՞ ա-
միս կը տեւ։

39. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հոլովը նոյն պահելով՝ յոթնակիի փոխեցէք.

Գիրքը, կապիկն, գրիչով, հոլովման, տան, հօր,
եղբօր, սեղանէն, լուսով, սիրոյ, գեղեցկութենէ, հի-
ւանդութեան, սեղանի, ոտք, ամառուան, ամսուան,
ձմեռ, փայտով, քրոջ։

51. Զ Ր ՈՒ Ց Ա Տ Ր ՈՒ Թ Ի Ւ Ն

(Բժիշկին հետ)

Ի՞նչ ունիք, տեսնեմ։ — Քիչ մը տկար կ'զգամ
կոր ինքզինքու։ — Ի՞նչ բանէ կը նեղուիք կոր։ — Դող
կ'զգամ կոր։ Երբեմն ալ տենդ կ'ոնենամ։ —
Կործքի ալ անհանգստութիւն կ'զգա՞ք կոր։ —
Ո՞չ, բայց ստամոքսս անհանգիստ է բալորտին ու
կերածս բնաւ չեմ կրնար մարսել։ Կողերս ա'յն
ստոիծան կը ցաւին որ շունչ չեմ կրնար առնել։ —
Կ'երեւայ թէ շատ պաղ առեր էք։ Քանի՞ օր է
օր այդ վիճակը ունիք։ — Շաբաթէ մը ի վեր։ —
Բազկերակնիգ նայիմ անգամ մը։ Լեզունիգ տես-
նեմ։ Անգամ մը հազարէ՞ք։ Շո՛ւնչ առէք։ Վրա-
նիգ մարելիք կուգա՞յ երբեմն։ Սրտերնիդ կը խառ-
նուի։ Ախորժակ ունի՞ք։ Հիմայ ձեղի գեղագիր մը
պիտի գրեմ և այս գեղերով քիչ ատենէն պիտի
ապագինիք։

ԽԵՍ. — Առողջութիւնը մարդուս ամենէն մեծ հա-
րցութիւնն է։

Հին փիլիսոփաները կ'ըսէին. — Առողջ միտք առողջ
մարմինի մէջ։

40. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ըսէ՞ք քէ ի՞նչպէս կրնայ ըլլալ

Աշակերտ մը, տուն մը, ծով մը, հագուստ մը,
պարտէզ մը, երկինքը, դանակ մը։

ՕԹԻՆԱՐ. — Աշակերտ մը կրնայ ըլլալ աշխատակր,
ծոյլ, յառաջադէմ, հեազանդ, բարի, եւայլն։

52. ՄԵՐ ՊԷՏՔԵՐԸ

Երեք տեսակ պէտքեր ունինք. սնունդ, զգես, տուն :

Ամէն մարդ սնունդի պէտք ունի. առանց սընունդի չենք կրնար ապրիլ :

Օրը չորս անգամ սնունդ կ'առնենք. առարւանց՝ նախաճաշ, կէս օրին՝ ճաշ, իրիկուան՝ նախընթրիք, գիշերը՝ ընթրիք :

Մեր սնունդներն են հաց, միս, հաւկիթ, իւղ, բանջարեղին, մեղր, պանիր, պտուղներ : Մնունդ են նաև ջուրը, գինին, սուրճը և թէյը :

Զգեստներ ալ պէտք են մեղի : Առանց զգեստի կը մինք և կամ տաքէն ու հովէն կը նեղուինք :

Տուն մըն ալ պէտք է մեղի բնակելու համար : Հոն կ'ապաստանինք ու հանգիստ կը վայելենք հովին, արեւին, տաքին և ցուրտին դէմ :

ՃԱՐՅԱՐԱԿՆ. — Մարդ ի՞նչ բաներու պիտի ունի: — Ի՞նչ բաներ սնունդ են: — Օրուան չորս ճաշերուն անոնները տուիք: — Տուն մը ի՞նչ մասեր կ'ունենայ:

41. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ.

Դժուել նետեանալ բառերուն ներհակը.

Թաց, բարի, մեծ, բարձր, տաք, մօտ, երկայն, գեղեցիկ, ուշ, առտու, մութ, ամառ, կուշտ, լեցուն, հարուստ, ուրախ, ծանր, գոցել, նեղ, սուտ, խօսիլ, ցորել, բարակ, կարծր, կապել, լալ, ապրիլ, իյնալ, սկսիլ, գոնել :

ՕՐԻՆԱԿՆ. — Թաց — չոր: Բարի — չար:

53. Շ Ա Ռ

Մառը առոնկ մըն է, զոր Աստուած կը բուօշընէ երկրէն: Անիկա կը բաղկանայ արմատէ, բունէ, ցօղունէ և պասկէ: Արմատը հողին մէջ կը դտնուի, և սնունդ կը դրկէ ծառին: Բունը ծառին մարմինն է, բոլորտիքը կեղեւով պատած: Պասկը կը բաղկանայ շատ մը ոստերէ և ճիւղերէ: Ճիւղերէն կը կախուին տերեւները, ծաղիկներն ու պտուղները: Եղեւինը, տերեւի տեղ, կանաչ ասեղներ ունի:

Մառերը կը դտնուին պարտէղներու մէջ, ճամբաներուն եղերները և անտառներու մէջ: Ետա մը ծառեր պտուղ կտտան, ասոր համար պտղատու ծառեր կը կոչուին:

Մառերը մեղի օգտակար են իրենց փայտովք զոր կը վառենք: Փայտը կը գործածուի շէնքեր, նաւեր, տան կարասիներ և գործիքներ շինելու:

ՃԱՐՅԱՐԱԿՆ. — Ըսէք քէ ծառ մը ի՞նչ մասեր կ'ունենայ: — Քանի տեսակ ծառի անուն գիտիք: — Պտղատու ծառերը որո՞նք են: — Մառերը մեղի օգուտ ունի՞ն:

42. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ.

Հետեւեալ նարցումներուն պատասխանեցէք.

Ի՞նչ է գրասեղանը, կօշիկը, առիւծը, շագանակը, չուրը, գինին, սեղանը, պնակը, գգալը, նաւը, դարանը, ագարակը, դերձակը, գատաւորը, քահանան, դեղձը, շողգամը, արմաւենին, ընկուգենին, ոտքը, ձեռքը, մարդը:

ՕՐԻՆԱԿՆ. — Դրասեղանը դպրոցի առարկայ է:

54. Մ Շ Ա Կ Ն Ե Ր Ը

1. Ահա դարնան դաղլ արե
Եկաւ տաքցուց մեր սրտիկ,
Կ'երգէ զուարթ մեր վերև
Արտոյար ժիր խատուտիկ.

Օ՞ն, թող շարժին մեր բահեր՝
Գործե՞նք սրտով հոգածու.
Մեր հունձքերուն դանդրահեր
Բանա՞նք ակօս և ածու։
2. Մշակներն ենք մենք դաշտին
Ուր օրն ի բուն կ'աշխատինք,
Կեանքը կ'անյնի հոն հեշտին
Գուր չենք թափեր մեր քրտինք.

Օ՞ն, թող շարժին մեր բահեր՝
Գործե՞նք սրտով հոգածու.
Մեր հունձքերուն դանդրահեր
Բանա՞նք ակօս և ածու։

43. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Կետերուն տեղ յարմար բառեր դրէ՞ք.
Արեւ... կը լուսաւորէ : Մայրը իր... կը դգուէ :
Կրակը... կը հալեցնէ : Մաղիկները... կը զարդարեն :
Հրաբուխը... կ'արձակէ : Զուկերը... մէջ կ'ապրին :
Հանքերը... մէջ կը գտնուին : Հորթը... ձագն է :
Ոչխարին ձագին... կ'ըսեն : Արեւին չողերուն... կ'ըսեն :
Չմեռը... կը տեղայ : Երկիրը կը դառնայ ...
շուրջը : Բժիշկը... կը դարմանէ : Եերամը... կը շնէ :
Թռչունը... մէջ կը թռչի :

55. ՀԻՆԳ ԶԳԱՅՅԱՐԱՆՔ

Հինգ զգայարանք ունինք, որոնցմով կ'զգանք
ամէն բան : Ասոնք են Տեսանելիի, շեշիի, հոտո-
տելիի, ճաշակելիի և շօշափելիի:

Տեսանելիքը երկու աշքերն են. անոնցմով կը
տեսնենք ամէն բան մեր բոլորտիքը :

Աչքին մասերն են սառնենին, ծիածանը, բի-
բը : Աչքը կը գոցեն երկու արտեւաններ. ասոնց
եղերքը մազեր կան որոնք թարթիչ կը կոչուին :

Լսելիքը երկու ականջներն են. անոնցմով կը
լսենք ամէն ձայն, խօսք, երդ :

Ականջին վրանը միայն գուրսէն կը տեսնուի,
ձայնը ականջին ծակէն ներս երթալով է որ կը ը-
նանք լսել :

44. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ.

Ի՞նչ կ'ըսեն

Աշխատութիւնը սկրողին, բան չգիտցողին, համբե-
րութիւն չունեցողին, խօսք մտիկ չընողին, յանցանք
գործողին, Աստուծմէ չվախցողին, աղէկութիւն ուղո-
ղին, գէշութիւն ուղողին, պարտքը ճանցողին, պարտք
ունեցողին, ձի հեծնողին, պատկեր գծողին, շատ լե-
զուներ գիտցողին, հաշիւ զիտցողին, նուագ ածողին,
ուշադրութիւն չընողին, հոգ չընողին, հիւանդ պահո-
ղին, կրօնքը սիրողին, կարգալ (ընթերցում) սիրողին,
կառք քաշողին :

ՕՐԻՆԱԿԻ. — Աշխատ ուրիշնը սիրողին՝ աշխատասկր
կ'ըսեն :

Հոտոտեղիքը քիթն է: Քիթին երկու ծակելը
ուունգեր կ'ըսուին:

Ճաշակելիքը բերանն է. անով կ'զգանք համե-
րը, նաև կերակուր կ'ուտենք, կը խօսինք:

Բերնին մասերն են երկու շուրթեր, ակուա-
ներէ ձեւացած երկու ծամելիք, լեզու և քիմք:

Համը կ'զգան լեզուն և քիմքը:

Շօշափելիքը ձեռքն է. անով կ'զգանք առար-
կայի մը տաք կամ պաղ, թաց կամ չոր, կարծը
կամ կակուղ ողորկ կամ դերբուկ ըլլալը: Ձեռ-
քը՝ շօշափելէ զատ՝ ունելութեան ալ կը գործա-
ծենք. անով կը բռնենք ինչ որ ուզենք:

Ձեռքին մասերն են մատները:

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Ըսէ՞ թէ յանի՞ զգայարանի ունինք: — Ի՞նչ է իւրաքանչիւր զգայարանին անունը: — Ի՞նչ
մասեր ունին եւ ի՞նչ բանի կը գործածուին: — Գտէ՞
անուշ համով ուտելիներ, թբու, շեղի, կծու՝ ուտելիի-
ներու անուններ: — Զայները ինչո՞վ կը շանի: — Քանի՞
են երածշախան ձայները (խազ): — Կենդանիներն ալ ու-
նին զգայարան:

Ա Ռ Ա Կ

Վարդը հարկաւ փուշեր ունի,
Մարդը հարկաւ գէշեր ունի.
Միաը ոսկոր, ծառը՝ շուք,
Ցորեկը գիշեր ունի:

56. ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

(Այցելութիւն)

Դուռը կը զարնուի: Մէկը դուռը կը զարնէ:
Դրան զանգակն է, նայեցէ՞ք ո՞վ է: Գնա՛ դուռը
բաց: Ո՞վ եկաւ: Բարի եկաք: Հրամեցէ՞ք: Բարի
տեսանք: Նոտեցէ՞ք, կ'աղաչեմ: Պարոնին աթոռ
մը տուէ՞ք: Անտարակոյս այսօր հոս պիտի մնաք՝
միասին ճաշելու: Ձեմ կրնար կենալ: Շնորհակալ
եմ, ժամանակս չի ներեր, գործ ունիմ: Պէտք է որ
իսկոյն մեկնիմ: Սակայնած եմ շուտ երթալու: Խն-
չո՞ւ այդչափ կը փութաք: Մնաք բարովէ երթագ
բարովէ կրկին տեսութիւն: Դուք ալ երբեմն մե-
զի հրամեցէ՞ք: Ամենայն սիրով: — Խնդրեմ, չմոռ-
նաք բարեւներս տանելու ձերիններուն: — Գլխուս
վրայ: — Յտեսութիւն, բարեկամ:

45. Հ Ռ Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերով վարի օրինակին պէս խօսքեր
շինեցէ՞ք:

Մայր, ուսուցիչ, դպրոց, դաս, ամառ, գիրք, ձի,
գետ, արտ, լեռ, ծառ, աւազան, երկինք, ծաղիկ:

ՕՐԻՆԱԿ. — Մայրս բարի է:

Ուսուցիչը մեզ կը կրքէ:
Դպրոցը գեղեցիկ շենի է:
Մեր դասը զուարձալի է:

57. ԱՇՈՒՆ

Արեւն աշնան մէջ այնչափ չի բարձրանար որ-
շափ ամրան մէջ։ Գիշերները կ'երկնան, ցորեկնե-
րը կը կարճընան և օդը ցրտանալ կ'սկսի։

Ծառերուն տերեւները կը դեղնին ու կամաց
կամաց գետին կը թափին։ Մարդագետիններուն
խոտը շատոնց հնձուած է։ Տանձ, խնձոր, սերկե-
ւիլ և ուրիշ պտուղներ ալ բոլորովին հասունցած
ըլլալով՝ մարդիկ զանոնք կը ժողվեն։ Մարդիկ մեծ
ուրախութեամբ կը կատարեն այդեկութքը։ Երկ-
րագործը հունտեր կը ցանէ յաջորդ տարուան հա-
մար։

Արագիլները, ծիծեռնակները, սոխակները ցուր-
տին չդիմնալով՝ մեզ կը թողուն ու տաք եր-
կիրներ կ'երթան։ Բայց ճնճղուկները մեզմէ բաժ-
նուիլ չեն ուղեր։

46. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսքերուն մէջ զիծերուն տեղ շեղագիր
բառերուն ներհակը դրէ՛ք։

Թէ՛ հարուստը և թէ՛ — , թէ՛ զօրաւորը և թէ՛ —
պիտի մեռնին օր մը : Բարի տղաքները պէտք է հեռա-
ւուան — ընկերներէ : Ան օր ամեն ինչ գիտեմ կ'ըսէ —
չգիտէ : Անմիտը ո'չ խօսիլ գիտէ և ո'չ — : Անձրեւը կը
տեղայ թէ՛ արդարին և թէ՛ — արտին վրայ : Մողի՛ր
ինչ օր տուած ես և — ինչ օր ընդունած ես : Մարդ
պարափ աշխատիլ իր երիտասարդուրեան ատեն օր իրա-
ւունք ունենայ հանգչելու իր — ատեն : Հին բարեկա-
մը միշտ — գանձ մըն է : Այն օր աւելորդը կը գնէ , օր
մը — պիտի ծախէ :

Պարտէզները իրենց գեղեցկութիւնը կորսնցու-
յած են։ Դաշտերն ամայացած են, և անտառնե-
րուն մէջ խոր լուսութիւն մը կը տիրէ։ Դուրսը ա՛լ
մեծ ուրախութիւն մնացած չէ։ Աշնան հովերը մե-
զի կ'ըսեն թէ ժամանակ է ձմրան համար փայտ,
ածուխ, տաքուկ հանդերձներ և տեսակ տեսակ
պաշար պատրաստելու։

Աշնան ամիսներն են՝ Սեպտեմբեր, Հոկտեմ-
բեր, Նոյեմբեր։

Հ Ա. Ր Յ Ա. Ր Ս Ա. Ն . — Նկարագրեցէ՛ աշունը, եւ ըսէ՛ թէ
ինչե՞ր կ'ըլլան այս եղանակին մէջ : — Աշնան ամիսները
որո՞նք են:

Ա Ռ Ա Կ

Զարին չարիք հատուցանել
Փոքրահողի մարդու բան է :
Զարին բարիք հատուցանել
Մեծահողի մարդու բան է :

47. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Երկրորդ բառը բացառական ընելալ խօսքեր կազ-
մեցէ՛ք։

Ծառին պտուղները . մարդուն օձիքը . տունին պա-
տուհանը . նոտագին ձայնը . մնդուին մեղքը . արեւին
տաքութիւնը . ծառին գագաթը . տունին սանդուղները .
փողոցին մէջ . ծովուն վրայ . կանթեղին լոյսը . երա-
խային թեւը . ծառին ճիւղը . պարտէզին պատը . գա-
ւաթին ջուրը :

Օ Ր Ի Վ Ա Կ . — Ծառին պտուղներին ձաշակեցի:

58. ՍԿԻՒՌԸ

Դուք կը ճանչնա՞ք փոքրիկ սիրուն կենդանին
որ սկիւռ կը կոչուի: Անիկա կէս-վայրենի կեանք
մը կը վարէ, և խելացութիւն ու հեղութիւն կը
յայտնէ իր վարքով. այնպէս որ մարդիկ պէտք
է կարեկցին սկիւռին և անոր խնայեն: Միս չ'ու-
տեր սկիւռը, ուրիշն վնաս ալ չի տար: Սովորա-
բար պտուղ կը սիրէ, մանաւանդ վեճեկաւոր
պտուղներ կ'ուտէ. ընկոյզ, կաղին, նուշ: Իր մաք-
րութեան, աշխոյժին, արթնութեան և հանձարե-
դութեան քիչ կենդանիներ կը հաւասարին:

41. ՀԱՆԵԼՈՒԿ

(Խնձոր)

Այտեր ունի կարմըրուկ,
Բայց մի՛ կարծեր զայն մանուկ.
Զարդ է գարնան, ամարան
Աշնան կ'երթայ նա մառան:

48. ՀՐԱՄԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՐ

Ինչո՞վ կ'ընենք նետեւեալ գործողութիւնները

Սղոցել, կարել, կարել, աւրել, խնկարկել, թրջել,
խարազանել, կապել, նաւարելել, ալըել, փորել, գծել,
հազնիլ, հերկել, գամել, ծածկել, որսալ, օրել, ներ-
կել, հերկել, լուսաւորել:

ՕՐԻՆԱԿ. — Սղոցով կը սղոցեն:

60. ԵՐԿՈՒ ՏԱԿԱՌՆԵՐ

Օր մը երկու տակառ՝ բարձր տեղէ մը վար
գլորիլ սկան։ Մէկը զինիով լեցուն էր, իսկ միւ-
սը դատարկ էր: Լեցուն տակառը հանդարտ հան-
դարտ գլորելով կը քալէր, իսկ դատարկը կը ցատ-
քրտէր ճամբուն վրայ և ահազին աղմուկ ու փո-
չի կը հանէր:

Այսպէս է նաև խելքով լեցուն գլուխը որ
լուռ ու մունջ կ'աշխատի, կ'ուսանի, իմաստուն
կ'ըլլայ և ապրելու համար դժուարութիւն չի քա-
շեր. մինչդեռ անխելքը՝ դատարկ տակառին պէս
միայն աղմուկ կը հանէ, և երբ մեծնայ, բանի մը
օդտակար չլլալով աւզուստ չի կրնար ճարել:

ՀԱՐՑԱԾԱԿ. — Պատմեցէ՛ երկու տակառներուն
պատմութիւնը: — Էսէ թէ ինչի՞ նմանցուցած են այս
տակառները: — Այս պատմութենին ի նշ բան կը հետե-
ցընէք:

49. ՀՐԱՄԱՆ ԳՐԱԿԱՆ ԳՐ

Ըսէ՛ք թէ

Ի՞նչ կը բուսնի հողէն: Ի՞նչ կ'ընեն եկեղեցին մէջ:
Ի՞նչ՞ր կան ծովին մէջ: Ի՞նչ կը քաղեն այգիէն: Ի՞նչ
կը տեղայ երկինքէն: Ի՞նչ կը հնձեն մանդաղով: Ի՞նչ
կը բռնեն ուռկանով: Ի՞նչո՞վ կը տաքնան: Ի՞նչ բանե-
րով կը ճամբորդէնք: Ի՞նչ բաներով կը շարժին մեքե-
նաները:

ՕՐԻՆԱԿ. — Հողէն կը բուսնին ցորեն, գարի, պը-
տուդ:
Եկեղեցին մէջ կ'աղօքեն, եւն:

61. ՅԻՇԱՏԱԿ ՄԸ

« Ինչո՞ւ կուլաս, մեծ հայրիկ, հարցուց Աննա
իր հաւուն որ գեղնած թուղթ մը բռներ էր
ձեռքը և վրան կը նայէր:

— Ինչո՞ւ պիտի լամ եղեր . . . ո՞վ լսաւ, ինչ-
չո՞ն հասկցար . . . :

— Աչքերէ՛դ յայտնի է. իմ աչքերս ալ ա-
տանկ կը լեցուին երբ զիս կը յանդիմանես և
սիրոս կը յուզուի:

— Զէ՛, չէ՛, աղջիկս, ինծի պէս ծեր մարդի-
կը հիշ կուլա՞ն: Չեմ, չեմ լար կոր. . . նայէ՛, աղջի-
կըս, ա'լ չեմ լար կոր:

— Մի՛ պահեր, ես հասկցայ . . . »

Մեծ հայրիկը գլուխը շարժեց: Աչքերուն
ծայրէն արցունքի խոշոր կաթիլներ վար գլորեցան

50. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ուղիեցէ՛ք նետեւեալ խօսքերը:
Երբ անօթի ըլլամ ջուր կը իմեմ, եւ երբ ծարաւ ըլ-
լամ հաց կ'ուտեմ: Պանիրը խաղողէն կը շինեն և գի-
նին՝ կաթէն: Չմեռը՝ օդը տաք է, խակ տմառը՝ ցուրտ:
Վարժապետը կը պատմէ աշխատասէր աղան և կը վար-
ձատրէ ծոյը: Մարդիկ գիշերը կ'աշխատին և ցորեկը
կը քնանան: Երեւը արեւմուտքէն կը ծագի և արեւել-
քէն մարը կը մանէ: Երբ անկողինս մանեմ հադուսու-
ներս կը հագնիմ: Առաւօսները տուն կը վերադառնար
խոկ գիշերները շուկայ կ'երթամ: Քնանալուն պէս պառ-
կցաւ: Պայծառ և լուսաւոր երկինքը մարդոց վրաց
սփյութիւն կը տիռէ:

Փոթ փոթ եղած այտերուն վրայ, ու կը շարունա-
կէր գիտել թղթի կտորը որ հին նամակ մ'էր:
Ու աղջնակը լուրջ ձայնով մը յարեց.

« Ո՞հ, գիտեմ, . . . այդ նամակը հեռուէն ե-
կած է տարիներ առաջ, հայրիկիս գրած վերջին
նամակն է որ պահեր եւս Հայրիկս հոն մեռաւ:
Ասոր համար է որ մեծ մայրիկս ալ ու լաչակ կը
կապէ ու շարունակ կուլայ, դուն ալ կուլաս շատ
անգամ . . . : Կը տեսնե՞ս որ հասկցեր եմ: Հիմա
ես ալ ձեզի հետ կրնամ լալ. . . »

Բարի ու փափուկ սիրտ ունեցող տպաքը՝ ի-
րենց ծնողքին, իրենց ընկերներուն, բարկամնե-
րուն ու աղգականներուն ուրախութեա՞ն ալ, որբո-
մութեան ու ցաւերո՛ւն ալ մանակից կ'ըլլան:

ՀԱՐՑԱՐՍԱՆ. — Ի՞նչ ըսել է յիշատակ: — Ի՞նչ ըսել է
հաւ: — Ի՞նչ պատմուած է այս հատուածին մէջ: — Ծե-
րունին ի՞նչ նամակ իր որ կը կարդար: — Ի՞նչո՞ւ կ'ու-
րա: — Իր լացը ինչո՞ւ կը ծածկէր բոռնիկէն:

51. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Ուր կը բնակին.

Գեղացիները, լեռնցիները, քաղաքացիները, կղզե-
ցիները, Դաղղիացիները, Դերմանացիները, Ռուսերը,
Ռումանացիները, Հնդիկները, Անդիկացիները, Զինա-
ցիները, Արարացիները, Պարսիկները, Ամերիկացիները,
Յոյները, Եգիպտացիները, Կովկասցիները:

ՕՐԻՆԱԿ. — Դեղացիները կը բնակին գեղը:

Լեռնցիները կը բնակին լեռը, եւն:

62. ԶՄԵՒ

Ահա՝ ձմեռն եկաւ։ Անիկա ամրան եղանակէն բոլորպին տարրեր է։ Օդը ցուրտ է։ Երկնքն ամպերով ծածկուած է և անձրեւի տեղ ձիւն կը տեղայ։

Ծառերն իրենց կանաչ հագուստները կորսընցուցած ըլլալով՝ ցուրտէն կը դողան։ Դուրսը՝ ա՛լ ծաղիկ չի տեսնուիր. թոշուններն այլ ևս չեն երդեր. ամէն կողմ ամայութիւն կը տիրէ։

Գաղթող թոշուններն արդէն գացած են. մեզի մօտ կը մնան միայն ագուաւը, ճնճղուկը և ուրիշ քանի մը թոշուններ։ Այս խեղճերը մեծնեղութիւն պիտի կրեն ամբողջ ձմեռը, եթէ բարի մարդիկ իրենց սեղանէն աւելցած փշրանքներով չկերակրեն զանոնք։ Ընտանի կենդանիներն աւելի երջանիկ են իրենց տաքուկ ախոռներուն մէջ։ Անոնք ժամանակին կը ստանան իրենց կերն ու ջուրը։

Զմրան մէջ արեւը ուշ կը ծագի և կանոնի մարը կը մտնէ։ Անոր համար օրերը կարճ են ու գիշերները երկայն։

Զմրան ամիսներն են՝ Դեկտեմբեր, Յունուար, Փետրուար։

ՀՍ.ԲՅՈՒ.ԲՅՈՒ. — Բաղդասեցիք ամառն ու ձմեռը։ — Ի՞նչ կը տեղայ ձմեռ ատեն։ — Ի՞նչ ըսել է կանաչ հազուս։ — Որո՞նք են զարդող բոչունները։ — Իսկ չզարդողները։ — Ի՞նչպէս պիտի կերակրուին ասոն։ — Ի՞նչո՞ւ ձմրան օրերը կար։

63. ԶՐՈՒՑԱՏՐՈՒԹԻՒՆ

Մսավաճա՞ռ, քիչ մը միս կուտա՞ք ինձի։ Ի՞նչ միս կ'ուզէք. Ո՞ր կողմէն կ'ուզէք որ տամ։ Այս կտորը կ'ուզէք ծարպո՞տ ըլլայ թէ առանց ճարպի։ Ոչխարի՛ միս կ'ուզեմ։ Բայց պէտք է որ արուրլայ։ Գառնուկի միս չեմ ուզեր։ Հորթի միսէ՞ն տուէք։ Այդ մասը շատ ոսկրուտ է. խորոված շինելու յարմար չէ։ Տեսնեմ՝ քանի՞ օխա կը կուէ։ Օխան քանի՞ զրուցէն պիտի հաշուենք։ Շատ սուզ կը պահանջէք կոր, այդչափ չեմ վճարեր։ Ոսկուները կտրեցէք և այնպէս տուէք։

64. ՀԱՆԵԼՈՒԿ

(Չիւն)

Շաքարի պէս ճերմակ է
Դաշտի խոտին վերմակ է.
Չի նմանիր թոչունի,
Կրնայ թոչիլ թեւ չունի։

52. Հ Յ Ա. Հ Յ Ա. Ն Պ.

Պատաշաննեցէք հետեւեալ հարյումներուն եւ զրեցէք ճեր տեսրակին մէջ։

Որո՞նք են տարուան չորս եղանակները։ Որո՞նք են գարնան, ամառուան, աշնան և ձմրան ամիսները։ Որո՞նք են շարթուան օրերը։ Կրնա՞ք քանի մը տօներուանուններ զրուցել։

65. ՀՆԱԶԱՆԴՈՒԹԻՒՆ

Պղտիկ աղաքը անփորձ են և իրենց օգուտին ու պէտքին անգիտակը. Պէտք է որեմն առաջնորդուին իրենց ծնողքին փորձառութեամբ ու խրառով։ Այսպէս, բնական օրէնքով ու Աստուծոյ կամքով, անոնց հնազանդ ըլլալու ենք, անոնց խրառը, պատուէրները մտիկ ընելու ենք։

Նոյն իսկ անբան կենդանիներուն ձագերը միթէ չե՞ն հնազանդիր իրենց հօրն ու մօրը և անմիջապէս անոնց ձայնը չե՞ն լսեր, երբ իրենց քով կանչեն, երբ վտանգ մը կամ վնասակար բան մը տեսնեն ու զգան։

Անոնք բնազդով կը հնազանդին իրենց մեծերուն. դո՛ւք ալ, տղաք, իբրև պարտականութիւն անսացէք ձեր մեծերուն, որոնք ձեր օգուտը միայն կ'ուղեն։

ՃԱՐՑԱՐԱՆ. — Ի՞նչ ըսել է անփորձ։ (Քանի մը այս ձեւ բառեր գՏեֆ. Անխօս, անպէտ, անբան, անգիտակ, եւայլն)։ — Պղտիկ տղաքը ինչո՞ւ հնազանդելու են իրենց մեծերուն։ — Սարան կենդանիները որո՞ւ կը հնազանդին։ — Ի՞նչ ըսել է բնազդ, անսալ, վտանգ, անմիջապէս։

53. Հ Փ Ա Հ Ա Ն Գ

Կետերուն տեղ նախորդ բառին իգականը զրեցիք։
Հայր և . . . : Քեռի և . . . : Աշակերտ և . . . :
Փեսայ և . . . : Սպասաւոր և . . . : Դերասան և . . . :
Աներ և . . . : Մանչ և . . . : Այր և . . . : Եղբայր
և . . . : Վարժապետ և . . . : Տիգրան և . . . : Վարդ
և . . . : Տէր և . . . : Աքաղաղ և . . . : Հաւ (մեծ
հայր) և . . . : Պարոնտատ և . . . :

66. ԱԶԳԱՅԻՆ ՀԻՒԱՆԴԱՆՈՅ

Յարութիւն ամիրա Պէզճեան, որ ապրած է 19րդ դարու մէջ, առաքինի գործերով անմահացուցեր է իր անունը։ Իր նպաստով շատ եկեղեցիներ շինուեցան Պոլսոյ մէջ, զիվքեր նուիրուեցան, դպրոցներ հաստատուեցան, մանաւանդ Ազգ։ Հիւանդանոյց՝ Եէտի Գուլէի դուրսը։ Այդ բարի գործը միշտ երախտագիտութեամբ կը յիշուի ազգէն և Հիւանդանոյցին մէջ պատսպարուող հիւանդներէն, ծերերէն, անկարներէն և որբերէն։ Հիմա աղգին գրամով կը մատակարարուի այդ հաստատութիւնը, և Վէհափառ Սուլթանէն հովանաւորուած՝ օրական հայի ու միսի բաւականաշափ նպաստ մը կ'ստանայ։ Երանի՛ կարդանք աղքամները միրողներուն և անոնց օգնութեան հասնողներուն։

67. ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

Հրսկէ՛, հրեշտակ, իմ զարթնումիս,
Այնպէս ըստ քանի որ Տէր.
Մահճիս մօտիկ պահպանէ՛ զիւ,
Երբոր նրնջեմ ամէն գիշեր։
Գութ ունեցի՛ր անձիս անզօր,
Ու մի թողուր զիս մինաւոր։
Խօսէ՛ ճամբան ինձ շարունակ,
Եւ ունկնջըրած պահուս քեզ լուռ։
Որպէս զի վար չինամ մինակ,
Բարի հրեշտակ, ձեռքդ ինծի տուր։
ՊԱՏՈՒԷՐ. — Վերի ուսանաւորը զաց սորվեցէ՛ եւ
բարձրածայն արտասանեցէ՛։

68. ԱՅԼԵՒԱՑԼ ՏԵՍԱԿ ՓԱՅՏԵՐ

Ա. Փայտ ջեռուցման.—Կաղնի, փիճի, նշդարի, բարտի, հաւամրդի, ուռի, կաղամախ:

Բ. Փայտ շինութեան.—Կաղնի, կնձնի, փիճի, նշդարի, շադանակենի, մայրի, սարոյ, եղեւին, կը-նինի, լաստենի, թեղօշ:

Գ. Փայտ կահագործական.—Կնձնի, հացի, յախ, նշդարի, փիճի, ակակիա, ընկուզենի, կեռա-սենի, մակոն, երենոս:

Դ. Փայտ գունաւորիչ.—Հնդկափայտ, որդան-փայտ, չիկափայտ (պազամ), ճանդան, աղտոր:

Ե. Փայտ ուենարեր.—Սարոյ, խնկենի, սալո-րենի, բալի, չոճի, եղեւին, կուենի, հերձի, բեւեկնի:

Զ. Փայտ բժեկական.—Փայտ դառն, եղրեղի, օձափայտ, օձատունկ, արծուեփայտ, ևայլն:

54. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

Հետեւեալ խօսքերը ամբողջացուցեք.

Բժիշկը Խաղամոլը Հացը Գինին
Տանձը Զիւնը Աքաղաղը Հաւը Վա-
ճառականը Մշակը Զուկերը Հացադործը
. . . . Դպրոցականը Կոչկակարը Լուսինը
Արեւը Հովիւը Վարդապետը Քահանան
Դաստուն Մայրը Ընտանի կենդանիները

ՕՐԻՆՈՒ. . . . Բժիշկը հիւանդներ կը դարմանէ:—Խա-
ղամոլը դրամը զուր տեղը կը կորսնցնէ:—Հացը մեզի
անունդ կուռայ:

69. ԶԵՒԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Մեր հագուստները կարելու համար պէտք է
ձեւագիտութիւն սորվինք:

Դերձակը, գերձակու հին, տանտիկինը և ամէն
աղջիկ, որ կանոնաւոր կրթութիւն առած է, ան-
հրաժեշտ է որ գիտնայ այս արտեստը՝ նախ իր
հագուստները պատշաճ վայելչութեամբ պատրաս-
տելու համար, և յետոյ ծախքերէ խնայողութիւն
ընելով՝ գերձակու հիներէն չխարսուելու համար, երբ
ինք ալ տան մը տիկինն ու վարիչը ըլլայ:

Դերձակութիւնը կը բաղկանայ չորս ճիւղերէ.
Ճափ, ձեւ, փորձ, կար:

Հագուստ կարելու համար նախ մարմինը կը
չափենք մեղրով, ետքը՝ այդ չափին համեմատ կը
կարենք կերպասը, զոր խոչոր-կար կ'ընենք ու կը
հագցընենք. եթէ նեղ կամ լայն է, կարճ կամ
երկայն է, անոր համեմատ կը նշանակենք կերպա-
սին վրայ, և կը կարենք հագուստը: Էն վերջը
կ'արդուկենք և կը հագցընենք տիրոջը. բարով
վայես ըսելով:

55. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

Հոլովեցէք հետեւեալ բառերը.

Կայձակ, կոճակ, գրիչ, սեղան, կաղամար, առիւծ,
թաղում, Աստուած, մայր, Յակոր, տուն, տարի, ամիս,
շաբաթ, գրասեղան, մատիտ, նարինջ, խնձոր, տանձե-
նի, թռչուն, թիւ, գլուխ, մարդ, կին, տէր, աղջիկ:

70. ՄՈՒԿԸ

Մոխրագոյն՝ փափուկ մորթով պատած է մուկը։ Սուր աչքերը կը փայլին ու կը դիտեն ամէն կողմէ թաթերը շատ փափուկ են։ Շնորհալի կերպով կը ցատրուտէ։ Արթուն ու զդուշաւոր է։ Ան ինչ սիրուն ակռաներ ունիւ Տղաքը պէտք չէ վլստահին աս փոքրիկ, նուրբ ու պայծառ ակռաներուն։ Գտածը կ'ուտէ։ Մուկ չէ միւ կաշին անգամ կը կրծէ։ Ես շատ անգամ տեսած եմ մարդիկ որ կ'ըսեն, «Լեզուիս ծայրը կը կակծէ, մկան կերուք եմ կերեր»։ Իրաւ ալ, ան պիտիսիկ կենդանին, որ հազիւ ձեռքիս չափ է, ամէն բանի կը դպչի, ամէն բան կը կրծէ, ամէն չարութիւն կ'ընէ մեր տուներուն մէջն Շտեմարանէն ցորեն կը կրէ, թուղթ կը պատռէ, և այլն։ Վերջապէս մուկէն զդուշանալու ենք դուն ալ, ես ալ, ամէնքս ալ։

56. ՀՐԱՄԱՆ ԴԱՅ Գ.

Զանազանեցէք նետեւեալ բառերուն մեջին հագնելիքներ, ուտելիքներ, եւ տան կարասիներ։

Հայելի, նարինջ, սեղան, բաճկոն, տափատ, անկողին, գորգ, վերարկու, ֆէս, միս, կարկանդակ, խորոված, գիշերհագուստ, ձեռնոց, կօշիկ, վարագոյր, բազմոց, մածուն, ապուր, կանթեղ, մնտուկ, փողկապ, դուլպայ, շապիկ, աթոռ, թիկնաթոռ, ջերմոց, իսաւիծ, ձուազեղ, պանիր։

71. ԳԱՐՈՒՆ

Ահա եկաւ Ապրիլ ամիսը։ Արեւն աւելի փայլուն է, ցորեկն աւելի երկար է, և երկինքը աւելի պայծառ։ Ծառերուն և մացառներուն մէջ թռչունները կ'երգեն զուարթագին և իրենց բոյները կը շինեն։ Արտերն ու մարդերը նորէն կը կանաչնան։ Ժրաշան մեզուն կը հաւաքէ ծաղիկներուն հիմքը և ոչխարները կ'երթան ճարակել նորածիլ խոտը։ Գարնան մէջ ենք գարունը տարուան գեղեցկագոյն եղանակն է։

72. ՀԱՆԵԼՈՒԿ

(Մեղր)

Մշակներ են մեղի դրացի, Աշխատասէր ու խելացի։

Քաղցրիկ պաշար տուն կը բերեն Դաշտի սիրուն ծաղիկներէն։

57. ՀՐԱՄԱՆ ԴԱՅ Գ.

Ի՞նչ կը կոչուի

Լեռ որ բոց կ'արձակէ։ Ցամաքի տարածութիւն մը որ ցուրով շրջապատեալ է։ Զուրի տարածութիւն մը որ ցամաքով շրջապատեալ է։ Ցարդով և չոր ձիւղերով ծածկուած տուն մը։ Առտուան ճաշը։ Իրիկուան ճաշը։ Ցորեն քաղելու ժամանակը։ Խաղող քաղելու ժամանակը։ Արեւուն ճագած տեղը։ Արեւուն մարդ մտած տեղը։ Ծովու մեծ տարածութիւն մը։ Ոչխարներու բազմութիւնը։ Ծառերուն շատ զտնուած տեղը։ Գետնին մէջ փորտուած տեղ մը։ Գետնէն ելած ածուխը։

73. ԱՍՏԵՂԱՇՄԱՅ

Աստեղագէտ մ'աչքին դիտակ՝
Պըալստելով լայն և արձակ
Դաշտին վըրայ, վերէն ի վար
Ջընէր դիտէր՝ երկնի կամար
Շարուած աստղեր, մոլորակներ՝
Եւ հոն կարդալ՝ մըտքէն կ'անցնէր,
Թաշող, տըխուր ելք և արկած,
Մահկանացուին համար պահուած.
Եւ ահա ինքն հոն տեղ կեցած
Ջըրհորին մէջ ինկաւ յանկարծ։
«Դուն կ'ուզէիր, մէկը ասաց,
«Տեսնել ի՞նչ կայ վերը ծածկուած։
«Մինչ չը տեսար քըթիդ դիմաց՝
«Դուք ջըրհորին բերանարաց։»

58. ՀՐԱ. ՀՐԱՆԳ

Հետեւեալները կենդանիէն, բոյսէ քէ հանքէ առաջ եկած են:

Քացախ, սեղան, բալ, պատուաստ, սատափ, մրատաք, բուրդ, բամպակ, մոմ, գինի, մածուն, կիր, ծխախոտ, մարդարիտ, թուղթ, մազ, պղպեղ, թիթեղ, շաքար, պարան, ջութակի լար, պանիր, աղամանդ, խէժ, փղոսկը, կաշի:

74. ԷԱԿՆԵՐՈՒ ԵՒ ԻՐԵՐՈՒ ԽՈՒՄԲԵՐ

Ինչպէս շատ մը կենդանիներու, նոյնպէս ալ անկենդան բաներու խումբերը տարբեր անուններ ունին. օրինակի համար, անասուններու խումբերը կը կոչուին ջոկ, ոչխարներու խումբը՝ հօՏ, այծերու խումբը՝ նախիր, գայլերու և շուներու խումբերը՝ երախակ, ձուկերու խումբը՝ վտառ, թըռչուններու խումբը՝ երան, մեղուններու խումբը՝ պար, աղուաններու խումբը՝ ջոյիր, կռունկներու խումբը՝ տարմ, ծաղիկներու խումբը՝ հոյլ, խոտերու բարդը՝ դէզ, յարդին դէզը՝ շեղչ։

75. ՀԱՆԵԼՈՒԿ (Ժամացոյց)

Կրնաք ըսել, թէ ի՞նչ է նա
Որ ձեռք չունի, զարնել կրնայ,
Առանց ոտքի կրնայ գոնէ
Քիչ մը քալել, բայց միշտ հոն է։

59. ՀՐԱ. ՀՐԱՆԳ

Ամբողջացնել հետեւեալ խօսքերը, կետերուն տեղ շեղագիր բառերուն ներհակը դնելով.

Հարուսը կը դնէ աւելորդը, իսկ . . . զուրկ է կարեւորէն։ Երբ մարդ անգամ մը սուս խօսի., ա'լ չեն հաւատար անոր երբ նոյն իսկ . . . խօսի։ Կուշը մարդը չի հասկար . . . վիճակէն։ Լաւ տղաքներ պէտք չէ որ . . . ընկերներ ունենան։ Միրեցիք աշխատութիւնը և . . . ծուլութիւնը։ Նիհար մարդիկ աւելի զօրաւոր կ'ըլլանքան թէ . . . մարդիկ։ Նայեցէք որ ծերերուն օրինութիւնը լուղունիք, և ոչ թէ . . . ։ Բարիները արցայութիւն պիտի վայելն, իսկ չարերը . . . պիտի երթան։

76. ՇՆԹԱՅ

Թէպէտե Գրիգոր գող չէ, բայց գողէն վար
չի մար, ինչու որ ձեռքն անցածը կը պահէ:

Օր մը դարբինի մը խանութին առջեւէն ան-
ցած ատեն, դրան առջև, սալայատակին վրայ,
դեղեցիկ շղթայ մը տեսաւ: Գրիգոր չորս կողմը
հայեցաւ թէ արդեօք զինքը դիտող մը կա՞յ. յե-
տոյ կամաց մը ծռեցաւ ու շղթան բռնեց, բայց
անմիջապէս ձգեց զայն և պոռալ սկսաւ:

Եղթան կասկարմիր էր, և խեղճ տղուն ձեռ-
քերն այրեր էին: Դարբինը՝ որ զայն դիտմամբ
թողած էր փողոցը, որպէս զի պաղի՝ անմիջապէս
վագեց Գրիգորին քով եկաւ և ըստ անոր. «Թո՛ղ
աս քեզի խրատ ըլլայ. երբ ուրիշին մէկ բանին
դպչիլ ուզես, այս շղթան միտքդ բե՛ր»:

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Ի՞նչ տեսակ տղայ եր Գրիգոր: — Ի՞նչ
պատահեցաւ օր մը իրեն: — Ի՞նչո՞ւ համար ձեռքերը այ-
րեցան: — Այն պահուն ո՞վ վրայ հասաւ, եւ ի աչ ըստ
իրեն: — Ի՞նչ է այս պատմութեան բարդականը:

60. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ

Ի՞նչ կը կոչուի

Յորենը քաղելու գործողութիւնը. այդիները կթե-
ւը. տուաւտեան կերակուրը. կէս օրուան կերակուրը.
Երիկուան կերակուրը. ընթրիքէն առաջ կերուած կե-
րակուրը. եօթն օրուան տեւողութիւնը. երեսուն օրը.
Երեք ամիսը. տասներկու ամիսը. հարիւր տարին:

77. Ա Ս Ա Խ Ո Ս Ի Ն Պ Ա Տ Ի Ժ Ը

Փոքրիկ հոլիւ մըն էր Միհրան,
Որ ամէն օր դաշտին վըրան
Արածելու կ'եղթար առտուն
Հօնն իր զիւղին ոչխարներուն:

Օր մը նեղուած հօն միս մինակ՝
Բաւ. «Աղուոր խաղ մը խաղանք»
Եւ ըսկըսաւ պոռալ ուժով.
«Դա՛յլ կայ, գա՛յլ կայ, հասէ՛ք շուտով»:

Գիւղացիներ եկան հասան,
Ո՛չ գայլ զըտան, ո՛չ ալ գազան:
Քահ քահ խընդաց անկիրթ տըղան.
Հաւ անոնց. «Կատակ էր ան:»

Գայլեր եկան օր մը իրաւ,
Մարդ իր ձայնին մտիկ չըրաւ.
Մէկը չեղաւ իրեն պաշտպան.
Կըտոր կըտոր եղաւ Միհրան:

ԲԱՐՈԵՍԿԱՆ. — Երբ մարդ մենամ մը սուս խօսի,
այլ եւս ոչ մեկը անոր կը հաւատայ:

ՊԱՏՈՒԷՐ. 1. Վերի ուսնաւորը զոց սորվեցէ՛
եւ բարձրաձայն արտասանեցէ՛:

2. Սոյն ուսնաւորին իմաստը արձակ պատմեցէ՛:

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Ի՞նչ լսել է հովիւ: — Ի՞նչ լսել է
հօս: — Ի՞նչ է դաշը: — Ի՞նչ կրնայ զտնուիլ դաշին
միշ: — Ի՞նչ է զայը: — Ուրիշ զազաններու անուններ
աչ լսիֆ: — Ի՞նչ լսել է կատակ: — Իսկ պաշտպան: —
Ի՞նչ է սախոսին պատիծը:

78. ՆԱՄԱԿ

Զապելին նամակը՝ իր հօրը

Քու խռատներդ միտես յեւ հաներ, սիրելի
հայրիկ: Ամէն առու արքննազուս, կը յիշեմ
ձեզ ամենիդ: Այս ատեն ուրախ ժայիս մը կ'ու-
նենամ ու սիրս կը տրոփէ: ի՞նչ անուշ բան է
հայր ու մայր ունենայ՝ եղբայր ու ույր ունե-
նայ: Կը մտածեմ թէ շատ դժբաղդ պէս է ըլլան
անոնիք որ հայր ու մայր յունին:

Կցածս կ'ընեմ՝ կարգիս մէջ առաջիններէն
ըպարու: Սա տեղ երեք ամիս մնաց արձակուր-
դին: Աղէկ քննութիւն մը պիտի տամ ու արձա-
կուրդի առաջին օրերուն՝ ձեր մօռը պիտի ըլլան:
Հիմակուրմէ կը ճիսայ սիրս՝ երբ կը մտածեմ
այն վայրկեանը, այն երշանիկ վայրկեանը ուր
ձեզ տեսնելու բաղդը պիտի ունենամ, ու ու
գիրկդ պիտի փարիմ, հայրիկ:

Քեզ սիրող աղջիկդ
ԶԱՊԵԼ

61. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ

Գտնել հետեւեալ բառերուն բիւը և նոյովը:

Քու, զիս, անոր, անով, ինձմէ, քեզ, զքեզ, իրեն,
երմով, անոնք, անոնց-նով, ինծի, իմ, ես, մեր, զմեզ,
մեղմով, ինձմով, քեզ նով, իրենց-նով, անոնց-մէ, ասով,
ատով, ատիէ, ատոնցմով, ատոնք, ատոնք, ասկէ,
անիէ, զանիկա, զինք, անիկա, զանոնք, անոնց,
երենց, զիրենք:

79. ԱԳԱՀՈՒԹԻՒՆ

Գիւղացի մը իր ագարակին մէջ գեղեցիկ իրն-
ձորենի մ'ունէր, որուն ամէնէն ընտիր պտուղնե-
րէն ընծայ կը տանէր ամէն տարի ագարակին տի-
րոջը: Այս վերջնը դժգոհ էր սակայն իր ծառին
պտուղէն մէկ մասը միայն ստանալուն և՝ ամէնն
ալ ինք առնելու համար՝ ինձորենին բերաւ տանը
պարտէզին մէջ տնկեց: Դժբաղդաբար ծառը շատ
ծեր էր և՝ չկրնալով դիմանալ այս տեղափոխու-
թեան՝ չորցաւ և ա՛լ պտուղ չտուաւ: Ան ատեն
ագարակատէրն անիծեց իր ագահութիւնը. «Ին-
չո՞ւ գոհ չեղայ, կ'ըսէր, ինծի տուած թիւովէ շատ
հարստանալ ուղեցի և մէկէն կորսնցուցի ծառս
ալ, ինձորնե՛րս ալ»:

Ծակաչք մարդք շուտ կը կործանի:

Հ Ա. Ր Յ Ա. Ր Ո. Ն. — Ի՞նչ ըսել է ազահ: — Ի՞նչ է խնձո-
րենին: — Ուրիշ պտղատու ծառեր ալ ըսէի: — Այլեւայլ
տեսակ փայտեր տուող ծառերուն անունը զրեցէ (կց
66, դաս 68): — Ի՞նչ ըսել է ազարակատէր: — Ի՞նչէր կր-
նան գտնուիլ ազարակի մը մէջ: — Ի՞նչ է այս դասին
բարոյականը:

62. Հ Ր Ո. Հ Ո. Ն Գ

Այս բիւէրը բուանշաներով գրեցէ՛ք

Մէկ, հինգ, եօթը, ութը, քսան, քսանըչորս, քսա-
նընը, երեսուն, երեսուն երկու, երեսունըութը, քս-
ուասունըմէլ, քառասունըհինգ, քառասունըինը, յի-
սուն երկու, յիսունըորս, յիսունըվեց, յիսունըինը, ին-
չոսունըորս, իննուսունըեօթը, հարիւրմէլ, հարիւրչորս,
հարիւր յիսունըհինգ, երկու հարիւր երկու, երեք հաղար
չորս հարիւր քսանըմէկ:

80. ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆ

Ամէն բանի հոգին է աշխատութիւնը։
Մարդ աշխատելու համար ծնած է։
Աշխատել չուզողը մխասակար է ընկերութեան։
Աշխատելով միայն ձանձրոյթի, ախտերու, կարոտութեան առաջքը կ'առնուի։

Ամէն պտուղներէ քաղցր՝ աշխատանքի պրտուղն է։

Աշխատանքը քուն կուտայ, ախորժակ կը բանայ, գոհ և զուարժ կ'ընէ. աշխատասէրին ամէն մեծ պատիմն է անդորժ թողուլ զինք։

Փամանակը դահճ է աշխատասէրին համար, և բեռ՝ ծոյլերուն համար։

Աշխատասէր մարդուն դռնէն կը նայի անօթութիւնը, եւ չի համարձակիր ներս մտնել։

ՊԱՏՈՒԿԾ. — Վերի առածները զոց սորվեցել։

63. Հ Ր Ա Հ Մ Ն Գ

Կետերուն տեղ յարմար բառեր դրե՛ք։

... կառք կը քաշեն։ ... ծաղիկներուն հրթովը կ'ապի։ ... կենդանիներուն իշխանն է։ ... Որդի Սատուծոյ է։ ... ծաղիկներուն թագուհին է։ ... ձերան երեք արիսներն են։ ... կը շինեն մեղրը։ ... կը բուշցնէ բոյսերը։ ... անտառներու երգիչն է։ ... թուրքոյ մայրաքաղաքն է։ ... Աստուծոյ տունն է։ ... Ճմրան պտուղներն են։

81. ՇՈՒՆՆ ՈՒ ԻՐ ՏԷՐԸ

Երիտասարդ մը կ'ուզէր իր շունը գետը նետել և խեղգել։ Պատիկ նաւակ մը կը մտնէ, շոննալ հետը կ'առնէ և ափունքէն կը հեռանայ։ Երբոր հոսանքին մեջտեղը կը հանի, շունը կը բռնէ և յանկարծ գետը կը նետէ։ Խեղճ շոնը ջուրին տակը կ'երթայ, կը կորատի. քիչ մը ետքը երեալ կ'ելլէ և յուսահատութեամբ բոլոր ճիղը կը թափէ որ նաւակին համնի։ Բայց ամէն անգամուն որ նաւակին կը մօտենար, իր տէրը թիակով կը հրէր։ Այս կափւը՝ շան ու տիրոջ մէջ այսպէս կը շարունակուէր, երբոր տէրը՝ համբերութիւնը հատնելով՝ երկու ձեռքովը թիակը կը բռնէ և շան զիմուն կը զարնէ. բայց նոյն միջոցին ոսքը կը սահի ու ինքն ալ գետը կ'իյնայ։ Այն ատեն տեսարանը կը փոխուի։ Հաւատարիմ շունը գետին տակը կ'երթայ, իր տէրը կը բռնէ և գետեզը կը բերէ, թէեւ քիչ մնաց որ հոսանքը զինքը պիտի տանէր։

Այսպէս շունը հաւատարանութեան օրինակ մը կուտայ իր տիրոջը։

ՃԱՐՑԱՐԱՆ. — Երիտասարդը ի՞նչ լրաւ իր շունը։ — Շունը շուրին մէջ ի՞նչ կ'ըներ։ — Տիրը ի՞նչպէս ցուրը ինկաւ։ — Այն ատեն ի՞նչ պատահեցաւ։ — Շունը այս լրածը ի՞նչպէս բան է։

Ա Ռ Ա Կ

Տգէտ ես՝ ու խոնարհ եղա՞ր, Գիտունի չափ պատիւ ունիս։ Գիտուն ես՝ ու հպարտ եղա՞ր, Տգէտի չափ պատիւ ունիս։

82. ՕՐԱՅՈՅՑ

Տաղին անդամ մը կը հրատարակուի պղտիկ գիրք մը որուն Օրացոյց կ'ըսեն։ Անոր մէջ զրբուած են տարուան երեք հարիւր վաթսունը հինգ օրերը՝ տաներկու ամիսներու բաժնուած։ Նոյն պէս նշանակուած են օրերուն անունն ու թուականը, ուսկից կը սորվինք թէ այսօր ամսուն բանին է, թէ ե՞րբ կը պատահին Մեծ Տօները, կիրակիները, տարեդարձները, եղանակներուն բաժնումները, պահը և ուսկի օրերը, և այլն։

83. ՀԱՆԵԼՈՒԿ

(Աղօրին)

Որքան ջուր տան, որքան ցորեն՝
կը խմէ, կ'ուտէ, կ'ուզէ նորէն.
Չի քընանար, անդադար նա՝
կը խմէ, կ'ուտէ ու կը դառնայ։

• 64. Հ Բ Ս Հ Ա Ն Գ

Ուղիեցէք նետենեալ խօսքերը.

Կատուն կը հաչէ, շունը կը մլաւէ։ Դանակով ապուր կ'ուտեն։ Գրիչով կար կը կարեն։ Զուրը կ'ուտեն, հացը կը խմեն։ Սչքով կը լսեն, ձեռքով կը քաշեն, խկ ականջով կը տեսնեն։ Շոգենաւը առագառով կ'երթայ և նաւակը անխով։ Խելօք տղան կը պատժուի, խկ անառակը կը վարձատրուի։ Պատառաքաղով առպուր կը խմեն։ Զուրը պնակին մէջ կը դնեն, խկ կերակուրը գաւաթին մէջ։ Զմեռը մարդիկ ամարտոց կ'երթան։ Աղը անուշ է։ Շաքարը թթու է։ Հորը դոյլին մէջ ինկաւ։

84. ԱՃԱՊԱՐԵԼՆ ՕԳՈՒՏ ԶՈՒՆԻ

Իրիկուն մը կառապանին մէկը, որ իր կառքը վաճառքով բեռցած էր, սոսկալի արագութեամբ կը քշէր զայն, որ ժամ առաջ քաղաք հասնիւ ձամբուն վրայ մարդու մը քովին անցած ատեն, հարցուց անոր թէ արդեօք կընա՞ր քաղաքին դուռները գոյուելց առաջ քաղաք ժամանել։ Ժամբորդ գովուելց առաջ քաղաք ժամանել։ Ժամբորդ որ կառապանին պէս դէպի քաղաք կ'երթար, պատասխանեց. «Այս, եթէ աւելի կամաց վարես կառքգ։»

Կառապանը այս պատասխանին վրայ ինքիրենը ըստաւ. «Այս մարդը յիմար ըլլալու է։» Եւ զարկաւ խարազանը ձիերուն և շարունակեց իր ընթացքը միեւնոյն արագութեամբ։ Բայց քիչ մը վերջը, յանկարծ կառքին անիւներէն մէկը կոտրելով՝ կառքը մէկ կողմին վրայ ինկաւ և մէջի վաճառքները գետին թափիցան։

• 65. Հ Բ Ս Հ Ա Ն Գ

Կետերուն տեղ երկու յարմար բառ դրէք.

... կարծը են։ ... ժրաշան են։ ... փայլուն են։
... բարակ են։ ... սուզ են։ ... աշխատասէր են։
... հոնտ են։ ... նեղ են։ ... պայծառ են։ ... բայս են։ ... լայն են։ ... լեղի են։ ... թուփ են։ ...
շիտալ են։ ... թափանցիկ են։ ... սեւ են։ ... անգոյն են։ ... պաղ են։ ... նեղուկ են։ ... թանձր են։ ... ծանր են։ ... կզչուն են։ ... անուշահոտ են։
... գնտաձեւ են։

Երբ կառապանը այս վիճակին մէջ ինչ ընելիք կը մտածէր, քիչ մը առաջ տեսած մարդը հասաւ, և գտնելով զայն այդ վիճակին մէջ, ըստ անոր. «Տեսա՞ր որ իրաւունք ունէի: Ես հիմա ուրիշ քաղաք պիտի հասնիմ, բայց դուն չորս ձիերովդ այսօր չպիտի կրնաս հասնիլ:»

ՀԱՐՑՈՒՐԱՆ. — Կառապանը ինչպես կը ճամբորդեր: — Որո՞ւ պատահեցաւ ճամբուն վրայ եւ ինչ հարցուց անոր: — Մարդը ինչ պատախանեց: — Կառապանը մարդուն պատախանին վրայ ինչ մտածեց եւ ինչ ըստ: — Յետոյ ինչ պատահեցաւ: — Ճամբորդը երիրորդ անգամ կառապանին պատահելուն ինչ ըստ անոր: — Իրաւունք ունե՞ր: — Այս պատմութենին ինչ կը հետեւի:

Ա Ռ Ա Կ

Աշխարհա լայն արձակ է,
Բայց սիրոս նեղ՝ բնչ օդուա:
Ճամբան հանգիստ շիտակ է,
Կոչիկս նեղ՝ բնչ օդուա:

66. Հ Ր Ս Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերով վարի օրինակին պես խօսքեր փնտեցէք:

Հարստութիւն, տգեղութիւն, մեծութիւն աղքատութիւն, բարկութիւն, ծուլութիւն, մեծամտութիւն, ագահութիւն, ժուժկալութիւն, հաւատարմութիւն, ուղղութիւն, երկչոտութիւն, բարեկեցութիւն, ընկերութիւն, յուսահատութիւն, լրջութիւն:

ՕՐԵՆՍԿ. — Հարստութիւն ունեցողը հարուս կը կոչուի:

85. Դ Ո Ւ Խ Ի Ն Չ Ո Ւ Ն Ի Ս

Խղունչն ունի իր խըցիկ,
Թռչունն իր բոյն գեղեցիկ,
Մեղուն ունի իր փեթակ,
Դո՞ւն ինչ ունիս պիտանի,
Բաէ՛, նայիմ, սլատանիւ:

— Հագուստ ունիմ ու կօշիկ,
Եւ ծընողներ անուշիկ.
Միրտ մը ունիմ մանաւանդ
Հօրլս, մօրլս հընազանդ.
Ունիմ նաև ես ուսման
Եռանդ ու սէր անսահման:

ՊԱ.ՑՈՒԵՐ. — Վերի ոտանաւորը գոց սորվեցէ՛ եւ բարձրաձայն արտասանեցէ՛:

ՀԱՐՑՈՒՐԱՆ. — Ինչ է խղունչը: — Ինչ բոյուններ կը ճանինաֆ: — Ինչ է մեղուն: — Ուրիշ միջատներ կը ճանինաֆ: — Ինչ տեսակ կենդանի է կատուն: — Ուրիշ ընտանի կենդանինե՞ր ալ ըսկէ: — Հազուսի անուննե՞ր ըսկէ: — Ինչ է սիրու: — Ինչ ըսել է ուսում, խանդ, հնազանդ, անսահման:

67. Հ Ր Ս Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերուն տառախալները ուղղեցէ՛ք իւլաձի, համարցակ, լէզու, անքութ, չուր, ձէրութիւն, ախչիկ, հիւանթ, բունչ, բաղչիլ, փարեսէր, բոքիկ, առագինի, աղջատ, հաւկիդ, հանթիմանութիւն, քորք, ցեռք, քլուխ:

86. ԱՇՈՒԴ ԵՒ ՄԵԾԱՏՈՒՆ

Զեռքը կիթառ՝ տըխուր աշուռ
Երգեր կ'երգէր յոյժ սըրտարուղին,
Աչքերը փակ չեխն տեսնար,
Նա գըռնէ դուռ հաց կը մուրար։

 Դողդոջ, ազդու և մեղմ ձայնով
Կիթառին հետ դաշնակելով՝
Լսողներուն սիրտերը խոր
Կ'արթընցընէր կիբք նորանոր։

 «Ողորմեցէ՛ք, տեալք և տիկնայք նազելի,
«Թող գութ շարժէ ձեր սիրտն իմ բազգ եղկելի։
«Ասուծոյ լոյն ինձի համար է խաւար,
«Ահ, ձեր դէմքը, աւա՛զ, ափսո՞ս չեմ տեսնար։

 «Ողորմեցէ՛ք տընանկ անլոյս աղքատին,
«Որ լոյսի մէջ օր մը հանդչի ձեր հոգին։»

 «Իուք ոնիք աչք, տուն, ընտանիք, շատ բարիք՝
«Խնտէր գըլխիս կը պակսի տուն և հացիկ։
«Զեմ գանդատիր, գիտեմ, տիրոջն աղքատաց
«Կը պակասէր գըլխուն ներքեւ շատ հեղ բարձ։

 «Ողորմեցէ՛ք տընանկ անլոյս աղքատին
«Որ լոյսի մէջ օր մը հանդչի ձեր հոգին։»

 «Վայելցէ՛ք Երկնաւորին տուրք, պարզեւ,
«Այլ մի՛ մոռնար, դուք, յիշեցէ՛ք, կայ վերև
«Աղքատին տէրն և հարուստին դատաւոր
«Որուն առջեւ չի կայ հարուստ չըքաւոր։
«Ողորմեցէ՛ք տընանկ ևայն։»

«Մհ, չըլայ թէ անլոյս մընաք դուք անդին,
«Ելանելով մոթ խաւարը արտարին,
«Եւ լըսէք դուք «— Զուր՝ ծարաւին չտուիք։
«Մերկ, քաղցածին՝ մի պատառ հաց հանդ երձիկ։»
«Ողորմեցէ՛ք տընանկ, անլոյս ևայն։»

Մի անողորմ, խելքէ թեթև մեծատուն

Ուշ գընելով օր մը ասոր խօսքերուն
«Այդպէ՛ս, ըսաւ, լըսողներուն վախ տալով՝
«Կարծես ժողվել ըստակ՝ անհամ երգ երով։
«Քու չար սըրտիդ սկատիճն տուեր ևս արդէն,
«Փոխան երգիդ, մուրա՛ անցնող դարձողէն։»

Այս խօսքերէն աշուղին սիրտը խոցուած՝

Մի լուրջ ձեւով այս ծանր խօսքերը ասաց.

«Մարդ խարելու միաք շոնիմ ես,
«Ողորմութիւն տուր՝ թէ կ'ուզես.
«Կոյը ըլլալուս համար հարկ չէ
«Որ դադարիմ ես երգելէ,
«Չէ՞ որ կոյը էր և Հոմեր,
«Այլ ինչ երգեր նա կ'երգէր։»

Հ. Ք. Վ. Քուշներեան

68. Հ Յ Ս. Հ Ա. Վ Պ Գ

Յարմար սոսացականներ որէք կէտերուն տեղ.

Բարի հայր մը կը սիրէ ... զաւակները, բայց չի
սիրեր ... թերութիւնները։ Պատուեցէ՛ք ... ծնողքը,
եթէ կ'ուզէք որ ... կեանքը երկարաւու ըլլայ։ Յի-
սուս առակներով կը խօսէր ... աշակերաներուն։ Մենք
մաքոր կը պահենք ... տետրակները։ Սարդը կ'ապրի
... ոստանով։ Երկու քնիս ալ նոր կօշիկներ ունինք,
բայց ... աւելի նոր են։ Երանի՛ այս աշակերաներուն
որ ... բարի վարքովը սիրելի են ... ուստի ցիշներուն։

87. ԵՐԿՈՒ ՃԱՄԲՈՐԴՆԵՐ

Երկու հոգի ճամբայ կ'երթային. մէկը կացին մը գտաւ, և որախանալով ամէնուն կ'ըսէր թէ Կացին գտայ. իսկ ընկերը կը խրատէր որ գտայ չպէտք, հապա գտանի ըսէշ Բայց ան միշտ նոյնը կ'ըսէր: Քիչ մը առաջ դացին, նայիս կացինին տէրը վաղելով ետեւնուն կուդար. ան ատենը գտնողը խօսքը վտիեց ու սկսաւ միւսին ըսել թէ Կորսուեցանի, եղբայր: Սն ալ պատասխանեց թէ ինչո՞ւ կորսուեցանի կ'ըսես, հապա կորսուեցայ ըսէ, վասն զի երբոր կացինը գտար՝ գտանի չէիր ըսեր՝ գտայ կ'ըսէիր, ուրեմն՝ ինչպէս յաջողութեանդ զիս մասնակից չուզեցիր ընել՝ պէտք չէ որ ձախորդութեանդ ալ ընեա:

Ո՞վ որ յաջողութեան մէջ ուրիշին բարիք կ'ըսէ, ձախորդութեան մէջ զէմ կուդայ: Վայ այն մարդուն որ յաջողութեան մէջ հպարտանալով՝ մարդու երես չի նայիր:

69. Հ Ր Ա Հ Յ Ա Ն Գ.

Հետեւեալ բառերով վարի օրինակին պէս խօսքեր զինեցէք:

Հացադործ, հաց, փուռ: —Վարդապետ քարոզ, եկեղեցի: —Եաւալար, նաւակ, ծով: —Դերձակ, կար, առեղ: —Մեղու, մնալը, փեթակ: —Փիղ, կրուգանի, մնագոյն: Ատաղձագործ, տախտակ, աղոց: —Հաւ, հաւկիթ, հաւանոց: —Թռչուն, բոյն, ծառ: —Երկաթագործ, երկաթ, ապա:

ՕՐԻՆԱԿ. — Հացագործը հացը կ'եփէ փուռին մէջ:

88. Կ Ա Ր Գ Կ Ա Ն Ո Ն

Յակոր ծոյլ չէ, բայց կարգ կանոն չի գիտեր: Իրիկուան, դասերը լմնարէն եազը, զիրբերն ու տետրակները ասղին անդին ցրոած ու տարտըզնուած են: Առտոն ալ, անկողինէն ելլելուն պէս, կը սկսի հագուստները վիտուել: Գուլպային մէկը անկողինին վրայ, միւսը աթոռին վրայ, կօշիկին մէկը աթոռին տակը, միւսը սանդուղին վրայ են: Յակոր այսպէս ամէն առտու ուշ կը մնայ հագուելու և դպրոց ելթալու, և վարժապետէն յանդիմանութիւն կը լսէ:

Զանացէք որ դուք ալ ասանկ անկարդ չըլլաք:

ՃԱՐՑՈՒՅԹՆ. — Յակոր ի՞նչ տեսակ տղայ է: — Ս. Եիկա պառկած ատենը ի՞նչպէս կը հանուի: — Սուսուանց զգեսները ի՞նչպէս կը զտեն եւ ո՞ւրկէ: — Ասաել տղոց ի՞նչ կ'ըսեն: — Աղէկի բան և անկարգ ըլլալը:

70. Հ Ր Ա Հ Յ Ա Ն Գ.

Հետեւեալ բառերը գործածելով՝ վարի օրինակին պէս խօսքեր զինեցէք:

Բոլորակածեւ	Կոր	Ուղիղ
Խորանարդ	Քառակուսի	Ծուռ
Գլանածեւ	Քառանկիւն	Անկիւնաւոր
Կոնածեւ	Հաւկիթածեւ	Բթածայր
Մրածար	Աղեղնածեւ	Թափանցիկ

ՕՐԻՆԱԿ. — Արեւը եւ լուսինը բոլորակածեւ են: — Ծովուն մակերեւոյքը կոր է:

89. ԲՆՈՒԹԵԱՆ ԵՐԵՔ ԿԱՐԳԵՐԸ

Աշխարհի վրայ երեք տեսակ մարմին, առարկայ կայ. կենդանին, բոյս, հանիք: Կենդանիները և բոյսերը գործարաններ ունին, կ'ապրին և կ'ըստին գործարաննաւոր: Հանքայինները գործարան չունին և չեն ապրիր. ասոնք են մետաղներ, քարիւղ, ջուր, օդ, և այլն: Ուրեմն ասոնք ոլ անգործարաննաւոր կ'ըստին:

Հանքային մարմինները գետնէն կը հանուին: Գործարաննաւոր և անդործարաննաւոր մարմիններուն մէջ մեծ տարբերութիւն կայ: Բոյս մը միշտ կ'աճի և օր մըն ալ կը մեռնի: Հանքային մը չի կրնար աճիլ ու մահ ալ չունի: Մարդը, թռչունը կը ծերանան, կը մեռնին: Մառը, ցորենը, խոտը կը ծերանան, կը չորնան: Բայց քարը, պղինձը ջուրը՝ ծերանալ, մեռնիլ չունին, միշտ կը մնան:

71. Հ Ր Ա Հ Ա Ն Դ

Զանողանելիք կենդանական, բուսային եւ հանիային մարմինները.

Առիւծ, ծաղիկ, քար, մեխալ, գդում, ադամանդ, քարիւղ, կառու, միջառ, տերե, նոճի, կազար, երկաթ, ձի, կոլ, ջուր, օդ, սնդիկ, մարդ, օձ, աղուէս, ձուլ, սոխալ, արծաթ, ոսկի, փեղ, սունկ, մարմարին, պողպատ, փղոսկր, պղպեղ, օղի, մոխիր, քաշան, կաշի, մալ, բուրդ, ալ, բարզալ, մետաքս, հաց, աղալի, խանուէ, պանիր, կաթ:

Կենդանիները կ'զգան ու կը շարժին: Բոյսերը չեն զգար. տեսնել, չօշափել, լսել չունին, ու չեն ալ շարժիր:

Ուրեմն կենդանիներուն և բոյսերուն մէջ ալ տարբերութիւն մը կայ. զգացում և շարժում մէկը ունի, միւսը չունի: Այս երեք տեսակ մարմինները՝ հանքային, բոյս, կենդանի՝ ամբողջ աշխարհն կազմած են:

Ասոնք բնութեան երեք կարգերը կոչուած են: Կենդանիներուն կարգը, բոյսերուն կարգը և հանքայիններուն կարգը:

ՀԱՐՑԱՐԱՆ.—Բնութեան երեք զիսաւոր կարգերուն անունները տուէֆ:—Այս երեք կարգերը ինչ բաներով իրարմէ կը տարբերին:—Քանի մը կենդանիի և նուններ տուէֆ:—Քանի մը բոյսեր յիշեցէֆ:—Քանի մը հաս ալ հանիայիններ ըսկի:

Ա Ռ Ա Կ

«Ա՛յ տղայ, ըսէ՛, ա՛յք ըսէ՛:
—Չեմ ըսեր:—Ինչո՞ւ համար:
—Այրէն եսքը թեն կուգայ,
Վերջ չունի անոր համար:»

72. Հ Ր Ա Հ Ա Ն Դ

Զանազանեցիք օր. ամիս, եղանակ եւ տօն.

Երեքարթի, կիրակի, Զատիկ, ամառ, Խաչվերաց, Ծնունդ, փետրվար, մարտ, աշուն, հինգշաբթի, Տեառնընդառաջ, Աստուածածին, յունվար, օգոստոս, ձմեռ, գարուն, ուրբաթ, շաբաթ, Լուսաւորիչ, Ապրիլ, դեկտեմբեր, հոկտեմբեր:

90. ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ

Կենդանիները շատ տեսակ կ'ըլլան, մեծ կամ պղոտիկ, և երկրիս ամէն կողմը կը գտնուին։ Ումանք հողին վրայ կ'ապրին, ոմանք ջուրին մէջ, և ոմանք ալ օդին մէջ։ Կենդանիներուն գլուխն է մարդը։

Անբանները՝ մազէ, բուրդէ կամ մուշտակէ մորթով ծածկուած են և հողին վրայ կը ռալին։ Չին, կովը, շունը, ոչխարը, կատուն և ուրիշ շատ տեսակներ այս կարգէն են։ Կան անբաններ որ միակ մէկ սմբակով ոտք ունին, ձիուն պէս։ Կան ուրիշ կենդանիներ ալ որ երկուքի ճեղքուած կճղակ ունին, ինչպէս՝ կովը, ոչխարը, խոզը, եղջերուն։ Ուրիշ կենդանիներ ալ կան որ մինակ մէկ ըժամատ և ճիրաններ ունին՝ շան, կատուին, առիւծին և արջին պէս։ Մարդիկ՝ կովը և ոչխարը կը մորթեն ուտելու համար։ Անոնց մորթէն կաշի և մուճակ կը շինեն։ Կովին ու ոչխարին բուրդը կը գզեն և դերձանի պէս կ'ոլորեն, և այս դերձանով ընտիր հագուստներ կը շինեն։

ՀԱՐՑԱՐՈՒՆ. — Ի՞նչ տեսակ կենդանիներ կան։ — Ի՞նչպէս եւ ո՞ւր կ'ապրին։ — Ի՞նչ բանով ծածկուած են։ — Ոչերնին խնի հաս են եւ ի՞նչպէս կ րլան։ — Ասոնց մէ որո՞նի մեզի օգտակար են եւ ի՞նչ բանի։

ԱՌԱԿ

Աւրիչներուն ճրադը մարել՝
ինչո՞ւդ է պէտք, ա՞յ աղբար։
Մատուցներուդ ծայրը այրել՝
ինչո՞ւդ է պէտք, ա՞յ աղբար։

91. ԱՂՈՒԷՍ ԵՒ ՇՈՒՆ

Աղուէս մը խորամանկութեամբ մեռել ձեւացաւ, և գաշտին մէջ ինկած մնաց, որպէս զեթուշունները մօտենան իրեն և զանոնք առանց աշխատանքի բոնէ ուտէ։ Բայց ըրած խարէութիւնը իր գլուխը կերաւ, վասն զի շոն մը դիպուածով անցաւ անկէ, տեսաւ որ աղուէսը փրուուեր պառկեր է, մէկէն վրան վազեց սպաննեցներոր կը մեռնէր կ'ըսէր ողորմելին։ « Ուրիշները խարել ուզելուս համար ահա ե՛ս խարուեցայ և ըրածս գտայ. ճշմարիս է եղեր թէ ինչ որ ընեն՝ զայն կը գտնես։»

Ո'րչափ խորամանկ ըլլաս և խորագէտ՝ այնշափ քեզմէ խորամանկին կը պատահիս. դուն ինչ չարութիւն որ կը մտածէիր ուրիշն՝ բոլորը քուդասուդ կուգայ։

ՃԱՐԺԱՐՈՒՆ. — Ի՞նչ է աղուէսը։ — Որ կենդանիները խորամանկ չեն։ — Ի՞նչ շսել է խարեւութիւն։ — Աս առակին մէջ որո՞նի են անձերը կամ դերակատարները։ — Ի՞նչ է աս առակին բարոյականը։

73. Հ Ր Ա. Հ Ո. Ն Գ

Կետերուն տեղ յարմար բառեր դրէք.

Կառքերը կը պահեն . . . մէջ։ Ճորինը կը ծեծեն . . . մէջ։ Անկողինները կը զետեղեն . . . մէջ։ Դիրքերը կը շարեն . . . մէջ։ Մտակը կը պահեն . . . կամ . . . մէջ։ Սեղանին անօթները կը դնեն . . . մէջ։ Ճամբորդները իրենց զգեստները կը դնեն . . . մը մէջ։

92. ՏԱՆՏԻԿԻՆԸ

Տանտիկինն է որ կարգ կանոն կը դնէ իր տան մէջ. ամէնքը իրմէ կ'ակնածին, և կ'զդուշանան կոչտ ու անվայել վարմունք ունենալէ։ Մառաներուն հետ անուշ կը վարուի, և եթէ մէկը ցաւ մը ունենայ, խսկոյն տանտիկինը կը հասնի անոր օդնութեանց իր տան մէջ կահերն ու կարասիները միշտ մաքուր են, ճերմակեղէնները լուացուած, արդուկուած և կարկտուած։ Ամանները սրբուած ու փայլուն՝ կանոնաւորապէս շարուած են որոշեալ տեղը։ Ամէն դործ ժամացոյցի պէս կանոնաւորուած, լարուած է և բնաւ շփոթութիւն Հըլլար։

74. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ հարցումներուն պատասխանեցէք.

Առաջձագործը ինչո՞ւ համար չոր փայտ կը գործածէ։ Ինչո՞ւ համար իւղը ջուրին երեսը կ'ելլէ։ Ինչո՞ւ համար փայտաշէն տուները կը ներկեն։ Նամակի մը պահարանին վրայ բնչ կը գրեն։ Ինչո՞ւ համար պէտք չէ երբեք հրայանի հետ խաղալ։ Մարդիկ ինչո՞ւ համար կը պատուաստուին։ Ինչո՞ւ համար ածուներու մէջ ազգ կը դնեն։ Առաջձաստը ինչպէս նաւը կը քալեցնէ։ Գետին ջուրերը ինչ ուղղութեար կը հոսին։

— ԵԱՆՈԹ. Ուսուցիչը ի հարկին կ'օգնէ աշակերտներուն այս հարցումներուն պատասխանելու համար։

93. Թ Ռ Զ ՈՒ Ն Ն Ե Ր

Թուշունները պղտիկ սիրուն կենդանիներ են։ Փետուրներ ու թեւեր ունին, որով օդին մէջ կը թռչին։ Թուշուններն ունին երկու սրունք ու ոտքեր, որոնցմով կը հանան հողին վրայ քալել կամ ծառերու ոստերուն վրայ թառիլ։ Կան թուշուններ որ շատ պղտիկ են. ինչպէս, ճնճղուկը և սարեկիկը, կարմրալանջն ու ցախարեկը, որ մամուռէ և որիշ բաներէ պղտիկ բոյներ կը շնեն ծառերու և թուփերու վրայ։

Աղաւնին, ագռաւն ու որին մեծ տեսակ թըռչուններ են, նոյնպէս հաւերը որ տուներու մէջ կը գտնուին և սերմեր կը հաւաքեն ու կ'ուտեեն։ Մագերը, բաղերն ու կարապներն ալ թուշուններ են որ ջուրի մէջ կը լողան և երկու մաշկակապ ոսք ունին, որոնցմով կը շարժին լողալու ատեն։ Ամէն թուշուն հաւկիթ կ'ածէ իր բոյնին մէջ։ Երբոր ատեն մը անոնց վրայ նստի տաքցնէ՝ ձագուկներ կ'ելլեն։ Ասոր կ'ըսեն թխսել։

ՃՈՐՅՑՈՒՄՆ. — Ինչ տեսակ կենդանիներ են բըռջունները։ Քանի մը պղտիկ բոյուններու անուն տուեք։ — Ուր ևի են մեծ բոյունները։ — Թոյունները ինչո՞վ կը շինեն իւեց բոյնը եւ ուր։ — Ինչպէս ձագ կը հանեն։ — Այս գործողութիւնը ինչ կ'ըսուի։

Ա Ռ Ա Կ

Հօր պէս պատուէ՝ թէ ծեր տեսար, Մօր պէս պատուէ՝ թէ կին տեսար։ Զաւակի՛դ պէս՝ թէ սղայ տեսար, Քու անձիդ պէս՝ թէ մարդ տեսար։

94. ՄԵՂՈՒՆ ԵՒ ԱՂԱՒՆԻՆ

Վըտակի մը մէջ մեղու մ'էր ինկեր .
Աս աեսան վերէն աղաւնոյն աշքեր .
Տերեւ մը փրցուց ծառէն աղաւնին ,
Ու զանի նետեց մահամերձ մեղուին :
Սա լողաց , գընաց և այդ տերեւով
Ցամաքը հասաւ աղատ աղահով :
Օր մ'այս աղաւնին դաշտին մէջ ծառին
Վըրայ նստած էր հանդարտ ու լլուին .
Որսորդն արդէն իր հրացանը փայլուն
Անոր ուղղած էր . բայց՝ գալով մեղուն
Խայթեց անոր ձեռք . զուր անցաւ գնասակ .
Փախաւ աղաւնին սիրով գոհունակ :

ՊԱՇՈՒԵՔ. — 1. Վերի ուսմաւորին իմասը արակ կերպով պատմեցէ:

2. Մոյն ուսմաւորը գոց սորվեցէ եւ բարձրաձայն արտասանեցէ:

75. Հ Յ Ա Հ Յ Ա Գ

Ուղիեցէր նետեւեալ խօսքերը զաղափարներու կարգին համաձայն .

Կատուն կը բռնէ , կ'ուտէ , կը հալածէ մուկերը : —
Մարդը կը մեռնի , կը ծնի , կը տառապի , — Ամէն տարի ծառերը կը զարդարուին պտուղներով , տերեւներով , ծառիներով և կոկններով : — Եւա կերաւ արգ/լեալ ծառին պտուղնին և քաղեց : — Փախայ և օձ մը նշմարեցի : — Յուղա ինքզինքը կախեց , յուսահատեցաւ և ծախեց իր տէրը :

95. Ց Ո Ր Ե Ն Ը

Յորենը փոքրիկ տունկ մըն է : Սա ամէնէն օգա-
աակար բոյսն է , որով կը շինուի մեր հայրը Յո-
ւենը հողին մէջ ունի արմատ մը , և ցօղուն մը
հողէն վեր կանգնած , և անոր վրայ ալ երկայն
նեղ տերւներւ : Սաիկա , ամէն բոյսերու պէս , նախ
ծաղիկ կը բանայ , և յետոյ ծաղիկները պտուղի
կը փոխուին : Յորենին հատիկները ցօղունին գա-
գաթր , խիտ առ խիտ շարուած կը կազմեն հասկ
մը : Մէկ հասկի մէջ քսանէ աւելի ցորեն կայ :

Երբ ցորենը հասուննայ , երկարործը կը հըն-
ձէ զայն ; որայ կը կապէ , գէղ կը շինէ , յետոյ
օր մըն ալ կը կամնէ , այսինքն հատիկները կը
զատէ բոյսէն , և բոյսին մնացած մասը ջարդելով
յարդ կը շինէ :

Այս զատուած հատիկները պարկերու մէջ լեցը-
նելով՝ կը ծախէ ջաղացպանին , որն որ իր ջաղաց-
քին մէջ երկու երկանաքարերու մէջտեղ կը փշէ ;
ալիւր կը շինէ և յետոյ կը ծախէ :

Հայցադործը ալիւրով կը շինէ հայը :

ՃՈՐՅԱՐԱՆ. — Յորենը ինչ տեսակ բռյու է եւ ինչ
բանի կը ծառայէ : — Յորենը հասուննայէն վերը ինչ
կ'ընեն , եւ ինչպէս ալիւրի կը վերածեն : — Ի՞նչ լսել է
հնձնել , որայ , դեզ , կամնել , զաղացք :

Ա Ռ Ա Կ

Սիրես՝ սիրէ՝ , բայց գիտցի՞ր
Սիրելէն ետք ատել կայ :
Ատես՝ ատէ՝ , բայց գիտցի՞ր
Ատելէն ետք սիրել կայ :

96. ՄՏԱՑԻՐ ԳԻՏՈՒՆԸ

Մեծ գիտուն մը իր բարեկամներէն մէկուն այցելութեան գացեր էր : Տուն դարձած ատենը տեսաւ որ ծխատուփը քովը չէ : Կարծեց թէ իր բարեկամին տունը ձգած է զայն, եւ հետեւեալ նամակը զրեց անոր . «Սիրելի՛ բարեկամ, կարծեմ թէ ծխատուփս ձեր տունը մոռցած եմ, հաճեցէ՛ք դոնել զայն եւ գրաբերիս հետ զրկել ինծի՛ : Բայց պահարանը գոյցելու պահուն, գրը պանին մէջ ծանր բան մը զգաց, վնտուեց . «Վա՞ հո՞ս է եղեր, աղաղակնեց . Ե՛յ աւելի աղեկ՛ : » Եւ նամակը բանալով հետեւեալը աւելցուց հօն . «Մի՛ վնտուէք, ծխատուփս գտայ՛ : Յետոյ նամակը նուրէն փակեց ու իր բարեկամին զրկեց զայն :

ՀԱՐՑԱՐԱՆ. — Գիտունը ո՞ւր զացած էր : — Վերադարձին ինչ տեսաւ, ինչ կարծեց եւ ասոր համար ինչ ըրաւ : — Ծխատուփը ո՞ւրիշ զտաւ : — Յետոյ ինչ ըրաւ : — Այս արարին պատճառը ինչ էր :

16. Հ Յ Ա Հ Ա Ն Գ

Պատասխանեցէ՛ք հետեւեալ հարցումներուն .

Տանիքները ի՞նչ բանով կը ծածկեն : Հօտը ո՞վ կը պահպանէ : Մարդուս հինգ զգայարանքները որո՞նք են : Ի՞նչ բաներով կը շինեն մեր հագուստաները : Երկրիս չորս կողմերը որո՞նք են : Թանկադին մետաղները որո՞նք են : Որո՞նք են մեր առաջին բարերարները : Չորս վայրենի կենդանիի անուն տուէ՛ք : Չորս բնտանի կենդանիի անուն տուէ՛ք : Ի՞նչ տարբերութիւն կայ ծովութիւն եւ գետի ջրին մէջ : Ո՞ւրէկ կը հանեն հանքածուիր և ի՞նչ բանի կը գործածեն զայն :

97. ՄԱՏՂԱՇ ԾԱՌԸ

Անտառին մէջ ծառ մը կար՝
երկայն, բարակ ու տըկար.
Սա օր մը մարդ տեսնելով,
Մէջքը՝ սըրած կացինով .

— «Բրէ՛, ըստու, ինձ մըտիկ՝
«Բաներ ունիմ ըսելիք,
«Հոգիդ սիրես՝ շընորհք մ'ըրէ
«Եւ սա չորս կողմիս մաքրէ՛,
«Կըսրէ՛, վերցո՛ւր այդ ծառեր,
«Որ կը նեղեն իմ ճիւղեր .
«Թո՞ղ որ անդամ մ'արեւ տեսնեմ,
«Կապոյտ երկինքը վայելեմ,
«Տարին անցնի թէ՝ զիս տեսնաս
«Հոլմիս բոլորը չը տիրած,
«Այն ատեն զարկ զիս կըսրէ՛,
«Ու տար կրակը ձգէ՛ : »

Մարդը մըտիկ ըրաւ ծառին,
Ինչպէս իր հին բարեկամին,
Քաշեց մէջքի կացինն հանեց՝
Քովի ծառերն ամէն ջարդեց :
Երբ մինակուկ ծառը մնաց՝
Խելքը կարծես դըլիսէն գընաց .
— «Բանէ մ'ասաց, փոյժըս չէ՛,
«Աշխարհիս կեանք ալ իմս է՛ : »—
Ուժդին տըւաւ որչափ կըրցաւ,
Լաւ մը չորս զին տարածուեցաւ ,

Անցնող դարձող՝ երբ զինք տեսնար՝
— «Ազնիւ, կ'ասէր, ահա, քեզ ծառ» —

Տեսակ տեսակ թըռչուններ
եկան դըրին հոն բոյներ :
Անուշ հովիկն ալ այս ծառին
կարծես զմայլած էր տեսփին : —

Բայց, եկու տե՛ս թէ ի՞նչ գիպուած՝
Դեռ մէկ տարին չը բոլորած
Լաւ ճըշմարտեց այն հին առած
Թէ — «Խընդումին յաջորդ է լաց» —

Աշնան օդեր վոխիսական՝
Մէկ ժամը միւսին չէ նման : —
Օր մը արեւ ծաղէր պայծառ,
Փոթորիկի նշան չը կար .

Մէկ մ'ալ յանկարծ
Ամպը գոռաց,
Կայծակ ցոլաց,
Մովը պոռթկաց .

Զարկաւ ծառին այնպէ՛ս ուժով,
Որ վեր խըլեց հողով մողով :
Ծառն կյալով ի դետին՝
Հառաշեց այս խօսք յետին .

— «Հովը մրտքէս անցած չէր,
«Կորսուեցայ անընկեր : » —

ՊԱՏՌՈՒԵՐ . — Իոյնը պատմեցէ բերանացի: — Յետոյ
գրաւո՞ր ալ:

98. ԱՐԵՒԷ

Սրեւը երկնային մարմին մըն է: Անիկա մեղ
մէ շատ հեռու է, այնպէս որ եթէ ամիսներով,
տարիներով ճամբորդենք, դարձեալ չենք կրնաք
անոր հասնիլ: Անիկա՝ կլոր, ոսկեղէն փայլուն ըսա
կաւառակի մը պէս կ'երեւայ, բայց խիստ մեծ
գունտ մըն է:

Արեւը իր ճառագայթներն ու տաքութիւնը,
կը զրկէ ամէն կողմ: Անոր տաքութիւնն է որ ծառ
ուերը կը ծաղկեցնէ, պտուղներ կը հասունցնէ և
հասկերը կը գեղնեցնէ: Առանց այս տաքութեան,
բան մը չ'աճիր: Բայց անիկա տարուան բոլոր եւ
զանակներուն մէջ հաւասար տաքութիւն չի տար:
Ամրան մէջ անոր տաքութիւնը շատ է, ձմրան մէջ՝
քիչ, աշնան և գարնան մէջ՝ միջակ: Անիկա օր-
ուան բոլոր ժամերուն մէջ ալ հաւասար տաքու-
թիւն չի բաշխեր: Առաւատուն կանուխ՝ անոր տա-
քութիւնը հազիւ զգալի է, կէս օրին՝ շատ տաք
կ'ընէ, իսկ իրիկունը՝ դարձեալ պակաս կ'զգանք
անոր տաքութիւնը:

Այն գեղեցիկ տեսարանը, որ արեւուն ծագե-
լէն քիչ մը առաջ կը տեսնուի արեւելքի կողմը,
արշալոյս կը կոչովի: Անոր նման գեղեցիկ տե-
սարան մըն ալ կը տեսնուի արեւուտաքին կողմը,
արեւը մարը մտնելէն քիչ վերջը: անիկա ալ կը
կոչովի վերջալոյս:

ՀԱՐՑԱՐՈՒՆ . — Ի՞նչ բան է արեւը եւ ուր կը զը-
նուի: — Ի՞նչ օցակարութիւն ունի ան: — Ամեն ատեն
միեւնոյն սայնութիւնը ունի: — Ի՞նչ է արշալոյսը: —
Վերջալոյսը ինչ է:

99. ԶՈՒԿԵՐ, ՍՈՂՈՒՆՆԵՐ ԵՒ ՄԻՋԱՏՆԵՐ

Չուկերը ջուրին մէջ ապրող կենդանիներ են։ Շատեր կան որ կաշի ունին՝ փայլուն թեփերով, ճոյնպէս ունին լուղակներ որով ջուրին վրայ կը կենան։ Չուկերը կրնան շատ շուտ լողալ և իրենց սրտին վրայ կը քալեն։ Քանի մը ձուկեր խիստ մեծ են, մարդէն շատ աւելի մեծ։ բայց ուրիշներ ալ պղտիկ են՝ ինչպէս, տառեխները և անձրուկները, որոնք թէ՛ ծովու և թէ՛ գետի մէջ խումբ խումբ կը լողան։

Ուրիշ կարգ մը կենդանիներ ալ կան որ սոզուն կը կոչուին, բայց մեր երկիրներուն մէջ շատ քնն աեւստուիր։ Սոզունները, ինչպէս օձերն ու իշերը, յստակ փայլուն կաշի ունին ձուկերուն պէս, և մեծ խոտերու ու ճահիճներու մէջ կը սոզուն Քանի մը սոզուններ՝ ինչպէս դորան ու քառամթոշ՝ ոտքեր ունին, որոնցմով կրնան քալել կամ ցատքել։

ՀՐԱՄԱՆ

Գրաւոր կերպով խոնարիեցէք հական բայր հետեւալ ածականներուն հետ,

իելօֆ, ծոյլ, հնազանդ, բարի, հարուս։

ԹԱՌՈԹ. — Դաստուն, զանազան օրինակներով, պէտք է լաւ մը վարժեցնէ աշակերտները հական բային ամեն եղանակուու խոնարհումին։

ՕՐԻՆԱԿ. — Սահմ. ներկայ. — իելօֆ եմ, իելօֆ ես, իելօֆ ե, իելօֆ են, իելօֆ եմ, իելօֆ են։

Միջատները ուրիշ կարգի կենդանիներ են, որ ամէն տեղ կը գտնուին։ Ճանճերը, մժզուկները, մեղունները և թիթեռնիկները միջատներ են, որ ամառ օրեր ասդին անդին կը թռչտին, և երբեմն մեզի շատ նեղութիւն կը պատճառեն։

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Ի՞նչպէս կենդանիներ են ձուկերը եւ ինչ ունին։ — Ո՞ւր կը զենուին անոնց։ — Ի՞նչպէս կրնան լողալ։ — Քանի մը ձուկի անուններ կրնա՞վ յիշել։ — Սողունները ինչ տեսակ կենդանիներ են։ — Սոնոնց ո՞ր տեղուանին կը զենուին եւ ինչպէս կը խաղեն։ — Քանի մը սողունի անուն կրնա՞վ տալ։ — Ո՞ւր կը զենուին անոնց եւ ինչ կ'ընեն։

ԱՌԱԿ

Մի՛ վնտրուեր ծընած երկիրդ,
Փնտրուէ սընած երկիրդ,
Թէ չես ուզեր խարիս մընալ՝
Սիրէ բընակած երկիրդ։

ՇՏ. ՀՐԱՄԱՆ

Զանազաննեցէք վայրի կենդանիները, ընտանի կենդանիները, բոչունները, սողունները եւ այսպէս զիեցէք։

Գառնուկը ընտանի չորրոշանի է։ — Սոհիծը վայրի կենդանի է։ — Ճնճղուկը բոչուն է։

Ոչխար, ծիծունակ, էշ, ձի, գայլ, փիղ, ուզա, արծիւ, շանաձուկ, օձ, կատու, հաւ, վանեակ, ջորի, բազէ, մուկ, բադ, վահանաձուկ, տառեիս, չիկահաւ, կոկորդիլոս, վազք, լնձառիւծ, խոզ, մողէս, սոխակ, խոտնջ, ոնզեզջիւր, հողկահաւ, նապասաակ, թութակ, կապիկ, սկիւռ, խլուրդ, աղուէս, ջղջիկ, ողնի, աքաղաղ, բու։

100. ՇԻՆԱԿԱՆ ԵՒ ՄՈՒԿ

Գեղացին մը տունը յանկարծ բռնկեցաւ՝ կ'այշէր չարացար։ Ինքը հեռուն կեցած երբոր կը նայէր՝ տեսաւ որ մուկ մը տունէն գուրս ցատքեց՝ կը փախչէր։ Մէկէն՝ գեղացին վրան վազեց ու բռնեց մուկը՝ կրակին մէջ նետեց։ «Թշուառական, կ'ըսէր, քանի որ տունս չէն էր կը վայելէիր, հիմա որ թշուառութեան հասաւ, դո՞ւրս կը փախչիս. ա՞յս է քու ընտանութիւնդ։ Ուրեմն ինչպէս որ աղէկութիւնը վայելեցիր՝ գնա՛ խեղճութիւնն ալ քաշէ. քեզի պէս բարեկամին՝ այսպէս պէտք է ընել։»

Այս առակը աշխարհքիս թշուառութեան օրինակ է։ Երբ մէկը ձախորդութեան մէջ իյնայ, ամէնքը երես կը դարձընեն, մէկը չի նայիր անոր երեսը. բայց ճշմարիտ բարեկամը ձախորդութեան մէջ աւելի բարիք կ'ընէ։

29. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ բառերուն սկիզբը, ըստ յարմարութեան, իմ, յու, մեր, ձեր, իրեն, իրենց անձնուկան դերանունները դնելով՝ վարի օրինակին պէս մոկ մեկ խօսք շիցեցէք։

Ծնողքս, հագուստներս, գիրքդ, գրիչները, հայրը, վարժապետը, խօսքերը, կամքովը, հաճութեամբը, վրայով, ձեռքով։

ՕՐԻՆԱԿ. — Իմ ծնողին զիս շատ կը սիրեն։

101. Խ Ր Ա Տ Ն Ե Ր

Կանուխ գացէ՛ք անկողին
Որ վայելէք քուն մ'աղուոր.
Առատուն կանուխ ելլողին
Զիղեր կ'ըլլան զօրաւոր։

Եւ յիշեցէ՛ց որ մաքուր
Օդը նաեւ պազուկ ջուր
Պիտի տան ոյժ թանկագին
Զեր մարմինին ու միտքին։

Աշխատողին համար հաց
Համեղ է քան խորոված,
Հարուստ, աղքատ, մանչ, աղջիկ,
Աշխատանքէ մի՛ փախչիր։

ՊԱ.ՏՈՒ.Է.Բ. — Վերի ուսանաւորը զոյ սորվեցէ՛ք եւ բարձրածայն արտասանեցէ՛ք։

80. Հ Բ Ս. Հ Ա. Ն Գ.

Գրաւոր կել պով պասախանեցէ՛ք սա հարցում երուն։

Թէ որ գետնէն զրամով լեցուն քսակ մը գտնէք, ինչ պէտք է ընէք. — Ինչո՞ւ համար, բան մը ընելէ առաջ լաւ մը մտածել պէտք է. — Մեր ծնողքին հանդէպ ինչ պարտականութիւններ ունինք. — Եթէ մէկը ձեզի չարիք մը ընէ և վերջէն ալ ձեզմէ բան մը խնդրէ, ինչ պիտի ընէք. — Դպրոց զացող տղայ մը ինչ ընելու է. — Զեր ընկերներուն հետ ինչպէս պիտի վարուիք. — Աղքատներու հետ ինչպէս պիտի վարուիք։

102. Օ Դ Ը

Դուն ամէն տեղ օդին կը հանդիպիս: Ուր որ
ալ գտնուիս՝ անիկա կը շրջապատէ քեզ, թէեւ
դու զանիկա չես տեսներ: Բայց կրնաս զգալ
զանիկա, երբ ձեռքդ արագ արագ երեսիդ առա-
ջեւ վեր վար շարժես և կամ երբ շունչ առնես
ու տաս: Դուն կրնաս մինչեւ անդամ լսել զա-
նիկա՝ երբ հովը պատուհանին առջեւ կը փշէ ու
կ'ոռնայ:

Երբ դուն ջուրով լեցուն դաւաթ մը պարպես,
դաւաթը խկապէս պարապ չէ, ինչու որ անոր
մէջ ջուրի տեղ օդ կայ: Օդը կրնայ ամենանուրբ
ճեղքուածներէ անդամ անցնիլ: Անիկա բոլորովին
թափանցիկ, անգոյն ու թեթեւ է:

Առանց օդի, մարդիկ ու կենդանիներ չեն կը ր-
նար ապրիլ: Առանց օդի, չենք կրնար խօսիլ, ոչ
երգել, ո՛չ լսել, և ո՛չ ալ թռչունները կրնան
թռչիլ: Օդն է որ կը կրէ թռչունները, ամպերն
ու ձեր թռուցիկները, ինչպէս ջուրը կը կրէ
նաւերը:

ՃԱՐՑՄԱՆ. — Օդը ինչ տեսակ բան է եւ ո՞ւր
կը գտնուի: — Օդը ինչ օգտակարութիւններ ունի:

Տ 1. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ բուանշանները գիրով գրեցէք:
7, 13, 18, 34, 35, 37, 40, 53, 55, 61, 77, 89,
93, 104, 108, 110, 115, 199, 200:

103. ՍԱՆՏՐԵՐԳ ՄԱՆԻԿԻՆ

(Մայրը կ'երգէ)

- Իմ անո չիկ Մաննիկս, եկո՛ւր,
Սանտրեմ մազերդ գեղագանգուր.
Նստէ՝ խելքը առջիս, թո՛ղ տուր,
Զէ՛, չեմ սանտրեր ամուր ամուր:
- Ազուր մազերդ եղեր թնջուկ,
Թափեր ձածկեր են քո աշուկ,
Տե՛ս, գարձեր ես ալապուծուկ,
Ու թափչեր է ճակատիդ շուք:
- Զըգեմ զենջակ քեզ մետաքսէ,
Տե՛ս, բերեր եմ թասն արծաթէ,
Սանտրեմ սանարով վերջուկընէ
Իմ Մաննիկս մազն ոսկիէ:
- Ապրի՛ս, աղջիկս իմ հնազանդ,
Բարի, հըլու ձայնին մօրկանդ,
Օրհնէ քեզ հայրյն որ յերկինս անդ,
Ո՛վ հոգիիս արև ու խանդ:
- Սիրեմ դլուխտ այդ աննման,
Ագամանդէ թագի արժան,
Հրաշագեղ ծաղիկ բուրեան,
Զմայլարար խունկի խորան:
- Թո՛ղ իւղ քսեն անուշաբոյր
Ուրիշներու մազին անբոյր,
Սաեղծողին վսեմ համբոյր,
Օծեր՝ աղջկանս հեր լուսաթոյր:
- Դրախտներու քնքուշ սէզեր,
Հուրիներու հրեղէն մազեր,
Արեներու ձածանչ վարսեր
Չարժեն խարտեաշ Մաննիկս հեր:

8. Երկնանման շուրջ իր ճակտին,
Դեղձան մազերն երբ տատանին,
Լոյս հրեշտակներ եթերային
Զմայլերով կը խոնարհին։
9. Սանտրեմ ոանտրեմ սամոյր այս մազ,
Պասկ գլխուդ այս հեղանաղ,
Վաշի, ցաւեցա՞ւ, մեծնաս՝ մոռնաս,
Չեմ՝ ցաւցըներ ալ, չէ՛, Մաննառ։
10. Երբոր մեծնաս, հարա ընեմ քեզ,
Քող ոսկեթել գէմքիդ ածես,
Լուսացնյուղ ծամըդ ցնցես,
Ամպին տակ իբր աստղերու գէս։
11. Առատ ամեր պէս մազերուդ,
Ուրախութեան պսակ գլխուդ,
Յաւերժ գարուն անամպ ճակտուդ,
Մաղթէ քեզ մայրդ ծնելադութ։
12. Սանտրեմ որ մազդ ալ երկնայ,
Եթէ այսքան ազուր հիմայ՝
Քանի՞ շքեղ պիտի ըլլայ,
Մինչ ի կոճերդ երբոր իշնայ։
13. Տեսնողները ըսեն պիտի,
«Սիրամա՞րդ մ'է սա գեղանի,
Կամ վարսագեղ նուրբ ուռենի,
Թէ ոչ վարսամ մի արփենի»։
14. Ա՛լ լմնցաւ, տուր մէկ պաշիկ,
Քեզ պէս ուրիշ չիկայ աղջիկ,
Ծամդ փայլի գեղահիւսիկ,
Ե՛լ, շողողէ՛, չքնաղ աստղիկ։
- Բ. Յ. Պէրակեան

104. ԼՈՒՍԻՆ

Լուսինը երկնային մարմին մըն է, ինչպէս աւելը երբ խաւարը պատած է՝ երկինքի վրայ, կը տեսնենք փայլուն լուսաւորներ, որոնց մէջին ամէնէն մեծ երեւցածն է լուսինը։ Անոր ճառագայթներն արեւուն ճառագայթներուն չափ փայլուն չեն և տաքութիւն չունին։ Լուսինը միշտ միեւնոյն ձեւով չերեւար մեզի։ Երբ անիկա նուրբ եղջիւրի կամ մանգաղի ձեւն առնէ, մահիկ կամ նոր լուսին կը կոչուի։ Մահիկը երթալով կը մեծնայ ու կ'ըլլայ կիսալուսին, որ ամբողջին կիսուն չափ կ'երեւայ։ Ասիկա ալ մեծնալով ու լրանալով՝ կ'ըլլայ լիալուսին։ Լիալուսինը, կարծես, մարդուն մանող կլոր գէմք մը ունի՝ երկու խոշոր աչքերով։ Բայց պէտք է գիտնալ որ անոր վրայ ո՛չ մարդ կայ, ո՛չ գեւ, ո՛չ ալ հրեշտակ։ Անիկա անինակ երկիր մըն է, և անոր երեսին վրայ տեսնուած բիծերը անոր լեռներն ու ձորերը կը ներկայացնեն։

ՀԱՐՑԱՐՄԱՆ. — Ի՞նչ է լուսինը եւ ո՞ր ատեն կ'երեւայ մեզի։ — Ի՞նչ ձեւեր կառեհ ան, եւ այդ ձեւերուն անունը ի նէ է։ — Ի՞նչ տեսակ բիծեր կ'երեւան վրան, եւ ի՞նչ են այդ բիծերը։

82. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Սիրել բայլն պէս խոնարհեցիք նետեսեալ բայերը։
Քալել, ճաշել, պարել, գրել, բռնել, շնորհել, տաշել,
պահել, կարել, լարել, աւել, մարել, մանել,
հանել։

105. ՈՒՐԻՇԻՆ ՄԻ՛ ՆԱԽԱՆՁԻՐ

Անդամ մը գորտերու բազմութիւն մը լճակի
մը եղրը նստած էր : Անոնք ամէնքն ալ շատ ու-
շախ էին . ասդին անդին կը ցատքուտէին ու ի-
բենց կրկուցով օդը կը լեցնէին : Խղունջ մը ,
որ անոնց այս արագըը կը դիտէր , նախանձելով
ըստ . «Հարկաւ դուք կրնաք ուրախ ըլլալ : Զորս
երկայն ու գեղեցիկ սրունքներ ունիք , որոնց-
մով տեղէ տեղ կրնաք ցատքել : Բայց ես՝ խեղճո
ստիպուած եմ սողալ , և ասկէ զատ մինչեւ ան-
դամ տունս կռնակիս վրայ կրելու եմ» :

Խղունջը երբ ասիկա կ'ըսէր , անդիէն՝ թռչե-
լով արագիլ մը եկաւ : Անիկա արագութեամբ
շատ մը գորտեր իրարու ետեւէ բռնեց ու կլեց :
Այն ատեն խղունջը ըստ . «Հիմա կը տեսնեմ
որ ես աւելի բաղդատոր եմ : Թէեւ չեմ կըր-
նար ասդին անդին ցատքրտել , բայց շատ մը
թշնամիներու դէմ պաշտպանուած եմ : Աւելի
կ'ընտրեմ տունս վրաս կրել , քան թէ կեանքս միշտ
վտանգի մէջ զգալ :

ՀԱՐՑԱՐԱՆ. . — Ի՞նչ տեսաւ խղունջը եւ ի՞նչ կ'-
սէր : — Այդ ըստ պահուն ի՞նչ պատահեցաւ : — Ի՞նչ
դունջը զայս տեսնելով ի՞նչ ըստ : — Ի՞նչ է այս պատ-
ճուրեան բարոյական:

106. Ա Պ Ո Ւ Ր Ը

«Աս ի՞նչ անհամ ապուր է , ըստ Շուշանիկ ,
իր գեղեցիկ դէմքը թթուեցնելով , և դգալը մէկ-
դի դնելով : Ա՛լ չեմ ուղեր ուտել :

Մայրը պատասխանեց . «Ես ալ՝ ատանկ թքթ-
ուած երես տեսնել չեմ ուղեր : Դիտնալու ես որ ,
հիմա ուրիշ ապուր եփելու ժամանակ չունիմ . բայց
կրնաս վատահ ըլլալ որ իրիկունը առջեւդ դրուե-
լիք ապուրն աւելի լաւ պիտի գտնես :

Մայրը Շուշանիկը հետն առաւ , պարտէղ ի-
ջաւ , գետնախնձորներ փորելով դուրս հանեց , և
Շուշանիկ մինչեւ իրիկուն զանոնք մէկիկ մէկիկ
ժողվեց ու պարկին մէջ լեցուց : Ասիկա անոր հա-
մար պղտիկ աշխատանք մը չէր . հետեւապէս յոդ-
նեցաւ ու անօթեցաւ :

83. Հ Ր Ա Հ Ա Ն Գ.

Կետերուն տեղ յորմար բառեր դրէ՞ր

1. — Այն անասունները որ խոռով կը մնամին , կը կոչ-
ուին . . . : 2. — . . . է այն գետն որուն վրայ կարելի է
նաւարկել : 3. — Քաղցր համ ունեցող պոռուին կ'ըսեն
. . . : 4. — Մէկէ աւելի վանկերէ բաղկայեալ բառերուն
կ'ըսեն . . . : 5. — Այն մարդը որուն խօսքերը կը զուար-
ձացնեն զմ'զ՝ կը կոչուի . . . : 6. — Խնատ բնաւորութիւնն
ունեցողին կ'ըսեն . . . : 7. — . . . է այն անձը որուն վրայ
ծանօթութիւն չունինք : 8. — Ո՛վ որ թոթովելով կը խօ-
սի , անոր կ'ըսեն . . . :

ԹԱԽՈԹ. . — Դասատուն կ'օգնէ աշակերտներուն՝ պետ
եղած բառերը գտնելու:

Երբ անոնք տուն գարձան, մայրը սեղան պատշաստեց և ապուրը բերաւ: «Աս ի՞նչ պատուական ապուր է. ասոր համը բոլորովին տարբեր է» ըստ Շուշան անկէ ճաշակելով: Անիկա պնակ մը լեցուն կերաւ անկէ: Իսկ մայրը ծիծաղելով ըստ: «Ազնի՞կս, ասիկա ճիշդ նո՞յն ապուրն է զոր կէս օրին անհամ գտար ու չկերար. անիկա հիմա քեզի աւելի համով կուգայ, որովհետեւ կէս օրէն մինչեւ իրիկուն ժրոթեամբ աշխատեցար:»

ՀԱՐՑՄԱՆ. — Շուշանիկ ի՞նչ ըստ մօրը, կէս օրուան ճաշին ժամանակ: — Մայրը ասոր ի՞նչ պատշախանեց: — Յետոյ ի՞նչ դրին: — Իրիկունը Շուշանիկ ինչպէս զստ ապուրը: — Սյա ատեն մայրը ի՞նչ ըստ անոր: — Սյա պատմութենէն ի՞նչ կը հետեւցնէք:

Ա Ռ Ա Կ

Խողը հրամցուցին սումբրան,
Գընաց նստաւ ճակատը.
Երկու թաթը դրաւ վրան,
Շրջեց թասն ու գաւաթը:

84. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

Գտէ՛ք երեքական բառ, որ ածանցուած ըլլան նետենալ բառերէնն:

Գործ, խելք, միս, ծաղիկ, ժամ, ջուր, սէր, միտք, խօսք, սխալ, ուղիղ, գոյն, լոյս:

ՕՐԻՆԱԿԻ. — Գործ. զործաւոր-անզործ-զործունեայ:

107. Ա Ռ Ա Զ Ի Ն Ա Կ Ռ Ա Ն

Ամիսէ մը ի վեր, պէպէքը շատ կուլար: Քունը չէր տաներ և անհանդիստ կ'երեւար: Եթէ ծունկիդ վրայ առնէիր, թեւերուդ մէջ ըլլալ կ'ուզէր: Շատ անգամ կուլար ու կը յամառէր:

Բայց առտու մը իր զուարթութիւնը վերստացաւ և սկսաւ խնդալ:

Մարդիկը տեսաւ, այն տաեն, ճերմակ կէտ մը անոր վարդագոյն լինդին վրայ. Խոկոյն մատը հոն տարաւ և նայեցաւ որ պէպէքին առաջին ակռան գուրս ցցուած էր: Կանչեց տունինները. ի՞նչ է, ի՞նչ կայ: Մե՛ծ լուր: Պէպէքը ակռայ հաներ է:

Ու ամէնքն ալ կ'ուզեն տեսնել ու մատովնին շօշափել ակռան: Հանին ակնոցը կը գնէ՛ ինքն ալ տեսնելու համար, և քննելէ վերջ կ'ըսէ. «Այո՛, ազուոր պղտիկ ակռայ մըն է:

Պէպէքը մինչև ատ օրը կաթ ու միսի ջուր կը խմէր, բայց քիչ ատենէն հաց, կարկանդակ և շաքարելէն պիտի կրնայ ուտել:

Օ՞ն, քաջութիւն, պէպէք. արդէն շատ աշխատեցար ակռայ մը հանելու համար. անդին բան չմնաց . . . երեսունըմէկ ակռայ մնաց:

85. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ

1. Ի՞նչ կ'ըսեն այն անձին որ կորմնցուցած է իր աչքերը — մէկ ոտքը — մազերը — ամբողջ անդամները շարժելու կարողութիւնը — խելքը — առողջութիւնը — յոյսը — որդին:

2. Ի՞նչ կ'ըսեն գետի մը որ ջուր չունի. ծաղկի մը՝ որ թարմ չէ. քաղաքի մը՝ որ բնակիչ չունի. ծառի մը՝ որ պտուղ չունի:

108. ԵՐԿՈՒ ԽՈՓԵՐԸ

Արօրի մը խոփը երկար ատեն աշխատած չըլ-
լալով՝ ժանդով ծածկուած էր, և այլեւս փայ-
լուն չէր։ Օր մը կը տեսնէ որ ուրիշ խոփ մը
կ'անցնի բոլորովին փայլուն։ Այս վերջինը աշխա-
տութենէ կը վերագառնար. օրն ի բան հերկած էր
հողը։ Ժանդուած խոփը կ'ըսէ փայլուն խոփին։
«Թէպէս երկուքնիս ալ պողպատէ շնուած ենք,
սակայն ես աղտոտ եմ, իսկ դուն փայլուն։ Ո՞ւր-
կէ առիր այդքան պայծառ փայրդ։»

—Աշխատութիւնը տուաւ ինծի այս փայլը կը
պատասխանէ միւսը։

Աշխատութիւնը կը պահպանէ առողջութիւնը։
Բնդհակառակը, ծուլութիւնը, կը ջատէ ամէնէն
ոժեղ կաղմուածքները։

ՀՅԱՅԱՐՈՒՆ. — Ի՞նչ է խոփը։ — Ի՞նչ պատահեցաւ
ժանգով ծածկուած խոփին։ — Ի՞նչո՞ւ համար միւս խո-
փը փայլուն էր։ — Ի՞նչպիս խուեցան երիու խոփերը։ —
Այս պատմութենէն ի՞նչ բարյական կը հետեւի։

86. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Կետերուն տեղ յարնար բառեր դրե՛ք

Մեղուն մեղի . . . կուտայ, — Պէտք է որ տղաք յար-
գեն իրենց . . . — Զուրը . . . կը մարէ : — Շաքարը . . . էն
կամ . . . կը հանեն, — Պատուաւոր խանութպան մը չի
խառեր իր . . . — Շանթարգելը մեզի . . . էն կը պաշտա-
պանէ : — Կ, Պոլիս . . . մայրաքաղաքն է : — Արեւը և . . .
կը լուսաւորեն զմեղ : — Կատուն և շունը . . . կհնդանի-
ներ են : — Աշխարհի չորս կողմերն են . . . — Ամպերէն . . .
կը գոյանայ։

109. ԾԱՂԻԿՆԵՐՈՒՆ ՔՈՒՆԸ

Ծաղիկները հողին տակ
կը քընանան քովի՛ քով։
Կը ծածկէ ձիւնն սպիտակ
Զանոնք կակուղ վերմակով։
Բարին Աստուած գարնան հետ
Կուգայ անոնց մօտ լրովիկ,
Եւ վերմակը կ'առնէ ետ,
Կ'ըսէ . «Ելէ՛ք, ա՛լ հերիք։»
Ու շրփելով աչքերնին
Ծաղիկները կ'արթըննան,
Եւ դուրս դալով ինդագին՝
Բարեւ կուտան նոր գարնան։

ՊԱՏՈՒԷՐ. — Վերի ոսամաւորը զոց սորվեցե՛ք եւ
բարձրածայն արտասանեցե՛ք։

87. Ա.ՅԵԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԲԱՅԱՏՐՈՒԹԻՒՆԵՐ

Ուսուցիչը կը բացատրէ հետեւեալ բառերը եւ ա-
շակերտները կը կրկնեն զայն։

Կղզի	Անապատ	Նեղուց	Լիճ
Թերակղզի	Լեռ	Այր	Ջրվէժ
Պարանոց	Զոր	Ծով	Ջրանցք
Հրուանդան	Լեռնաշղթայ	Ծոց	
Դաշտ	Հրաբուխ	Գետ	

110. ԶԻ ԵՒ ԷՇ

Զի և էշ երկու մեծ կենդանիներ են որ մարդոց կը ծառայեն։ Կը գործածենք զանոնք՝ հեծնելու, բեռ կրելու, կառք և սայլ քաշելու։ Զին աւելի կ'արժէ, աւելի աշխոյժ և ուժեղ է, և աւելի հնազանդ։ Զիուն և էշուն բերանը սանձ կը զնենք զսպելու համար։ Երկուքն ալ չորքոտանի են՝ կատուին և շունին սիէս։ Զիուն ուտքին ծայրը սմբակ կայ. անոր վրայ պայտ կը գատեն։ Էշն ալ սմբակ ունի, զայն ալ կը լուսնեն։

Ուրեմն ձի և էշ սմբակաւոր են։ Այս կենդանիները խոտ կ'ուտեն. ուրեմն խոտակեր են։ Զի հեծնող մարդ մը հեծեալ կամ ձիաւոր կ'ըստի։

ՀԱՐՑԱՐԾԱՆ. — Նկարագրեցէ՞ ձին եւ էշը, եւ շակ'ք անոնք մեզի ի՞նչ օգտակարութիւն ունին։

88. ՀՐԱՀԱՅԻ

Բոկ'ք քէ ինչե՞ր կ'ընեն

Երկրագործը, դարբինը, բժիշկը, քահանան, կօշկակարը, սպարավաճառը, փաստաբանը, ձին, էշը, կովը, ոչխարը, թռչունը, մեղան, թիթեռնիկը, հաւը, աղքատը, մանուկը, դպրոցականը, հայրը, սպասաւորը։

ՕՐԻՆԱԿԻ. — Երկրագործը արտը կ'աղքէ, կը հերկէ, արօր կը վարէ, կը ցանէ, կը մշակէ, կը հեծէ, եւայլն։

111. ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻՔ

Մարդիկ շատ բաներու պէտք ունին՝ հանդիսատ ապրելու համար։ Հաց, շաքար, գինի և ուրբիչ մնունդներ. վերարկու, կօշիկ և ուրիշ հագուստ ներ. աթոռ, կանթեղ և ուրիշ կարասիներ. տուն, դպրոց, եկեղեցի և ուրիշ չէնքեր, ևայլն, ևայլն։ Ասոնք ամէնքն ալ պէտք են։

Բոլոր այս առարկաները մեր ձեռքը կը հասնին շինուած, պատրաստ։ Մարդիկ շինած են զանոնք։ Այս բաները շինելու համար պէտք եղածը կը գտնեն՝ կամ կենդանային մարմիններու կամ բուսայիններու և կամ հանքայիններու մէջ։

Միաը, կաթը, հաւկիթը, մեղրը կենդանային մնունդներ են, կ'ուտուին։ Բուրդը, ստեւը, մետաքսը կենդանական հիւսելիներ են, հիւսուած կ'ըլլան։ Արմոտիքները, ընդեղէնները, բանջարեղինները, միրգը բուսական մնունդներ են։ Վուշը, կանեփը և բամպակը բուսական հիւսելիներ են։ Զուըրը և կերակուրներուն աղը հանքային մնունդներ են։ Քարերը, մետաղները, հանքածուխը շատ տեսակ օգուտներ ունին։

Կաւով խեցեղին կը շինեն։ Աւաղով, կիրով և բոթասով ապակի կը շինեն։ Բայց այս մարմինները՝ կենդանային, բուսային և հանքային, որոնց մոլ կը շինեն մարդիկ այնքան կարեւոր առարկաներ՝ կ'ըսուին նախնական միւր։

ՀԱՐՑԱՐԾԱՆ. — Մարդիկ ի՞նչ բաներու պէտք ունին հանգիս ապրելու համար։ Այս պէտքը ի՞նչ բաներ

կը շինուին: — Հսկ' թէ որո՞նք են կենդանական սը-
նունդները, կենդանական հիւսելիները, բուսական սը-
նունդները, բուսական հիւսելիները, հանդային սնունդ-
ները եւ ուրիշ օգտակար հանդները: — Ի՞նչ բաներէ կը
շինեն ապակին: — Նախնական նիւթերը որո՞նք են, եւ
անոնցմով ի՞նչ կ'ըլլայ: — Գտե՛ք ուրիշ սնունդներու ա-
նուններ: — Գտե՛ք ուրիշ հազուսներու անուններ: — Գր-
տե՛ք ուրիշ կարասիներու անուններ: — Գտե՛ք ուրիշ շեն-
քերու անուններ:

Ա Ռ Ա Կ

Եղբա՛յր, այն բան մի՛ աներ
ինչ որ ասել չես կարող.
Եւս առաւել մի՛ ասեր՝
ինչ որ անել չես կարող:

Տ. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

Կարդացէ՛ք, իմաստը հասկցէ՛ք ե՞ւ՝ երե սխալ՝ են ուղ-
դեցէ՛ք սա խօսքերը

Ծուրծառը կարասի է, իսկ մամը ուտելիք է: — Ա-
ռաւստուն արթննալուս պէս հանուեցայ և քնացայ: —
Պարտէղին մէջ ցորեն և ուրիշ արլոտիք (զախիթէ) կը
բունի, իսկ արտին մէջ խնձորենին, տանձենին և բան-
ջարեղէններ: — Ցորեկը կը պառկինք և գիշերը դպրոց
կուգանք: — Հարսնիք կար, ամէն մարդ արտում տիսուր
կ'երգէր: — Հրդէնը մարելու համար քարիւղ կը լեցնեն
գրան: — Զին կ'ուտէ շաքար ու միս, իսկ շտճը կ'ուտէ
խոտ ու գարի: — Զուկը կը թռչի, իսկ թռչունը կը լո-
ղաց: — Օղը ցուրտ է, ուրեմն վերարկուղ հանէ: — Հի-
ւանդը գարմանելու համար շուտ մը դարբինը կսմէեցին:

112. Հ Ա Ւ Ը

Հաւը բակին մէջ և տանը մօտերը կ'ապրի:
Անիկա ընտանի թռչուն մըն է, ուրիշ թռչուննե-
րու պէս փետուրներով ծածկուած: Անիկա գըլ-
խուն վրայ կարմիր՝ մսուտ կատար մը, կտուց մը,
և կտուցին տակը երկու բլթակներ ունի: Անոր ա-
կանջները չեն տեսնուիր. անոնք փետուրներուն
տակ պահուած են: Հաւը ունի նաև երկու կարճ
թեւեր և պոչ մը: Անոր երկու զօրաւոր ոտքերն
ունին չորսական մատ:

Հաւը շատ օգտակար ընտանի թռչուն մըն է:
Անիկա կ'ածէ հաւկիթը որ այնքան համեղ է: Ա-
նոր միմն ալ շատ պատուական է. իսկ անոր փե-
տուրներով բարձ և անկողին կը լեցնեն:

Այս ամենուն հակառակ, անիկա թերութիւն
մը ունի. ո՛ւր որ կակուղ հող գտնէ, կ'ակսի զա-
նիկա իր ոտքերովը փորել, և այսպէս՝ երբեմն վը-
նաս կը հասցնէ պարտէղին մէջ ցանուած սերմե-
րուն և նորածիլ բոյսերուն:

Հ Ա Ր Յ Ա Ր Ս Ն . — Նկարագրեցէ՛ք հաւը: — Ի՞նչ տեսակ
բոյսուն մըն է եւ ի՞նչ օգուտներ ունի: — Թերութիւն աշ
ունի եւ ի՞նչ է այդ թերութիւնը:

90. Հ Ր Ա Հ Ս Ն Գ.

- Մսուտին նման ուժ վերջացող ուրիշ բառեր գը-
տէ՛ք եւ նշանակութիւնը տուէ՛ք:
- Նորածիլին նման նոր մասնիկով սկսող քանի մը
բառեր գտէ՛ք եւ նշանակութիւնը տուէ՛ք:

113. ԽՈՉԵՄՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՐԱՏԵՒՈՒԹԻՒՆ

Դպրոցական մը իր շրթունքին մէջ կը սեղմէ կեռաս մը, և անոր կուտը դուրս կը նետէ: Ծերունի մը կ'առնէ զայն և կը թաղէ հերկուած հողի մը մէջ՝ տղուն աչքին առջեւ, որ կը ծիծաղի այդ արարքին վրայ: Ժամանակ մը ետքը դպրոցականը նորէն կ'անցնի այն տեղէն և կը տեսնէ կուտը թուփ եղած: Դարձեալ հո՞ն է ծերունին, որ կը կտրէ, կը պատուաստէ և կը պաշտպանէ զայն ամէն վասի դէմ:

Ի՞նչ բանի օգուտ ունի այդշափ յոդնութիւն, կ'ըսէ միտքէն պատանին: Բայց երբ չափահաս կ'ըլլայ, անցնելով փոշոտ ճամբէն, նորէն կը դտնէ ծառը պտուղներով ծածկուած, որոնք իր ծարաւը կ'անցընեն, և վերջապէս հասու կ'ըլլայ ծերունիին խոհեմութեան:

ՀԱՐՑԱՐՍՆ. — Դպրոցականը ի՞նչ կ'ընէ կեռասին կուտը: — Ծերունին ի՞նչ կ'ընէ այդ կուտը: — Դպրոցականը երկրորդ անգամուն ի՞նչ վիճակի մէջ կը տեսնէ կուտը եւ միտին ի՞նչ կ'ըսէ: — Վերջապէս երրորդ անգամ ի՞նչ վիճակի մէջ կը գտնէ կուտը: — Այս պատմութեան ի՞նչ կը հետեւցնէ:

91. Հ Բ Ա Հ Ա Ն Գ

Հոլովեցէք հետեւեալ քիւերը

Մէկ, երկու, հինգ, վեց, եռին, ինն, քսան, երեսուն:

114. Կ Ո Վ Ը

Կովը ախոռի մէջ և արօտի վրայ կ'ապրիւ Անոր մարմինին մասերն են գլուխ, իրան, չորս ոտքեր, ծիծ և պոչ:

Դիմուն վրայ մէկ բերան մը, երկու աչքեր, երկու կախ ականջներ, զոյդ մը կոր եղջիւրներ ու շատ լայն ճակատ մը ունի:

Կովին իրանը հաստ ու կոշտ է: Անոր ոտքերը հաստ են և ամէն մէկը երկու կճղակ ունի: Անոր ծիծը չորս պտուկներ ունի և պոչին ծայրը մաղերու փունջ մը կայ:

Անոր սնունդն է թարմ խոտ կամ խար (չոր խոտ), թեփ, յարդ, ևայլն: Անիկա իր կերը ուտելէն ժամանակ մը ետքը՝ կրկին բերանը կը բերէ ու հանդարտ հանդարտ նորէն կը ծամէ, կ'որոշայ. անոր համար որոճացող կը կոչուի:

Կովը շատ օգտակար կենդանի է: Մեղի կաթ կուտայ, ուսկից կարագ ու պանիր կը շինուի: Անոր միսը շատ համեղ է: Անոր կաշիէն կօշիկ, և եղջիւրներէն կոճակ, դանակի կոթ ու սանտը կը շինեն:

ՀԱՐՑԱՐՍՆ. — Նկարագրեցէք կովը: — Հսկ'ք ի՞նչ տեսակ կենդանի է ան: — Ի՞նչ օգտակարութիւններ ունի մեզի:

115. Մ Օ Ր Ը Ս Ո Ւ Գ Ը

Սիրտս կըրակ ունի, արցո՛ւնք իմ հոգին,
Որ կը միայ սև սուդի պէս մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Բոյլ մը խորհուրդ միշտ կ'արթննան մէջ գանկիս,
Ցուրտ ու սարտուն օրերուն պէս մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Հառաշանքիս շանթն ակօնէ խոկն հիքիս,
Տարտամ ըստուերն իմ սգաւոր մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Ապրիլ կ'ուզեմ՝ գունեղ, զըւարթ, զերդ նարկիս,
Գիրդ թեւերուն մէջ սգաւոր մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Սէր ու ժափտ ծծեն թելերն իմ կեանքիս,
Թունդ պաշտումէն, գուրգուրանքէն մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Երգէ՛, հոգիս, կենսահիւթ՝ ջիլ տո՛ւր վանդիս,
Քանի քու մէջդ է յոյսն ու կեանք մայրիկիս,
Ո՞հ, մայրիկիս:
Մուշեղ Վ.

92. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Գտնել հինգ անուն որ հետեւեալ առարկ սներուն
մասերը կազմեն.
Ծառ, հագուստ, տուն, ձեռք, գլուխ, եկեղեցի,
նաւ, ժամացոյց, բերան, գետ, ադարակ, թատրոն,
դպրոց, երկինք, քաղաք, անկողին, շերամ, սեղանի
սպաս, գրասեղան, կառք, գիրք:
ՕՐԻՆԱԿ.—Ծառ. — Արմատ, ձիող, տերեւ, ծաղիկ,
պտուղ:

116. Փ Ի Ղ Ը

Վայրի վիճակին մէջ, փիղը ո՛չ արիւնարբու և
ո՛չ վայրագ կենդանի մ'է, հեզ բնաւորութիւն
մ'ունի և երբեք իր ղէնքն ու զօրութիւնը չարաշ
չար չի գործածեր, այլ միայն ինքզինքը կամ իր
նմանները պաշտպանելու համար։ Դուն ուրեք ա-
ռանձին կը շրջին, սովորաբար խմբովին կը քալեն։
Է՞ն տարիքոտը կ'առաջնորդէ խումբին, տարիքով
երկրորդ եղողը խումբին ետեւէն կը քալէ և զայն
կը քալեցնէ, փոքրերն ու տկարները միւսներուն
մէշտեղէն կ'ընթանան։ Մայր փեղերը կը կրեն ի-
րենց ձագերը՝ զանոնք գրկելով իրենց կնծիթովը։
Աս կարգով կը քալեն վտանգաւոր պարագաներու
մէջ, երբ կ'երթան արածիլ մշակուած հողերու
վրայ։ Անտառներու և առանձնութեան մէջ նը-
ւազ զգուշաւորութեամբ կը ճամբորդեն, սակայն
դարձեալ բոլորովին զատ զատ չեն քալեր, և ի-
րարմէ շատ չեն հեռանար, որպէս զի ի հարկին ի-
րարու ձայն տան կամ օգնութեան համեմ։ Վը-
տանգաւոր բան է թշնամանել փիղերը. ո՛ւղղակի
թշնամանողին վրայ կը քալեն, և թէպէտ իրենց
մարմինին զանգուածը շատ ծանր է, բայց ա՛յնքան
խոշոր քայլեր կ'առնեն որ գիւրաւ կը հասնին ա-
մէնէն արագընթաց մարգուն, զոր իրենց ատամ-
ներով կը ծակեն կամ իրենց կնծիթով զայն կը
բռնեն ու կը նետեն քարի նման և վերջապէս
զայն կոխոտելով կ'սպաննեն։
Կ'ըսեն թէ՛ երբ անգամ մը յարձակում կրեն

մարդոց կողմէ կամ ծուղակի մէջ իյնան, բնաւ
չն մոռնար և կը ջանան վրէժ լուծել ամէն ա-
պիթի մէջ։ Իրենց հոստելիքը շատ սուր՝ և թե-
քեւս կենդանիներուն մէջ ամէնէն կատարեալն
ըլլալով՝ վասն զի իրենց քիթը շատ երկայն է —
մարդուն հոտը կ'առնեն խիստ հեռուէն և կրնան
անոր հետքին ուղղութիւնը բռնել։ Նախնիքները
դրած են թէ փիղերը կը քաղեն խոտն այն տե-
ղերուն, ուսկից որսորդն անցած է, և ձեռքէ ձեռք
կուտան այդ խոտը որպէս զի ամէնքն ալ թշնա-
միին անցըն ու ընթացքը գիտնան. Փիղերը կը սփ-
րեն գետերու եղը, խորունկ ձորերը, հովանաւոր
աեղերը և խոնաւ վայրերը։ Զեն կրնար առանց
չուրի ըլլալ և խմելէ առաջ՝ զայն կը պղտորեն։
Նատ անգամ իրենց պատիճին մէջ ջուր կը լեցը-
նեն կամ իրենց բերանը տանելու համար և կամ
պարզապէս իրենց քիթը զովայնելու և չորս գին
որսկելով՝ կամ գետինը հոսեցնելով՝ զբունելու հա-
մար։ Զեն կրնար ցուրտին դիմանալ և տաքին
սաստկութենէն ալ կը նեղուին, վասն զի, արեւին
սաստիկ ջերմութենէն խոյս տալու համար, որչափ
որ կրնան, անտառներուն ամէնէն մութ խորչերը
կը քաշուին. նաև շատ անգամ ջուրը կը մտնեն.
Իրենց մարմինին ահազին զանգուածը արգելք չըլ-
լուր ասոր՝ թէ և լողալու ալ չի ներեր։ Ուրիշ կեն-
դանիներէ նուազ կը միրճին ջուրին մէջ և արդէն
իրենց երկայն պատիճը, զոր վեր կը տնկեն և ա-
սով շունչ կ'առնեն, խեղդուելու երկիւղէն աղատ
կը պահէ զիրենք։

117. ՄԱՆՈՒԿՆ ՈՒ ԳԻՐՔԸ

Եկո՛ւր, ըաէ՛, գի՛րք սիրական,
Մէջը ՞րչափ ճօխ գանձեր կան.
Քաղաքացի և գիւղացի
Քեղ կը կոչեն շատ խելացի։
Հօրըս, մօրըս խօսքին հըլու՝
Կուգամ գաղտնիքդ հասկընալու.
Ականջէս վար պատմէ՛ հիմայ,
Կամաց խօսէ՛, մարդ չիմանայ։
—Բայց չե՛ս խօսիր. խո՞ւլ ես, մո՞ւնջ եսք
Կարծածիս չափ խմաստուն չես։
—Կեցի՛ր, մէյ մալ նայիմ մէջը,
Ո՞հ, ի՞նչ լսւ է սա մէկ էջը.
Ամէնն ալ լսւ, ո՞հ, սիրուն իմ,
Գըտայ գաղտնիքդ՝ ա՛լ հոգ չունիմ։
Գիրք ունենալ չէ բաւական,
Զայն կարդալն է գանձ պատուական։

ՊԱՏՈՒԷՐ. — Վերի ուսանաւորը զոց սորվեցէ՛ եւ
բարձրածայն արտասանեցէ՛։

93. Հ Յ Ա Հ Յ Ն Գ.

Խօսիլ բային պէս խոնարհեցէ՛ նետեեալ բայերը.
Յոզնիլ, խպնիլ, քրտնիլ, խոստովանիլ, հաւնիլ և
զաւանիլ, մսիլ, հալիլ, փայլիլ։

118. ՎԱՐԵԼԻՔՆԵՐ

Զմեռը շատ ցուրտ կ'ընէ : Ամէն մարդ կրակ կը վառէ իր տունին մէջ : Սենեակները երկու կերպով կը տաքնան . կա՛մ վառարանով և կա՛մ կը բակարանով : Վառարաններու մէջ փայտ կամ հանքածուխ կը վառեն , իսկ կրակարաններու մէջ փայտի ածուխ : Փայտի ածուխը գիւղերու մէջ աժան՝ իսկ քաղաքներու մէջ սուղ է : Վառարաններու մէջ վառուած փայտը անտառներէն կը կտրեն : Հանքածուխը առաջ կուգայ հողին խոր տեղուանքը գտնուող ծառերուն արմատներէն : Հանքադորձները կը հանեն զանիկաւ Հանքադորձներուն կեանքը միշտ վտանգի մէջ է , ինչու որ հանքածուխներու մէջ տեսակ մը կազ կայ (կրիզու) , որ ինքն իրեն կը բռնկի , ու այն ատեն հանքերը յանկարծ կը փլչին ու գործաւորները տակը կը մնան : Հանքածուխը սև ու փայլուն գոյն մը ունի և երկու տեսակ կ'ըլլայ , չվառուած ու վառուած : Վառուած տեսակը խորտուքորտ է :

ՀԱՐՑԱՐՄԱՆ . — Զմեռը ի՞նչ կերպով կը տագնենի մեր սենեակները : — Քանի՞ տեսակ ածուխ զիտիք : — Անոնի ի՞նչ բանէ առաջ կուգան : — Վառելափայտը ուրիշ կը գտնենի : — Հանքածուխը ուրիշ կը հանեն : — Ասիկա հանող գործաւորները ի՞նչ տեսակ վտանգի ենթակայ են ինչու :

119. ՎԱՃԱՌԱԿԱՆԸ

Վաճառական մը կար , որ արկածով մը մէկ թեւն ու մէկ ոտքը կորանցուցած ըլլալով՝ փայտէ թեւ մը և սրունք մը ունէր :

Օր մը գնաց տեսնել իր եղբայրը որ գիւղ մը կը բնակէր : Գիշերը պառկելու ատեն , իրեն ընկերացաւ տեղացի ծառայ մը որ անմիտ տիսմարին մէկն էր :

Վաճառականը թիկնաթոռի մը վրայ նստաւ հանուելու համար : Փայտէ թեւին փոկերը քակեց ու ծառային ըսաւ . «Սա թեւս հանէ՝ և սեղանին վրայ գի՞ր» : Մառան՝ ապուշ կրթած՝ հնազանդեցաւ : «Սրունքս ալ հանէ՛ , թեւիս քովը գի՞ր» ըսաւ երկրորդ անգամ : Խեղճ ծառան , այսպէս վաճառականին մարմինին կտոր կտոր ըլլալը տեսնելով , հնազանդեցաւ՝ վախէն սարսափած :

94. Հ Յ Ա Հ Յ Ն Գ

Հետեւեալ բառերը իրենց բուն նշանակութեամբ գրուած են հոս . — աշակերտը պետք է գործածէ զանոնք իրենց ընդարձակ իմաստով :

Գլուխ (մարդու)	Մարմին (Մարդու)	Ոտք (մարդու)
Սիրոս	Թեւ	Տերե
Ճակատ	Աչք	Ճիւղ
Բերան	Ականջ	Պտուղ
Ակայ	Կոսակ	Ծաղիկ (դաշտի)

ՕՐԻՆԱԿ . — Գլուխ . — Լեռին գլուխը . կամուրջին գլուխը . գործին գլուխը :

«Հիմայ գլուխս ալ հանէ, պիտի քնանամ» ը-
ստ վաճառականը՝ ծիծաղելով:

Սարսափահար ծառան կարծեց որ դիմացինը
սատանան էր, և անմիջապէս ցատքեց պատուհա-
նէն վար, որ բարերազդաբար բարձր չէր:

ՀԱՐՑԱՐԾՆ.—Վաճառականին ի՞նչ պատահած էր:
—Անիկա օր մը ո՞ւր գնաց:—Հոն ի՞նչպէս հանուեցաւ:
—Հանուած ատեն բովը ո՞վ կար, եւ ի՞նչ տեսակ մարդ
էր ան:—Այն ատեն ի՞նչ պատահեցաւ:—Ծառան ի՞նչ
կարծեց վաճառականը եւ ի՞նչ ըրաւ:

Ա Ռ Ա Կ

Երկու բան շատ եմ ատել՝
Շատերուն վատ եմ ատել.—
Քիչ ունենալ ու շատ մըսիել,
Քիչ գիտնալ ու շատ խօսիլ:

95. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Շեղագիր բառերուն տեղ հականիշները դնելով՝ նա-
խագասութիւններուն իմաստը զրջել:

Անուշ լեզուն տուն կը շինէ:— Բարի ծառը բարի
պտուղ կը բերէ:— Զմեռը օդը շատ ցուրտ կ'ընէ:— Ա-
ռայօսուն արեգակը կը ծագի:— Յիսուս արդարները ար-
քայութիւն պիտի զրկէ:— Առաջինի մարդիկ Աստուծոյ
հանելի են:— Երիտասարդութիւնը յանդուզն է:— Նեղ է
այն ճանապարհը որ գէպ ի կեանք կը տանի:— Ծոյլ ա-
շակերտ դասերուն մէջ յոռի նիշեր կ'ստանայ:— Ծու-
լուրիւնը աղյատութեան կ'առաջնորդէ:

ՕՐԻՆԱԿ.—Թրու շեղուն տուն կ'աւրէ:

120. Ա Ռ Ի Ի Ծ

Կ'երեւայ թէ առիւծը անցած բաները միտքը
կը պահէ, տեսած բաները ետքը կը յիշէ և կը
ճանչնայ: Ասենոք՝ պարոնին մէկը առիւծ մը կը
պահէր: Օր մը քանի մը նաւաստիներ այս կեն-
դանին տեսնելու կ'երթան: Առիւծն այն ժամա-
նակ առջեւը գրուած միսը կ'ուտէր. ուստի շատ
խոժոռեցաւ և կատղեցաւ, երբ այս մարդիկ զայն
անհանդիստ կ'ընէին: Նաւաստիներէն մէկը առիւ-
ծին մօտենալով ըստաւ. «Ներո՞ն, խեղճ ներոն, զիս
չե՞ս ճանչնար»:

Առիւծն այս ձայնը լսելուն պէս, մէկէն կերա-
կուրը թողուց, և ուրախութեան նշաններ ցուցը-
նելով՝ սկսաւ նաւաստիին մօտ երթալ, նաւա-
վարն ալ շոյեց անոր գլուխը. առիւծը կատուի
պէս անոր առջեւը կեցած՝ շատ կ'ախորժէր անկէ:
Ընկերներն ասիկա տեսնելով՝ շատ զարմացան, և
պատճառն իմացան թէ քանի մը տարի առաջ
այս կենդանին նաւաստիին հետ մէկ նաւու մէջ
էր. և մարդը կը կերակրէր զայն, անոր համար
իր բարերարին ձայնը առնելուն պէս սկսեր էր
այնպէս ուրախանալ:

96. Հ Ր Ս. Հ Ս. Ն Գ.

Կետերուն տեղ մեյմեկ յարմար բայ դնել.

Վարժապետը . . . : Ուսանողը . . . : Աղքատը . . . :
Քահանան . . . : Կօշկակարը . . . : Վաճառականը . . . :
Կահագործը . . . : Կատուն . . . : Բժիշկը . . . : Սղոսակը . . . :
Շունը . . . : Սարդը . . . : Գալը . . . : Մեղուն . . . :

ՕՐԻՆԱԿ.—Վարժապետը դաս կուտայ:

121. ՇՈՒՆԸ

Շունը հաւատարիմ կենդանի մըն է : Անիկա
իր տիրոջ ամէն խօսքին և ակնարկին կը հնազան-
դի : Երբ տէրը զանիկա ծեծելու ալ ըլլայ , ան
դարձեալ հաւատարիմ կը մնայ , և անկէ չի զատ-
ուիր : Անիկա գիշեր ատեն տունը կը պահէ գո-
ղերէն : Շունը հովիւներուն և որսորդներուն ալ
մեծ ծառայութիւն կ'ընէ : Անիկա՝ բլուրին վրայ
կամ ձորին մէջ և կամ թուփերուն տակ ցրուած
ոչխարները մէկտեղ կը հաւաքէ . չի թողուր որ
անսնը մոլորին ու կորսուին : Անիկա կը վազէ ու
հեռուն ինկած որսը իր որսորդ տիրոջը կը բերէ :
Կան շուներ որ իրենք ալ կրնան որսալ , ինչպէս
բարակները (=fleerdy), որ բարակ մարմին ունին
և խիստ արագ վաղելով կրնան որսալ նասլաս-
տակներ , ճագարներ :

Հաւատարիմ շունը միշտ արժանի է մեր սէրին
և ինամբին :

97. ՀՐԱՄԱՆԻ.

Ինչ կը կոչուի .
Ծաղիկներէ շինուած փունջ մը : — Ծաղկախտէ աւ-
րուած դէմք մը : — Ծառերուն ծաղիկ բանալը : — Մարդ
մը որ ծաղիկ կը ծախէ : — Եկեղեցական տօն մը որ
Զատկէն ութ օր առաջ կը տօնուի : — Գեղեցիկ գիրի տե-
սակ մը : — Դպրոցներու մէջ փոքր տղոց սրան մը : —
Ծաղիկներու ամանը : — Ծաղիկ քաղողը : — Հասկ հաւա-
քողը :

ՕՐԻՆԱԿ . — Ծաղիկներէ շինուած փունջ մը կը
կոչուի ծաղկեփունջ :

122. ՎԱՐԴ ԵՒ ՄԱՑԱՐ

Մացառներուն շուքին ներքեւ
վարդենիի թուփ մի կ'աճէր .
Վարդին կոկոն կարմրատերեւ
չաղիւ բացուելու վրայ էր :

Սա՝ տեսնելով ծուռ-մուռ մացառն՝
Որ չորս կողմէն շուք կուտար,
երես դարձուց՝ նեղացած :
Փուշը՝ համեստ և լուրջ ձայնով .
— «Վա՛րդ, ասաց,
«Մի՛ վշտանար .

«Իմ ճիւղերէս քեզ վէն չի գար,
«Այլ՝ մանաւանդ կը պահպանեն
«Յայտնի, անյայտ փորձանքներէն .
«Քամիներէ, չոգէ՝ տաքէ,
«Ապականիչ միջատներէ » :
Արհամարհեց մացառը վարդ,
Զի դեռ անփորձ էր՝ պըճնազարդ :
— «Կ'ուղես, ասաց, իմ նոր արե
«Մարի՞ քաշուած՝ վուշիդ ներքե» :
Հոն՝ փայտահար մարդ մը կար,
Վարդը ասաց . «Խընդընմ, ա՛ղբար,
«Քիչ մը չորս կողմըս մաքրէ,
«Այդ մացառին շահն ի՞նչ է» :
Մարդը վարդին խօսքը դետին ըլձրդեց,
եւ անխընայ մացառն շարդեց կոտըրտեց :

Վարդը ազատ՝ բաժակը բաց՝
 Ամենուն աչքն իրեն ձըդած.
 Կարծէր հասած փառքերու ծայր,
 Թունդ ի թունդ սիրտը կը ձըխար:

 Զեփիւռները՝ անուշ, թեթեւ՝
 Փայփայեցին վարդին տերեւ,
 Եւ մէջերնին փրսիլսային
 Թէ՝ «Անընման է տեսք վարդին»:

 Մինչդեռ այսպէս՝ վարդը շիացած,
 Իրեն տեսքովն էր ըզմայլած.
 Զազրամարմին որդ մ'անիրաւ՝
 Ծըզօտն ի վեր սողոսկեցաւ,
 Եւ գարշատես խրզունջ մըն ալ
 Թքոտեց թերթերը կարմրափայլ:

 Շեշտ շողերը բարկ արեւուն
 Տերեւներուն մարեցին գոյն,
 Այլ, աւազ որ հոն չէր մացառ,
 Ապաստանի շուք մը քրկար:

 Վարդիկն անտէր և նըկուն՝
 Տաքէ, հովէ նեղուած ճընշած՝
 Կեր ըլլալով որդերուն,
 Դեռ նոր բայցուած՝ չորցաւ յանկարծ:

 Խըրատ ձեզի, ով Վարդանոյշ, Շուշանիկ,
 Չըլլա՛յ մերժէք ջոջմամերուն հովանիք:
 •Քուշերեան

123. ՇԱՔԱՐԸ

Մեզի անծանօթ բոյս մը չէ ճակնդեղը: Անիւ-
 կա ունի կարծ ցողուն մը և հաւկթաձեւ տերեւ-
 ներ, որոնք երկայն կրթեր ունին: Բայց այս բոյ-
 սին ամենակարեւոր մասը անոր արմատն է՝ կլոր,
 մսուտ և դեղին: Այս արմատէն է որ կը հանեն
 շաքարը:

Երբ ճակնդեղները հասնին, զանոնք հողին տա-
 կէն կը հանեն և անոնց ցողուններն ու տե-
 րեւները կտրելով՝ կրկին հողին մէջ կը թաղեն:
 Չմեռը՝ անոնք հողին տակէն հանուելով՝ կը
 տարուին մասնաւոր գործարաններու մէջ, ուր
 բազմաթիւ գործաւորներ կը լուան զանոնք և ճըլ-
 մելով՝ մեծ ամաններու մէջ խիւսի կը վերածեն:
 Այս խիւսը իր մէջ կը պարունակէ քաղցր հոյզ
 մը, զոր քամելով՝ մեծ կաթսաններու մէջ կ'եփեն
 մինչեւ որ շաքարի փոխուի:

38. Հ Յ Ս. Հ Ա. Ն Գ

Հետեւով բառերուն ծալրը, զստ յարմարութեան,
 ԲԱՐ, ՊԵՍ, ՕՐէՆ մասնիկները աւելցնելով՝ մալիքայներ
 շինեցէր եւ տուէր անոնց նշանակութիւնը:

Հայր, անկեղծ, ճշմարիտ, մայր, առաստ, լուրջ,
 թեթեւ, վայելուչ, անդութ, քոյր, լայն, եղրայր, ըն-
 տանի, գաղտնի, ազնիւ, իմաստուն, աղքատ:

ՓԱՆՈԹ. — Ուսուցիչը ներականական բառերու
 նշանակութիւնը եւ սահմանը նետքիւնէ պէտք է սայ-
 աշակերտներուն: Ասոր համար՝ Գաւրեան Քերականու-
 թեան ՏԱՐՐԱԿԱՆ ՄԱՍՈՒ ի ձեռին ունենալ կը յանձ-
 նարարենք ուսուցիչներուն:

Տաք երկիրներու մէջ տեսակ մը եղէդ ալ կայ
որ չորս-հինգ կանգուն բարձրութիւն կ'ունենայ:—
Անոր ցողունը հիւթալից ծուծով մը լեցուն է:—
Այս ծուծէն ալ շաքար կը հանեն, և ասոր հա-
մար այն տունկը շաքարեղէդ կը կոչուի:

Կայ ճերմակ ճակնդեղի տեսակը զոր անասուն-
նելը կ'ուտեն: Կայ կարմիր ճակնդեղը որուն
կոթերն ու ցողունները իբր մննդարար կերակուր
կ'ուտուին: Արմատներն ալ թթու (թուրշի) կը
շինեն որ այնքան համով կ'ուտուի:

Ճակնդեղը ամէն տեղ կը դանուի, բայց բուն
հայրենիքն է Միջին Ասիա և Հարաւային Եւրոպա:

ՀԱՐՑԱՐՍՆ. — Ի՞նչ տեսակ բան է շաբարը: —
Անիկա ինչ համ ունի: — Ի՞նչ բանէ կը հանեն: — Ի՞նչ
է ճակնդեղը: — Անր ո՞ր մասէն կը հանեն շաբարը եւ
ինչպէս: — Քանի տեսակ ճակնդեղ կայ: — Ինչի կը
զործածեմ իարմիր ճակնդեղը: — Ո՞ւր կը բուսնի զր-
խաւորաբար: — Ի՞նչ է շաբարեղէդը եւ ո՞րչափ բարձ-
րութիւն ունի: — Շաբարը ինչ բաներու կը զործածեն:

99. Հ Ր Ա. Հ Ա. Ն Գ.

Հետեւեալ խօսքերը յորնակի ըրեք.

Թռչունը կը թռչի: — Գիւղացին գիւղ վերադարձաւ:
— Քահանան մեռելը թաղեց: — Ճարտարապետը գեղե-
ցիկ տուն մը չինեց: — Պատուհանը բաց էր: — Յանցա-
ւորը կը պատժուի: — Մրջիւնը հատիկ կը կրէ: — Ծառը
ծաղկեցաւ, պատուղ տուաւ: — Արջը պատուղ կ'ուտէ: —
Աշակերտը նոր քերականութիւն գնեց: — Արդարն եր-
կինքը պիտի ժառանդէ:

ՕՐԻՆԱԿ. — Թռչունները կը բոչին:

124. ՊԶՏԻԿ ԳՈՐԾԱԽՈՐԻՆ ԵՐԳԸ

Քամին սաստիկ կը վըշէ,
Բայց այդ տըղուն հոգը չէ.
Միշտ աշխատիլ դու կընաս,
Զիւն և քամի ի՞նչ վընաս:

Գործ ցոցընեն ինծի թող,
Ես աշխատանք չեմ առող.
Աշխատութիւնս է օրհնած,
Երբ շահիմ մօրս օրուան հաց:

Ո՞չ, ես մայրիկս չեմ թողուր
Ո՞չ անօթի, ո՞չ տըխուր.
Զանք ու քրտինք անհամար
Պիտի թափեմ մօրս համար:

Մայր, արեւուդ ես դուրպան,
Քեզ կը զոհեմ ամէն բան.
Երջանկացի՛ր, մայրիկ դուն,
Դրախտի փոխեմ ես մեր տուն:

ՊԱՏՈՒԷՐ. — Գոյց սորվեցէ՛ վերի ոտանաւորը եւ
բարձրաձայն արտասանեցէ՛:

ՀԱՐՑԱՐՍՆ. — Վերի ոտանաւորին մէջ ո՞ր բառեր
բայ են: — Որո՞նի գոյական են: — Որո՞նի ածական են: —
Ինչո՞ւ համար տղայ մը իր մայրը անօրի եւ տիւուր
ձգելու չէ:

125. ԱՅԳԻ, ԽԱՂՈՂ, ԳԻՆԻ, ՔԱՑԱԽ

Խաղողը որթին պառողն է։ Ամէնէն համեղ և
յարդի պառողներէն մէկն է ան։ Խաղողին որթե-
րը կը տնկեն այգիին մէջ։ Այգիին մէջ շատ տե-
սակ աշխատութիւններ կան։ Այգեպանը կ'աշխա-
տի հոն, կը խնամէ որթերը, կը քաղէ խաղողնե-
րը և կը վաճառէ։

Խաղողն կը պատրաստեն գինին։ Հնձանի մէջ
կը լեցնեն խաղողները և կը ճմեն, որպէս զի ջու-
րերը քամուին, յետոյ կը թողուն օդին դիմացը,
որպէս զի խմորում ըլլայ։ Խաղողին անուշ հիւթը
ժաղցու (չիրա) կ'ըսուի։ Քաղցուն քանի մը օր օ-
գին դիմաց մնալով ալքոլի համ կ'առնէ, գինիի
կը փոխուի։

Գինին յարդի ըմպելիք մըն է։ Երբ գինին ալ
օդին դիմացը թողունք քանի մը օր, կ'ըլլայ քա-
ցախ։

ՀԱՐՑԱՐՍԱՆ. — Բաէֆ թէ ի՞նչ տեսակ տունկ և որ-
քը։ — Ի՞նչ և այգին։ — Ի՞նչեր կը շինուին խաղողեն եւ
ի՞նչպէս։

100. Հ Ր Ո. Հ Ս. Ն Գ

Ամբողջ խօսքերով նետեւեալ հարցումներուն պա-
տասխանեցէք

Նաւապետը ի՞նչ կ'ընէ։ Դատաւո՞րը։ Սեղանաւո՞րը։
Բրո՞ւտը։ Ժամագո՞րծը։ Այգեգո՞րծը։ Պարտիզապա՞նը։
Ճնաւո՞րը։ Վաճառակա՞նը։ Մշա՞կը։ Ճամբո՞րդը։ Տը-
պագրի՞չը։ Մաքսաւո՞րը։ Խաղախո՞րդը։ Ատաղձագո՞ր-
ծը։ Գիշերապա՞նը։

ՕՐԻՆԱԿ. — Նաւապետը նաւ կը վարէ։

126. ՎԱՐԺՈՒԹԻՒՆ ՆՄԱՆԱԶԱՅՆ ԲԱՌԵՐՈՒ

Սեր և Սէր. — Սերը կը պատրաստեն կաթով և
կ'ուտուի։ — Մայր մը եր զաւակներուն վրայ
մեծ սէր ունի։

ԴիԱկ և ԹիԱկ. — Երբ մարդ մեռնի, մարմինը
այլեւս դիակ մը կ'ըլլայ։

Նաւակները ծովուն վրայ թիակով կը քալեն։
ԲՈՒԽ. և ՓՈՒԽ. — Պատերը կը ծեփեն րուռով։

Հացագործը հացը փուռին մէջ կ'եփէ։

ԹԵՇ և ԴԵՇ. — Մարդս երկու թեւ ունի։

Դեւը օձի կերպարանքով խարեց Եւան։

ԴԱՆԱԿ և ԹԱՆԱՔ. — Դանակ և պատառաքաղ
հարկաւոր են ճաշելու համար։

Գիր գրելու համար պէտք է թուղթ, գրիչ,
րանախ կամ մելան։

ՀՈՅԼ և ՅՈՅԼ. — Աստուած ցանեց երկինքին վրայ
լուսաւորներու հոյլը։

Այն աշակերտը որ չ'աշխատիր, կը կոչուի յոյլ։

ԽԱՆՈԹ. — Դաստուն ուրիշ նմանաձայն բառեր
գտնելով անոնց նշանակութիւնը կը բացատրէ։

101. Հ Ր Ո. Հ Ս. Ն Գ

Գիծերուն տեղ յարմար կենդանիներու անուններ որե՞ք։

— կը վրնջէ։ — կը զայա։ — կը պոռոչայ։ — կը
բառաչէ։ — կը մայէ։ — կը հաչէ։ — կը մլաւէ։ —
կը կռկռայ։ — կը ճլութլայ։ — կ'ոռնայ։ — կը մռնէ։
կը սուլէ։ — կը բղղայ։ — կը ճռճռայ։

ՕՐԻՆԱԿ. — Չին կը վրնջէ կամ կը խրխնէ։

127. ԱՐԳԱՀԱՏԻՆ՝ Ք ԱՐԴԱԼՈՅՍԻՆ ՎՐԱՅ

Պարտէզին մէջ զբօսանք կ'ընեն :
Աշակերտները ուրախ զուարթ կը խաղան : Բայց
Արշալոյս մինակ է . անկիւն մը քաշուած կեցած է .
Քովը ընկերուհի մ'իսկ չկայ :
Ինչո՞ւ զբօսանք չ'ըներ կոր . . . :

Արշալոյս (զըլլայ որ մարդու ըսէք) մեծ՝ խիստ
մեծ թերութիւն մ'ունի , նախանձու է : Երբ իր
ընկերուհիներուն նայի , յօնքերը կը պրստէ , աշ-
քերը չարամտութիւն կը յայտեն :

Արշալոյս չի սիրեր կատարինէն : Ինչո՞ւ :
— Որովհետեւ անոր հայրը հարուստ է :
Արշալոյս Աստղիկին հեռու կը կենայ : Ինչո՞ւ :
— Որովհետեւ այս փոքրիկ աղջիկին շրջազգեա-
տը իր շրջազգեատէն աւելի գեղեցիկ է :
Արշալոյս Մարդարիտէն խոյս կուտայ : Ինչո՞ւ :
— Որովհետեւ Մարդարիտ , որ իրմէ լաւ կաշ-
խատի , շարադրութեան դասին մէջ յաջողակ է :
Ո՛հ , որչա՞փ կը գթամ հէգ Արշալոյսին վրայ :
Որչա՞փ դժբաղդ պիտի ըլլայ կեանքին մէջ :
Երջանիկ ըլլալու համար իրմէ վար նայելու է :
Ուրիշներուն բաղդին ջնախանձինք :

102. Հ Յ Ա Հ Ա Կ Գ

Կետերան տեղ յորմար բառեր դրէ՞ք .

Զին . . . կ'ուտէ : — Շունը . . . կը պահպանէ : — Հո-
վիւր . . . կ'արածէ : — Օրէնքը . . . կը պատժէ : — Մայրը
. . . կը խնամէ : — Կատուն . . . կը բռնէ : — Քոյրս . . . կը
հիւսէ : — Աստուած . . . կը սիրէ : — Աղուէսը . . . կը խեղդէ :
Բարակոփր . . . կը տաշէ : — Սուրճանդակը . . . կը տա-
սի : — Բանանան . . . կը միլլոտէ : — Պայտարը . . . կը լուս-
նէ : — Լուսարարը . . . կը վառէ : — Երկաթաթործը . . .
կը ծեծէ : — Աշակերար . . . կը կարդայ : — Բմիշկը . . .
կը դրէ :

128. Ա Կ Ռ Ա Յ

Կ'ուղէ՞ք երկար ատեն ապրիլ , կ'ուղէ՞ք քա-
ջառողջ ապրիլ և զօրաւոր ստամորս ունենալ ,
կ'ուղէ՞ք որ ձեր մարմինն աճի զարգանայ : Հոգ-
տարէք ձեր ակռաներուն : Մանաւանդ 8-10 տա-
րեկան հասակին , երբ երկրորդ անգամ ակռայ
կը հանենք , պէտք է հոգ տանինք ակռաներու ա-
ռողջութեան :

Ցղաք վարժուելու են իրենք իրենցմէ՝ առանց
որիշի ստիպումին՝ լուալ և մաքրել ակռաները
առտու իրիկու , զուտ ջրով կամ հետը քիչ մ'ալ
բեւեկնի ողի կամ ալքոլ խառնելով : Ամէն կե-
րակուրէ ետք , այսպէս բերանը մաքրել՝ շատ ա-
ռողջարար սովորութիւն մ'է՝ թէ՛ լինդերու , թէ՛
ակռաներու և թէ՛ ստամոքսի համար : Առանց
այս պարզ նախազգուշութեան , որ ծախփի ալ կա-
րուտ բան մը չէ , ուտելիքի փշրանքը կրնայ ակռա-
ներուն մէջ մնալ երկար ատեն , հոն կը տարբա-
զադրուի և գարշահու շոնչ մը և ակռաներու
փառութիւն առաջ կը բերէ որ սոսկալի տանջանք-
ներու աղբիւր է : Ասկէ զատ , լուալ՝ խոզանա-
կելը և կարծր կտաւով մը շփելը ակռաներուն
վրայէն կը հանեն աղտը կամ կրային նիւթը որ
կը գիշուի ակռաներուն վզիկին վրայ , և եթէ
չմաքրուելով հոն գիշուի , քարի պէս կը կարծրա-
նայ և կը փակչի կը մնայ : Եթէ այս նախնական
խնամքներուն հակառակ , ակռան գարձեալ վախի ,
պէտք է անյապաղ ատամնաբուժին նայիլ տալ :

Ակուան երեք մասէ կը բաղկանայ. — արմատը՝ որ
լինդին մէջ մխուած է, վզիկը և պսակը։ Նոյն-
պէս երեք նիւթ կը պարունակէ, դուրսէն ճերմակ
և կարծր կիտուածը որ կը պահպանէ ակուան.
պէտք է զգուշութիւն ընել որ այս կետուածը
չնչուի (ընկոյզ, կաղին ևն. կոտրել շատ վնասա-
կար է ասոր)։ Կիտուածին տակը, կայ սպիտակու-
ցը որ շերտ շերտ դասաւորուած է ներփին ծակի
մը շուրջը և այդ ծակին մէջ է ծուծը. այս է ա-
հա ակռային ողջ մասը։ Եթէ փայլուն կիտուածը
չնչուի, ներփին մասը բացուի և ծուծը երեւան
ելլէ, այն ատեն ակռային ցաւը կ'սկսի։

ԱՌ չի' ծամուիր, ստամքոր կը նեղուի, կերա-
կուրը սնունդ չի տար, և մարդինը, որ կաղմուե-
լու վրայ է, չ'ստանար պէտք եղած համեմատու-
թիւնն ու զարգացումը։ Ուրեմն, աղէկ նայինք մեր
ակռաներուն, վասն զի ընդ ամէնը 32 հատ միայն
տնինք՝ եթէ ամբողջովին բուսած ըլլան, և անոնց
ամէնքն ալ մեզի պէտք են։ Ութը հատ հերձող
ակռայ՝ կորելու համար, չորս հատ շնիկ ակռայ՝
պատառելու համար, և քսան հատ լեսող կամ
մանրող ակռայ՝ (8 փոքր, 12 մեծ) փշրելու կամ
մանրելու համար։

ՀԱՐՑԱՐՈՒ. — Ակռաները ի՞նչ բանի կը ծառայեն։
— Ինչո՞ւ պէտք է մաքուր պահենի մեր ակռաները։ —
Չեր ընկերներին որո՞նք իրենց ակռաներուն մաքու-
րեսն հոգ կը տանի։ — Ի՞նչպէս կը մաքրէք ձեր ակռա-
ները։ — Քանի՛ ակռայ կրնայ ունենալ մարդը։ — Աս 32
ակռաները ժանի՛ տեսակ են։ Ակռայ մը ժանի՛ մասէ կը
բաղկանայ։ — Ո՞վ կը դարմանէ հիւանդ կամ փած ակ-
ռաները։ (Բացատրե՛ ատամն, ատամնաբոյժ, հերձա-
տամն, լեսող=լեսատամն, եւայլի)։

129. Թ Ո Ւ Ղ Թ Ը

Երբ մենք գըել, գծագրել կամ կարդալ ու-
զենք՝ թերթ, տետրակ և գիրք կը գործածենք, ո-
րոնք բոլորը թուղթէ շինուած են։ Հին ատեննե-
րը մարդիկ՝ քարի, փայտի, կենդանիի մորթի և
ծառի տերեւներու վրայ կը գրէին։ Ամէն գոյնէ
թուղթ կրնայ գտնուիլ, ինչպէս՝ ճերմակ, սեւ,
կարմիր, կանաչ, դեղին, կապոյտ, ոսկեգոյն, ար-
ծալճագոյն, ևայլն։

Թուղթը յարդէ, փայտի ողբցոքէ և քուրչե-
րէ կը շինուի։ Այն մարդը, որ տունէ տուն պտը-
տելով քուրչեր կը հաւաքէ, քրչահաւաք կը կոչ-
ուի։ Ան իր ժողված քուրչերը թուղթի գործա-
րանը կը տանի, ուր այդ քուրչերը զատուելով և
մաքրուելով կը լեցուին ջուրով լեցուն տաշտերու
մէջ։ Ետքը՝ մասնաւոր գործիքներով խիստ փոքր
կաորներու բաժնուելով ճերմակ և թանձր խմո-
րի կը վերածուին։ Այս խմորը թաղիքներու վրայ
տարածելով կը չորցնեն և վերջէն ալ գլաններու
միջոցով ճնշելով կը շինեն թուղթը։

ՀԱՐՑԱՐՈՒ. — Ի՞նչ բանի կը գործածեն բուղըր։
— Հին ատենները բուղըրի տեղ ի՞նչ կը գործածեին։ — Ի՞նչ
բանէ կը շինուի բուղըր եւ ի՞նչպէս։

Հ Ա Ն Ե Լ Ո Ւ Կ

Անծակ մարդրիտ։

Անոլոր գերձան։

Աստուած կը շարէ,

Մարդը կը քաղէ։

130. Մ Ի Զ Ա Տ Ն Ե Ր

Միջատները փոքրիկ կենդանիներ են։ Անոնք նեղ մէջք մը ունին, որ զրէթէ կտրուածի պէս կ'երեւայ։ Աս պատճառով միջատ կ'ըսուին։ Ասոնց գլխուն վրայ են բերանը, աչքերը և լանջքին վրայ՝ վեց ոտքեր։ Ոմանք երկու կամ չորս թեւեր ալ կ'ունենան։

Ճանճ, մեղու, մեղլ, մրջիւն, թիթեռնիկ, լու, մլուկ, ողիլ, մարախ, ցեց, փոսուռայ, պիծակ, որթալուիճ՝ միջատ են, ու գեռ շատ տեսակ միջատներ ալ կ'ըլլան։ Ասոնցմէ խիստ շատերը վնասակար են։ Ոմանք մեղ կը նեղեն՝ մեղմէ արին ծծելով, ոմանք մեր զգեստները ու կարասիները կը ծակծկեն, կ'աւրեն, ոմանք ալ մեր մշակած բոյսերուն կը վնասեն։

Օդտակար միջատներ ալ կան, ինչպէս ընտանի մեղուն որ մեղը ու մեղրամոմ կը շինէ։ Շերամը որ մետաքս կը շինէ։ Թէ՛ մեղուն և թէ՛ շերամը հրաշալի միջատներ են։ Մեղուն իրաւամբ ճանցուած է իրրև ժիր, խելացի և օդտակար միջատ մը։ Իսկ շերամը որ պղտիկ սերմէ կամ հունտէ մը առաջ կուգայ, այլևայլ ձեւեր կ'առնէ, որդ կ'ըլլայ, տերեւով կը մնանի, յետոյ բոժոժ կամ խողակ կը հիւսէ, որուն մէջ կը մտնէ։ Վերջն ալ թիթեռ կ'ըլլայ և նորէն հաւկիթ կ'ածէ։

ՀԱՐՑԱՐԾԱԿ. — Միջատները ի՞նչ տեսակ կենդանիներ են և ի՞նչ ձեւ ունին։ Քանի մը միջատի անունները ըսկէ։ Ասոնց օգտակար են թէ վնասակար։ Ի՞նչ տեսակ վնասներ կրեան հասցեն մեզի։ Օգտակար միջատներին որո՞նք զիսկի։ Ի՞նչ զիսկի մեղուներու կեանիկ վրայ։ Ի՞նչպէս շերամը մետախ կը շինէ։

131. Ա Ր Ա Գ Ի Լ Ը

Արագիլը գեղեցիկ թռչուն մըն է։ Անոր ըզգ գեստը սեւ ու ճերմակ է։ ոտքերն և կտուցը կարմիր են։ Անիկա բարի և խելացի նայուածքով մը կը դիտէ իր չորս կողմը և իր երկայն սրունքները անգործ չի թողուր։ Երբեմն մարգագետնին բարձր խոտերուն մէջէն կը քալէ։ Երբեմն եղէգներու և ճահիճներու մէջէն կ'երթայ։ Անոր երկայն վիզն ու երկայն կտուցը իր գործին աղէկ կուգան։ Անիկա ջուրին կամ ջրախառն տիղմին մէջէն կ'որսայ գորար։ Թուփերուն մէջէն կ'որսայ մողէսը։ և ծակին մէջ՝ մուկը։ Մուկ մը կամ գորտ մը մէկ անգամէն կլլել անոր համար դըժուար գործ մը չէ։ Բայց մեծ օձ մը անոր բաւական նեղութիւն կը պատճառէ։ ինչու որ օձը կընայ անոր վիզին փաթթուիլ ու զանիկա խեղդել։

103. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ բառերեն մէկ մէկ բայ զինել եւ զրել Սահմանական ներկայ, ապառնի եւ հրամայական եղանակները։

Զարմանք, պատիւ, զրապարառութիւն, սոսկում, գործ, հոս, քոն, սէր, որոտում, խոստում, գեղեցիկ, հնարք, խօսք, կոխ, ներկ, գէր, հանդիսա, պառյա, աշխատութիւն, փայլ, նոր, մոսածութիւն։

ՕՐԻՆԱԿ. — Զարմանալ, կը զարմանամ, պիտի զարմանամ, զարմացի՛ր։

Արագիլը կընայ ուտել նաեւ ճանճեր ու ամէն
տեսակ ճճիներ : Եւ ճիշդ ասոր համար անիկա
օդտակար թռչուն մըն է : Անիկա խոխերովլ և
փուշերովլ կը շինէ իր բոյնը բարձր տունի մը ,
կամ եկեղեցիի տանիքին և կամ աշտարակի մը
վրայ : Օգոստոս ամսուան մէջ անիկա մեզմէ հե-
ռանալովլ կ'երթայ տաք երկիրներ , իսկ գարնան
հետ կը վերադառնայ իր բոյնը : Արագիլ՝ ընկե-
րասէր և աննախանձ թռչուն մըն է : Անիկա իր
գեղեցիկ մարմինին մեծութեանը և բոյնին բարձ-
րութեանը վրայ երբեք չի հպարտանար . այլ ընդ-
հակառակը սիրովլ թոյլ կուտայ որ փոքրիկ ճընճ-
դուկներ դալով՝ իր բոյնին մէջ իրենց համար
բունիկներ շինեն :

ՀԱՐՑԱՐԾՈՒՆ. — Արագիլը ի՞նչ տեսակ թոշուն է : —
Անիկա ի՞նչ կ'ընէ եւ ի՞նչ կոտիք : — Մեզի ի՞նչ օգտա-
կարութիւն ունի : — Իր բոյնը ո՞ր տեղուանիք կը շինէ :
— Զմենները ո՞ւր կ'երբայ անիկա : — Ե՞րբ կը վերա-
դառնայ : — Ի՞նչ թնաւորութիւններ ունի :

104. Հ Ր Ա. Հ Ս. Ն. Գ.

Հետեւեալ բայերուն գոյականը գտնէք .

Գողնալ — գրել — տնկել — սիրել — մտածել — այ-
ցելել — համուրել — ծեծել — գրկել — խօսիլ — չնչել
— քալել — նեղել — մորթել — ծխել — շահիլ — ցա-
փել — պատիլ — որսալ — զբունուլ — նայիլ — հոդալ —
բարկանալ :

ՕՐԻՆԱԿ. — Գող, զիր, տունկ, եւայլն :

132. Բ Ա Ր Ի Ա Ս Տ Ո Ւ Ա Ծ Ը

Դիտե՞ս՝ քանի՞ լուսաւոր կայ
երկնի կապոյտ կամարին վրայ .
Կրնա՞ս համրել դուն այն ամպեր
Որ կ'արշաւեն ցորեկ, գիշեր :

— Բարի Աստուածն այդ ամէնուն
Գիտէ թիւը, նաև անուն :

Կրնա՞ս համրել, ով պատանեակ,
Մեղոններուն անթիւ բանակ .

Դիտե՞ս, քանի՞ ձուկեր ջըրին
Զովիկ ծոցը սիրովլ կ'ապրին :

— Բարի Աստուածն այդ ամէնուն
Գիտէ թիւը, նաև անուն :

Գիտե՞ս արդեօք, երկրի վըրայ
Քանի՞ աղջիկ, քանի՞ մանչ կայ,

Քանի՞ թռչուն և թիթեռնիկ,
Որ կը վարեն կեանք երջանիկ :

— Տէրն ասոնց հետ գեղ ալ, որդի՛ս,
Կը հոդայ : Զինք սիրել պարտիս :

ՊԱՏՈՒԵՐ. — Վերի ուսնաւորը զոց սորվեցե՛ք եւ
բարձրածայն արտասանեցեք:

Վ.Ա.Ր.Ժ.ՈՒԹ.ԻՒՆԵՐ. — Աղուորին պէս ուր վերջա-
ցող բառեր զտե՛ք : — Աիրունին պէս ուր վերջաւորող բա-
ռեր զտե՛ք : — Ակ վերջաւորող բառեր զտե՛ք : — Իկ վեր-
ջաւորող : — Ուց վերջաւորող : — Անինզ բառին պէս ան-
հախաղաս մասնիկով բառեր զտե՛ք : — Կան մասնիկով
բառեր զտե՛ք : — Յաջորդ դասին մէջ ո՞ր բառեր սե-
ռական հոլով անուն են :

133. ՍԱՌԱԾ ԹՌՉՈՒՆԸ

Աղուոր, սիրուն, ճլուլըն սարեկ մը ունէր նուարդ: Վանդակի մէջ գրած էր զայն: օրը տասն անգամ կուգար անոր կեր ու ջուր տալու: թըռչունը վարդուեր էր անոր ափին մէջէն կորեկի հատիկները իր սուր կտուցովը առնելու: Ու նուարդ կը ճխար, իր ուրախութիւնը շափ չունէր:

Երբ օդը տաք էր, նուարդ կուգար վանդակին առջեւ, թուչունին անուշ ճլուլիւնը մտիկ ընելու: Թուչունն ալ կը ճանչնար իր բարեկամ նուարդը ու, կարծես, անոր կ'ըսէր. — «Ճնորհակալ եմ»:

Բայց ձմեռ օր մը, նուարդ մոռցեր էր պատուհանը դոցելու: Թուչունը սաստիկ ցուրտին չդիմացաւ ու իր փափուկ մարմինը սառեցաւ:

Նուարդին մայրը վանդակէն հանեց սարեկին անկենդան մարմինը. — Նուարդ շատ տրտմեցաւ որ անհօգուրեամբ պատճառ եղեր էր իր կան թուչունին մահուան:

105. ՀՐ Ա. Հ Ա. Ն Գ.

Պատասխանեցէք ինտեւեալ հարցումներուն.

Ի՞նչ տեսակ տեղ է եկեղեցին, և ի՞նչ բանէ շինած կ'ըլլայ ընտհանրապէս: — Փոքր և փայտաշէն եկեղեցին ի՞նչ կ'ըսէն: — Որո՞նք են եկեղեցիի մը մասերը: — Եկեղեցին մէջ ի՞նչ բաներ կը գտնուին: — Հօն ի՞նչ արարողութիւններ կը կատարուին: — Որո՞նք են եկեղեցին պաշտօնեաները: — Ո՞ր ատեններ կոչնակ կը դարնեն: — Ի՞նչ բաներ կը կարդացուին հօն: — Դպիները ուր կը կենան: — Ժողովուրդն ուր կը կենայ: — Ի՞նչ համար եկեղեցի կ'երթանք:

134. ԱՌԱԿՆԵՐՈՒԽ ՕԳՈՒՏԸ

Ընդհանրապէս պղտիկ տղաք չեն հետապրբուռուիր առակներուն բարոյականէն, ոչ ալ այն յարաբերութենէն որ կայ բարոյականին ու առաջ բերուած օրինակին մէջ: Տղաքը կը հետապրբութին մանաւանդ՝ առակին մէջ գեր ունեցող անձերուն և անոնց նկարագիրի զանազանութեան: Հօն կը գտնեն անոնք՝ Շոնը զոր այնքան յաճախ կը փայտայեն, կատուն՝ զոր կը սիրեն չարչրկել, և Մուկը՝ որմէ կը վախնան. Վերջապէս բոլոր ընտանի կենդանիները որոնցմէ աւելի կ'ախորժին՝ քան գիրքէ ու թուղթէ:

Հատ անգամ իրենց մօրմէն լսած են գաղաններու պատմութիւնը. ահա Գայլը՝ որուն անդըթութիւնները պատմելով կը վախցնեն չարածծի ողաքը, այն «որկորամէտ գայլը որ կը փեռեկոէ խեղճ անմեղ Դառնուկը»: Ահա Աղուէսը որ իր խորամանկութեամբ նշանաւոր է և որ ծանօթ առակին մէջ կուգայ ծառին տակն ու Արագաղին կը կանչէ. «Իջի՛ր, վա՛ր իջիր, որ քեզ գրկեմ»: Ահա, վերջապէս, Առիւծը որ կը համարուի կենդանիներուն դլխաւորը և «փոքրիկ մուկին կեանքը կը շնորհէ»:

Բոլոր այս առակները ճշմարիտ տուամներ (թատրերգութիւններ) են և տղաք անոնցմով շատ կը զուարձանան, ու նաև ա՛յնքան ուշադրութեամբ կը հետեւին այդ տուամներուն որ իրենք ալ անոնցմէ ազդուելով՝ համեստին կը համակրին ու հպարտին կը հակակրին, անմեղին կուսակից կ'ըլ-

լան ու մեղաւորին կ'ընդդիմանան, արդարը կ'ուշեն պաշտպանել ու անարդարին կը հակառակին։ Այսպէսով է ահա որ իրենց մատղաշ միաբը կը յղանայ արդութեան առաջին գաղափարը։ Աւելի խելահաները՝ անոնք որ ամէն բանէ կը հասկնան քիչ շատ, աւելի եւս առաջ կ'երթան։ Իրենց բաւական հասուն միտքին շնորհիւ, ինչ ինչ նմանութիւններ կը գտնեն մարդկային բարքերուն ու տեսարան համուած կենդանիներու բարքերուն մէջ։

Կան այսպիսի տղաք ալ՝ որ աւելի առաջ երթարով՝ այս ՏՌԱՄՆԵՐԸ կէտ առ կէտ կը պատշաճնեցնեն իրենց ճանչցած ու ամէն օր յաճախած անձերոն բարքին, սովորութեան ու կենցաղին։ Միտքով կը գտնեն ու կ'որոշեն թէ ո՞ր մարդ կը նմանի «շատախօս ու պարծենկոտ կրիային», «ձանձրացուցիչ ձանձին», «անփորձ Ա.Քլորին», «խորամանկ Ա.Քիսին», «աղքատ կալմնավաճառուհիին որ սպանիական դղեակներ կը յինէ», «խեղճ Գեղացիին՝ որ Աստուծոյ ըրածին չհաւնելով՝ կ'ուզէ որ դդումը բարձրաբերձ ընկուզենիին վրայ բուսնի»։ Դիտեն վերջապէս, թէ «զօրաւորագոյնը չէ միշտ իրաւոնքին տէրը», ինչպէս կը ցուցուի «Գայլն ու Գառնուկը» հանրածանօթ առակին մէջ։

Այսպէս ահա, իրենց պղափիկ հասակէն, տղաք անդդալապէս կը սորվին բաղդատել, դդալ, արպաւորուիլ, յատակօրէն ու գիտակցաբար տեսնել ու շահագրգռուիլ։ Մանուկներուն համար միթէ մեծ օգտակարութիւն մը չ'ընծայեր ուրեմն՝ առակներու ուսումը. օգտակարութիւն՝ որ հետզհետէ պիտի ածի տարիքին ու խելքին հետ։

135. ՄԵՂՈՒՆ ՈՒ ՀԱՒԾ

Հաւը մեղուին վրայ ծիծաղելով՝ օր մը ըստաւ— ի՞նչ անշնորհը ճանճ ես դուն, ամբողջ օրը ծաղիկէ ծաղիկ կը թուշտիս, բանի մը օգտակար չես։ — Իսկ դուն հաւիկ մարիկ, ի՞նչ կը շնես, հարցուց մեղուն։

— Միթէ չե՞ս գիտեր թէ ի՞նչ կ'ընեմ ես։ Քեզի նման պարապ-պարապ չեմ տղաղար։ Ես օրը հաւկիթ մը կ'ածեմ, հաւկիթ մը, դիտե՞ս, մէկ հաւկիթը ի՞նչ կ'արժէ։

— Գիտեմ, գիտեմ, հասկցայ։ Բայց ես մինչ չեւ հիմա կը կարծէի թէ դուն օրը հարիւր հաւկիթ կ'ածես։

— Ի՞նչպէս կարելի է օրը հարիւր հաւկիթ ածել, անխե՛լք մեղու։

— Հապա եթէ ածածդ ընդ ամէնը մէկ հաւկիթ է, ինչո՞ւ համար հարիւր անդամ կը կրկչաս թէ։ Օչէ, լսեցէ՛ք, իմացէ՛ք որ ես հաւկիթ ածեմ։ Կարծեմ, այդքան կրկչալուն՝ մէկ հաւկիթը շատ քիչ է։ Այսպէս չէ, իմաստուն հաւիկ մարիկ։

— Բայդ դուն ի՞նչ կ'ընես, դուն, որ իմ մէկ հաւկիթս քիչ կը համարիս։

— Ես ինչ որ ընեմ, քեզի պէս կրկչալով չեմ յայտներ ուրիշներուն։ Ես դլուխս կախած՝ մեղը կը շինեմ։ Գիտե՞ս ինչ է մեղը։ Ատիկա հաւի կերակոր չէ, ինելրիդ բանը չէ, հաւիկ մարիկ։

106. Հ Յ Ա Խ Ա Վ Պ Պ

Գոնել հետեւեալ բայերուն ներկայ, անցեալ ես ապանի ընդունելութիւնները։

Քալել, սերտել, զրկել, կարգալ, թողուլ, լողալ, խօսել, բռնել, արտասանել, հոգալ, հալիլ, լսել։

136. ԱՄՊԵՐԸ ԵՒ ԱՆՁՐԵՒԸ

Ամառուան գեղեցիկ օր մը երկինքը կապոյսէ : Հետեւեալ օրը երկինքին վրայ պղտիկ ճերմակ ամպեր կ'երեւան։ Յետոյ ա՛լ աւելի մեծ ուսեւ ամպեր հօրիզոնը կը մթնցնեն։ Քիչ վերջը անոնք կը տարածոյին և այլեւս երկինքին կապոյաբ չ'երեւար : Այն ատեն կ'ըսենք. «Անձրեւ պիտի դայ»։

Անձրեւը կամաց կամաց կ'սկսիւ Յանկարծ զօրաւոր լցոյս մը մեզ կը լուսաւորէ : Սոսկալի որոտում մը երկիրը կը թնդացնէ : Կայծա՛կն է : Անձրեւը կը շատնայ և հեղեղներ կը կաղմէ . երբեմն ալ կարկուտով խառն կը տեղայ : Փոթորիկ մըն է : Անձրեւը, կայծակը, որոտումը կը շարունակեն : Քառորդ մը վերջը ծիրանի դօտի մը կը աեսնուի, և օդը կ'սկսի կամաց կամաց գեղեցկանալ :

Անձրեւն օդտակար է : Ան՝ բոյսերը կը կենդանայնէ և կը մնուցանէ, ինչպէս նաև ազբիւներուն ջուր կը հայթայթէ : Բայց ոչ ոք կը սիրէ կարկուտը որ կ'աւրէ պարտէզները, արտերը և դաշտերը :

ՀԱՐՅԱՐՈՒՆ. — Փորորիկը Ակարագրեցէ : — Կարկուտը ի՞նչ է : — Անձրեւը ի՞նչ օցտակարութիւն ունի : — Կարկուտը ի՞նչ վնասներ կուտայ:

Ա Ռ Ա Կ

Մօրուքին նայիս՝
Հայր Արքահամն է :
Գործերուն նայիս՝
Սեմ չէ, այլ Քամն է :

137. ԱԳԱԼԻՆ ԿԱՊԻԿԸ

Ատենով խիստ ագահ հարուստ մը կար : Անիշկա օր մը աժան զինով կապիկ մը գնեց, յուսաւով որ կրնայ աւելի սուզ ծախել զայն ուրիշի մը :

Օր մը երբ այս ագահը դուրս ելեր էր, կապիկը տեսաւ որ քովի տան դրացին՝ փողոցէն անցնող աղքատի մը քսան փարանոց մը նետեց պատուհանէն : Անմիջապէս գնաց տիրոջը մնտուկը բացաւ, և սկսաւ մէջը գտնուած դրամները՝ ոսկի և արծաթ՝ ամէնքն ալ մէկիկ մէկիկ պատուհանէն վար նետեւ :

Շատ մարդիկ վաղեցին, կրցածնուն չափ ժողվեցին և գացին :

Մնտուկը գրէթէ պարպուեր էր, երբ ագահը փողոցէն եկաւ և սոսկումով տեսաւ եղածը :

«Ո՞հ, անիծեալ կենդանի» կը պոռար հեռուէն՝ կապիկին վրայ վաղելով :

107. Հ Յ Ա. Հ Ա. Ն. Գ.

Ակտերուն տեղ պատշաճ բայեր դրէք.

Երեկ մինչև իրիկու անձրեւ Եղբայրս հիմա սուն Մուրացիսնը մենէ ողորմութիւն Յովհաննէս Մկրտիչ Յորդանան գետին մէջ Յիսուսը Յիսուս Ս. կրյս Մարիամն Յովհէփին եղբայրները զանի օտար վաճառականներու Մշակները ցորենը . . . մանդաղով : Լուսարարը եկեղեցին ջահերը Վաղը ես գիւղ Վարժապետը յանցաւոր տղաքը

Բայց դրացին դարձաւ ագաճին և ըստ . «Մի՛ բարկանար , բարեկամ , իրաւ է որ կապիկին ըրածին պէս՝ ստակը պատռհանէն նետելլ խենդոթիւն է , բայց քեզի պէս սնառուկին մէջ դիղելն ալ խելացութիւն չէ :»

ՀԱՅՑԱՐԾՆ. . — Սգահ ի նէց ըսել է: — Սգահ հարուսր ինչո՞ւ զնած եր կապիկը: — Կապիկը ի՞նչ ըրաւ երք օր սր տունը առանձին մնաց: — Ինչո՞ւ համար այսպիս ըրաւ: — Երբոր Տկրը տուն դարձաւ , ի նէց ըստ կապիկին: — Այն ատեն դրացին ի նէց զրուցեց ազահին: — Աղէկ բան է ազահ ըլլալ:

108. Հ Ր Ա Հ Ա Ն Գ

Հետեւեալ խօսքերուն մէջ գտնուած բայերուն ժամանակները որոշեցիք.

Հովլիւը ոչխարհերը կ'արածէ դաշտին մէջ: — Ոչխարհերը խոռո կ'ուտեն: — Հովլը կը փշէ: — Մաղիկները կը բռւրեն: — Մանուկ եղելութիւնը յայտնեց: — Յա՛լոր դաշտին մէջ վազեց , պոռաց , խաղաց , յոգնեցաւ , յետոյ պաղ ջուր խմեց , տուն զնաց և հիւանդացաւ , հիմա պառկած է: — Ոճրագործը պիտի պատճուի: — Դասատուն վազը պիտի գայ: — Մենք ալ դաս պիտի առնենի: — Մշակը ցորենը ցանեց . ցորենները բռւսան . երկրագործը հնձեց զանոնք . որայ կապեց . կալ ըրաւ . ցորենը յարդէն զատեց և ջաղաց զանին յանձնեց որ ալիւր շինէ: — Երէկ թէ որ օդը աղէկ ըլլար , դուրս պիտի եղեկին ձեզի գալու համար :

138. ԻՇՈՒՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹԻՒՆԸ

Օրին մէկը էշ մը աղ բեռցած՝ կ'ելթար: Սուակի մը հանդիպելով՝ սոխպանեցաւ մէջէն անցնիլ , ու երբ զիմացի եղերը հասաւ , տեսուաւ որ բեռը բոլորովին թեմեւցեր է , որովհետեւ աղը ջուրին մէջ հալեր և զրէթէ հատեր էր: Եր կարծուիր թէ էշերը խելք շանին , բայց մեր իշուկը ասիկա շմուցաւ , և որիշ անդամ մը , երբ բո՞րդը բեռցած կը քալէր , խորհեցաւ որ շշականները մին մը կար , և ճամրան լիշ մը երկարելով՝ կրծնար հնակէ անցնիլ . ու բրանելով , յոդնելով վազեց , ուսքով զմանվ ջուրին մէջ խորասուզուեցաւ: — Միայն՝ չէր խորհիր թէ աղն ու բո՞րդը միւնոյն բանը չէին . աղը ջուրէն կը հալի , բայց բո՞րդը ջուրը ծծելով աւելի կը ծանրանայ: Խեղճը երբ ջուրէն դուրս ելաւ , բեռը այնքան ծանրացած էր որ չէր կրնար բալել:

ՀԱՅՑԱՐԾՆ. . — Ի՞նչ պատահեցաւ օր մը իշուն , երք աղ բեռցած կ'երթար: — Ի՞նչպիս բեռը բերեցաւ: — Եշը ասիկա մոսցաւ: — Ի՞նչ ըրաւ ուրիշ անզամ մը երք բռւրդ բեռցած եր: — Երշը ի նէց պատահեցաւ: — Այս պատմութենին ի՞նչ կը հետեւցեիք իշուն նկատմամբ:

Ա Ռ Ա Կ

Ակռայիդ ո՛րն որ ցաւի՝
Լեզուդ ա՛յն կողմը կ'երթար,
Միրացդ ո՛ր բանին ձրդախ՝
Աչքըդ ա՛ն կողմը կ'երթար:

139. ՔԱԶ ՏՂԱՅ ՄԸ

1886 ԳԵՐՈ. 6ին Անդղիայի Պէքինկհէմ քազարը Արթիւր Էլլէտ անուն երեք տարեկան մանուկ մը գետն ինկաւ դիպուածովլ։ ԳԵՐՈ յորդած էր և արագ հոսանքը սկսաւ քշել երախան։

Վիլեամ Պիկերինդ անունով պատահի մը, որ հազիւ 14 տարու կար, երբ տեսաւ վտանգը որ կ'սպառնար խեղճ մանուկին, առանց րոպէ մը կորանցնելու, գետը նետուեցաւ և սկսաւ լողալ խեղդուող մանուկին ետեւէն։

Իր աշխոյժ անվեհերութեան և եռանդին լընորհիւ, փոքրիկ դիւցազնը շուտով հասաւ և յաջողութիւնով ցամաք հանեց երախան՝ որ նուաղած էր։ անմիջապէս բժիշկ կանչուեցաւ և հարկ եղած խնամքը տարուելով՝ մանուկ Արթիւր սժապիեցաւ և ակներեւ մահէ աղատեցաւ։

Այսպէս վարուիլ պարտական է ամէն մարդ՝ ըլլայ մե՛ծ, ըլլա՛յ պզտիկ։

Բայց Վիլեամի աղնիւ վարմունքը և ասոր նըման ո՛ր և է քաջութիւններ անոր համար արժանի են գովասանքի և հիացումի, որ քիչ անգամ կը պատահին։ Անդամ մը, քսան չափահաս մարդերու աչքին առջեւ չորս տարեկան տըզայ մը լիճն ինկաւ։ և սակայն այդ 20 հոդիէն ո՛չ մէկը այնքան քաջութիւն ունեցաւ որ 4 ուրք խորութիւն ունեցող ջուրը մտնէր և խեղդուող տղան աղատէր։

109. Հ Ր Ա Հ Ս Ա Կ Ւ Թ

Հետեւեալ խօսքերը բացասական ըրէ՛ք.

Հովք ասստիկ կը փչէ։ — Մանուկը ժպտեցաւ։ — Ծառերը ծաղիկ բացեր են։ — Վազը պտակելու պիտի երթամ։ — Հոս եկէ՛ք։ — Քովս նստեցէ՛ք։

140. ԼՈՒՍԱԿՈՐՈՒԹԵԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐ

Գիշերը տան մէջ լոյս յառաջ բերելու համար կը վառեն սթէրամոմը։ Սթէրամոմը ձերմակ մոմ մըն է զոր կը շինեն ոչխարին և եզին ձարպէն հանուած սրէարինով։ Մէջէն բամպակէ պատրոյդ մը անցած է։ Վառած մոմը ճրադ կ'ըսուի։

Քարիւղը տեսակ մը խորունկ հորերէ կը հանեն. այս հորերը նաւրահոր կ'ըսուին. յետոյ կը զտեն զայն ու թիթեղէ մնառուկներու մէջ դընելով՝ կը զրկեն ամէն տեղ։ Կանթեղի մէջ բամպակէ պատրոյդը քարիւղով թրջնէլ վերջ, կը վառեն։ Քարիւղի կանթեղը աւելի լոյս կուտայ քան թէ սթէրամոմը։

Քարիւղի հորեր կան Ամերիկայի մէջ, նաև Պաքու որ կասպից ծովուն եղերը վաճառաշահ և բազմամարդ քաղաք է։ Պաքուի մէջ բազմաթիւ հորեր կան, որկէ գուրս կը ժայթքէ քարիւղը կամ լուսաւորութեան կազը։

Լուսատու կազը հանքածուխէն կը հանեն և ծորակի մը ծայրը առանց պատրոյդի կը վառի։ Բայց այս կազը կը գործածեն փողոցները լուսաւորելու։

ՀԱՐՑՈՒԹՈՒՆ. — Լուսաւորութեան համար ի՞նչ բաներ կը զործածեն։ — Ի՞նչ բանէ կը շինեն սրէարմուր։ — Քարիւղը ուրիշ կ'եղէ եւ ի՞նչպէս կը փոխադրէն։ — Քարիւղը ի՞նչպէս կը վառի։ — Լուսատու կազը ի՞նչ է, ի՞նչպէս կը վառի եւ ի՞նչ բանի համար կը զործածեն։

141. ՆԱՒԱՍՏԻՆ

Նաւաստի մը կը մեկնէր
 Դէպի հեռու երկիրներ։
 «Կ'երժաս, ըսաւ մէկն իրեն,
 Բայց չե՞ս վախնար ծովերէն։
 Հայրդ ու մեծ հայրդ ալ գացին,
 Եւ զո՞ն եղան արկածին։»
 — «Իսկ քուկին հայրդ ո՞ւր մեռաւ։»
 — «Իր անկողնին մէջ հարկաւ։»
 — «Ուրեմն այնտեղ դուն ի՞նչպէս
 Ամէն գիշեր կը ննջես։»

ՊԱՏՈՒԵՔ. — Վերի ուսանաւորը զոց սորվեցէ՛ եւ
 բարձրաձայն արտասեցէ՛։

140. ՀՐԱՀԱՆԴԻ

Հետեւեալ բայսասկան խօսքերը հաստատականի վերածեցէ՛ր։

Զեռքերդ եափդ մի՛ տանիր։ Ինձի հետ չպիտի խօսիւ։ Ինչո՞ւ չես լուեր։ Յանցանքդ չե՞մ ուզեր ներել։ Այս կերպակուրէն մի՛ ուտէք։ Չե՞մ թողուր որ մեջնիս։ Մը՛ քնանար։ Չե՞ս ուզեր որ այս գիրքը քեզի տամ։ Գլուխս չի ցաւիր կոր։ Աչքերս լաւ չեն տեսնիր կօր։ Հոս մի՛ նստիք։ Չեղի հետ չպիտի տեսնուիմ։ Հոս պիտի չի գայիք։ Չեղի բնաւ տեսած չէի։ Դէմքդ չէ աւրըւած։ Այս նախակը իրեն չտալու համար չկեցայ։ Խօսքըս իրեն չպիտի ուզգէի։ Զինքը հարցաքննել չէք ուզգեր։ Այս մարդիկ տա առտու հոս չպիտի գային։

142. ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐ

Մարդ կ'ուտէ մնանելու համար, կ'ուտէ ապրելու համար. — ի՞նչպէս ջաղացքը առանց ջուրի չի դառնար, նոյնպէս ալ մարդինը առանց սնունդի չի կրնար ապրիլ և աշխատութեան տոկալ։ Եթէ կերակուր չուտեմ, ի՞նչպէս պիտի կրնամ կարդալ, գրել, խաղալ. անօթի մարդուն գլուխը կը դառնայ, աչքերը կը մթնեն, կը նուաղի։ Մենք կանոնաւոր ժամանակներ ճաշելու սովորութիւն ունինք. նախաճաշ, ցորեկուան ճաշ, նախընթրիք և ընթրիք՝ օրուան չորս ժումի⁽¹⁾ ճաշերն են։ Ամէն տեղ միեւնոյն կերակուրները չենք կրնար գտնել։

Հարուստը՝ նախաճաշին ատեն շատ բան կ'ուտէ. կամ, կամ, մեղր, հաւկիթ, տուրմ (չորոշակած), թէլ, խահվէ, պիսպիիի, եւայլն. բայց անպատճառ ասոնց կապուած չենք ապրելու համար։ Գեղղացիները նոյն իսկ սոխ ու հաց կ'ուտեն և շատ առողջ են։

Մեծ պահքին քանի մը հատ ձիթապտուղով կամ ընկուզով օրն իրիկուն ընող շատ կայ. վափկակեր ըլլախ աղէկ բան չէ։ Մենք, վարժուելու ենք չարքաշ ու սակաւապէտ ապրուստի, գտածնիս կ'ուտենք։

Կէս օրուան ճախն կրնանք բանջարեղէնով միուտել, կրնանք իւղով կամ ձէթով տապկած կերակուր մը՝ ի՞նչպէս լուրիս, սիսեռ, գդում, կաղամբ, սմբուկ, վամթաթէս և կամ ձկնեղին ուտել։ Ամէն ատեն կերուած մսեղէնները ստամոքսին կը մսասեն։ Նախընթրիքը իրիկուան դէմ կերուած թեթեւ ճաշն է։ Գիշերօթիկ դպրոցներ (1) ժում կը նշանակէ ճաշի պահ։

ըու մէջ նախընթրիքը սովորաբար կտոր մը դար-
տակ հաց է, զոր տղաքը ախորժակով կ'ուտեն .
Ընթրիքը իրիկուան ճաշն է : Ամառը ժամը 12էն
մինչեւ մէկ, ձմեռը մինչեւ ժամը 2 կ'ընթրենք:

Զմեռը՝ առտու թէ իրիկուն տսքուկ ապուր
մը կազդուրիչ սնունդ մ'է յոդնած մարդուն :

Սեղանէն ելլելու է քիչ մ'ալ ուտելու ախոր-
ժակով: Մանր ծանր ուտելու է և աղէկ ծամելու է:

Ակռային յարգը գիտնալու է, եթէ ոչ՝ շուտ
կը փտին, ա'լ չեն կրնար սնունդները մանրել, և
խոշոր խոշոր կլուած սնունդը ստամոքսին մէջ
դժուար կը մարսուի և հիւանդաթիւն կը բերէ:

Ամէն ճաշէ վերջ ակռաները մաքրելու է:

Հասուն պտուղնե՛րը միայն ուտելու է:

Տղաքը կրնան մարուր ջուր խմել, բայց դինի,
օղի, սուրճ, և այլն բնաւ խմելու չեն:

Ճաշի սկսելու չէ, երբ մարդ յօքնած և քըր-
տընած, բարկացած է և կամ տրտում:

Ճաշէն անմիջապէս վերջը աշխատելու չէ, դոնէ
ժամ մը հանգիստ ընելու է խօսելով կամ պտը-
տելով. կամ թեթեւ խաղերով զուարձանալու է:

Բնաւ պաղ ջուր խմելու չէ, երբ մարդ քրառ-
նած է, արդէն ջուրն ալ կարելի եղածին չափ
քիչ խմել լաւ է:

Վերջապէս քիչ ուտել, բայց լաւ ծամել, ակ-
ռաներուն մաքրութեան հոգ տանիլ և ստամոքը
թեթեւ պահել պէտք է:

Ոտքը տափ պահէ, խկ զըլուխը պաղ,
Քիչ կե՛ր, իիչ խմէ որ ապրիս խաղաղ:
Հանգիստ յուն խաշէ շատ մի մըսմար,
Թէ կ'ուզես ապրիլ առողջ ու երկար:
Մէկոհի քո՞ղ կեանիին ծանր հոգերն ու վիշտ
Անձիդ խընամք տար, զուարը եղի՛ր միշտ:

143. ԴԺԳՈՂ ԿԿՈՒՆ

Երբ բարին Աստուած թռչուններն սաեղծեց,
անոնց ամէն մէկուն մէյմէկ բնակարան ցուցուց .
արագիլին՝ տանիքը, բարին՝ ջուրը, արտոյտին՝
արար, ծիծեռնակին՝ տունը, և ուրիշ խումբ մը
թռչուններու՝ անտառին ծառերը: Ամէն մէկն իր
բնակարանէն գոհ էր. մինակ կկուն գոհ չէր: Տա-
նիքն անոր համար շատ հովատուն էր, ջուրը՝ շատ
թաց, արտը՝ շատ կարծր, տունը՝ շատ լոիկ ու
անտառին ծառերը՝ շատ բարձր: Եւ Արարին այս
բանին վրայ զայրանալով՝ ըստ: «Ուրեմն գուն
ինքդ քեզի տեղ մը գտի՛ր» Եւ անկէ ի վեր կը-
կուն տեղէ տեղ ու երկրէ երկիր կը թափառի ու
տակաւին տեղ մը չէ գտած, ուր մէկ ամառէ
աւելի մնալ ուղէ: Անիկա ամէն գիշեր տարեր
ծառի մը վրայ կը քնանայ: Իր հաւկիթներէն մէ-
կը հոս՝ մէկը հոն կ'ածէ, ու ինք կը թողու կ'եր-
թայ: Անիկա իր ձագերը թխսելու հոգը ուրիշին
կը թողու, հետեւաբար իր ձագերը չի ճանանար և
անոնք ալ զինքը չեն ճանշցար:

ՀԱՐՑԱՐԱՆ. — Կկուն ինչ տեսակ բռչուն է: — Ա-
թիկա ինչո՞ւ բնակարան չունի: — Ի՞նչպէս կ'ապրի ա-
նիկա եւ ինչպէս կը բխսի:

ԱՌԱԿ

Կոյրն ըստ: Կեցի՛ր տեսմնենք
Սա կաղն ինտո՞ր կը պարէ:
Կաղն ըստ: Վազէ տեսմնենք
Խուլ մարդն ինչէ՞ն խապար է:

144. ՀԱՄՈՁԵԼՈՒ ԿԵՐՊ
(Սամոխը ի՞նչ կ'ընէ)

Անդամ մը տեղ մը կերակուրի հրաւիրուածէի: Մեղի հետ սեղան նստած էր նտե տանտիւրոջ որդին, հինդ տարեկան աղուոր մանչ մը, որ չէր ուղեր միս ուտել: «Խնդրեմ, քիչ մը կեր, Յովսէփ», ըստ մայրը: «Ո՛չ» պատասխանեց տըզան: «Խնդրեմ, կեր, մայրիկն սիրուն համար:» «Չէ՛, չեմ ուղեր», եղաւ աղուն կտրուկ պատասխանը: Մայրը շատ յուգուած և նեղացած էր: «Յովսէփ, ըսի ես, դիտե՞ս թէ քու պղտիկ ստամոքսդ ի՞նչ կ'ընէ՝ երբ կտոր մը աղուոր միս ստանայ:» «Ո՛չ», ըստ տղեկը հետաքրքրուած: «Քու փոքրիկ ստամոքսիդ գործն է, շարունակեցի ես, իրեն զրկած կերակուրդ առնել և անկէ արկւն, ոսկոր և միս շնուր: Երբ իրեն զրկածդ ըլլայ շաքար, խմորեղէն և այնպիսի բաներ որ քեղի համով կուգան՝ բայց զրոտթիւն չեն տար, թէպէտ ստամոքսդ անդին կը դարձնէ ասդին կը դարձնէ՝ որ բանի մը նմանյնէ, չի կրնար անոնց մէ աղուոր արիւն շնուր: Սակայն երբ ստամոքսիդ զրկես լաւ,

144. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ

Հետեւեալ արմատ բառերեն մեյմի կ բայ շինեցէր:

Աէր, գող, սուտ, լուս, կոյր, խուլ, միսք, շէնք, լոյս, մութ, քայլ, ցու, գիր, հոդ, խնարք, սանտր, կարմիր, գեղին, ջուր, անձրև, տող, հիւ, գիծ, գումար, զեղչ, բաժին, քուն, զարմանք, ծածկոց, հոտ, տէր, բեռ, փայլ, գործ, շարժ, պատառ:

զօրաւոր միս, կ'սկսի գործել. միուր աղէկ մը կը մանրէ, այսինքն կը մարսէ, և զանիկա աղուոր զօրաւոր արիւնի կը փոխէ: Ահա ոյդ արիւնն է որ ձեռքերուդ և ուղերուդ մէջ ու մարմինիդ ամէն կողմը շրջան կ'ընէ, միսերդ ու սոկորներդ կը զօրացնէ, այնպէս որ կրնաս ձառերը ելլել, արագ արագ վաղել և ամէն տեսակ խաղերը ընել տուանց յոդնելու:» Այս վերջին բաները սկսայ նկարագրել այսպիսի եռանդով մը որ իրբւ թէ կեանքի մէջ ամէնէն փափաքերի բաները անոնք ըլլային: Ասոր վրայ, պղտիկ Յովսէփը պնակը կամացուկ մը առջեւը քաշեց և սկսաւ միուր ախորժով ուտել:

145. ՀԱՆԵԼՈՒԿ

(Քարենախանակ)

Մէջտեղը քար, եղերքը փայտ՝
կրնա՞ս ըսել թէ ի՞նչ է այդ:

146. Հ Բ Ս. Հ Ա Ն Գ

Ամբողջ խօսքերով պատասխանեցի բնետեւեալ հարցումներուն:

Ի՞նչ գոյն ունի երկինքը: — Ցորեկ ատեն ինչե՞ր կը տեսնուին երկինքին վրայ: — Նկարադրեցէ՛ք արեւը: — Ամպերը ի՞նչ գոյն կ'ըլլան: — Ամպերէն ի՞նչ յառաջ կուգայ: — Արեւ եղած ատեն եթէ անձրեւ գայ, ի՞նչ կը տեսնուի երկնքին երեսը: — Երիկուան՝ արեւը ո՞ր կողմ կը գտնուի: — Գիշերը ի՞նչու հաւաոր մութ կ'ըլլայ: — Լուսաւորները ի՞նչ բաներու կրնանք նմանցնել: — Լուսինը ի՞նչ բանի կը նմանի: — Գաղթող թռչունները որո՞նք են: — Օդտակար և վնասակար միջամաները որո՞նք են: — Դաշտի մէջ ի՞նչ տեսակ աշխատութիւններ կ'ըլլան:

146. ՇՈԱՅԼՈՒԹԻՒՆ ԵՒ ԱԳԱՅԼՈՒԹԻՒՆ

Երկու աղուէս՝ գիշերանց հաւնոց մը մտան ։
Աքաղաղը, հաւերն ու վառեակները խեղդեցին և
յետոյ փորերնին կշայցնել սկսան։ Անոնցմէ մէկը,
որ երիտասարդ և կրակոս էր, կ'ուզէր ամէնն ալ
ուտել։ Միւսը, որ ծեր ու ագահ էր, կ'ուզէր հետեւեալ
օրուան պահել։ Ծերը կ'ըսէր. «Զաւա՛կս,
ծնելէս ի վեր շատ բաներ տեսայ. բոլոր ունեցածնիս մէկ օրուան մէջ չուտենք. բաղդերնիւ
բանեցաւ, դանձ մը դատանք, պէտք է խնայել
զայն։» Երիտասարդը պատասխանեց. «Քանի որ
հոս եմ, կ'ուզեմ ամէնն ալ ուտել և ութ օր-
ուան համար կշանալ, վասն զի մէյ մըն ալ հոս
չենք կրնար վերադառնալ, հաւերուն տէրը վրէժ
լուծելու համար մեղ կ'սպաննէ։»


Այս խօսակցութենէն ետքը խւրաքանչիւրն իր
ուղածը ըրաւ. Երիտասարդն այնշափ կերաւ որ
ճախթեցաւ ու հաղիւ կրցաւ իր որջը երթալով
մեռնի. Ծերը որ խնայողութեամբ ապրիլը խելացութիւն կը համարէր, հետեւեալ օրը նորէն հաւ-
նոց վերադառնալով բռնուեցաւ ու սպաննուեցաւ։
Նույլութիւն և ագահութիւն՝ երկուքն ալ
հաւասարապէս զէշ ունակութիւններ են։

113. Հ Ր Ա Հ Ա Կ Պ.

Հետեւեալ բառերուն հովկանիշները գտէք, եւ ա.
նոնցմով մէկ մէկ խօսք շինեցէք.

Առառու, ցորեկ, արեւ, երկինք, ծով, ամառ, հոգի,
կեանք, դադաթ, լիճ, սատանայ, հայր, քոյր, լեռ։

ՕՐԻՆԱԿԻ. — Առու-իրիկուն. — Իրիկունը ամէն մարդ
իր աշխատութենէն տուն կը վերադառնայ եւ կը հանգի.



ԴԱՒԹԵԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

	Դասիկան
1. Ա. Վարդուրին Մամերնց՝	10դ 8հզ 4
2. Բ. „ „ „	Օրդ „ „ 5
3. Գ. „ „ „	Օրդ „ „ 5
4. Տառապան Շետահանություն	5դդ „ „ 2
5. Էպոդութիւն Պատրիքաց	3դդ „ „ 3
6. Փունչ, տախուն, Հաւատածոյ	5դդ „ „ 3
7. Քիշուկ, պատկերապատ	5դդ „ „ 1
8. Երերօդ Փունչ նու միզ	2դդ „ „ 6
9. Գոճնի Ծերաց Ծարադարներին	3դդ „ „ 3
10. Խոնդի Հարավութիւններին	2դդ „ „ 2
11. Ընձկան Հայ լեզուի	4դդ „ „ 2
12. Սիզրանի Համաձայնութ, և Տարադարներին	2դդ „ „ 3
13. ALPHABET FRANÇAIS. Տիկին Սարինիկ	2դդ „ „ 2
14. Տուր, Ծերաց Կուօնի, Գ. Քիջ, Աղամանուր	3դդ „ „ 2
15. Պատկերապատ Այրբենան [առ անու]	3դդ „ „ 20
16. Յայտագիր Պարանան Գործակութիւնն	5դդ „ „ 2
17. Խոպիկան Հաւատածոյ, միջին պայմ	2դդ „ „ 4
18. Եղրացավարին, զած Է. Է. Whiteի	5
19. Առածայառում Հ. Պէտինուրի	5
20. Հոմանուս Կոօնազիստուրին Ա. Հոմըլիսին	2դդ „ „ 3
21. Արյու հայրի	5
22. Հունի Հայ մասն կնեսու, Ա. Պուրիսին	2դդ „ „ 1.20
23. Պատշաճակնուրին Ազդինեսու, Յուսի Ա.րդ.	3
24. Հետի գրաքարի Հայութունու, Գ. Անդր.	3
25. Հետի գրաքարի Հայութունու, Գ. Անդր.	3
26. Պատշաճակնուրին Պատակինեսու, Յուսի Ա.րդ.	3
27. Անյունագուրին Օսմ. Պայտուրին, Գ. Խ.	3
28. Քերուտածնե	5
29. Տող Արօնազիստուրին, Մ. Ա.րդ. Ազունունի	5
30. Պուրամանուրին Տեղական պատրին	5
31. Առաջնուզ Անդ, Խոզու, Ա. Պարտապետնան	5
32. Եպանձնիլին, Լոնիմելո, Տ. Լ.	5
33. Օսմ. Տ. Պաշտուրին, Ա. Պուրիսին	5
34. ՀԱՅ Գ.ՊՈՅ, 10 պատկ (Փուրայի ծախու)	35
35. Եղարթելու, Հայ Պուրց-ի	5
36. Լիուլիսան Գեղացուն	5
37. Խոպիկան Քիյան, Պատակինուրին, Ա. Մանուկին	4
38. Համբիւնուն Բարյազիստուրին, Ա. Պուրին	6
39. Արյու յայրե, Թ. Թեղանի և Տօնին	5
40. Աղեղոյ Գ. Պարտուրին, Պատառունեսու հոման	5
41. Եղազիւրին Հոմանուս (Ամանազակնաւ անու)	3
42. Nouvelle Méthode. II. Livre, par Mme. Satinik	4
43. Բացուրուրին Ա. Պատարայի Առա. Քու.	2.20
44. Ծերեցաւն Մայքլին Լեզու, Ա. Տարի	2.20
45. Գեղամին Ֆրանսի, Օր. Մէր Աղաման	5
46. Մարտի Ազգ. Կոխակըրուրին	5
47. Ա. Մոյր. Լեզու Պուրին	5
48. Առաջ Դու Գեղամինուրին	2.20

ՀԱՅՈՒՄ ԱՐՄԵՆԻԱՆ ԳԱՅՈՒԹՅՈՒՆ, ԽՈՎՈՎԱՆԴԻՆ Խան, Այրինի.

ՀՀ Ազգային գրադարան



NL0249484

8985